

946

613
5-62

2010

28


12002

1434

Տ/Հ

Հրատակութեան “Պ.Ա.ՍՈՅԱ,” ՇԱՐԱԹԱՅԵՐԻ — Թիւ 1

Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐԵԼ —
— ԱՐԴԻ ԿԵԱՆՔԸ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԻՒԹԷՄՊԵՐԻ
Ա. Ն ՄԱԿԱՍԱՐՅԱՆ
Կ. ՊՈԼԻԱ


1933

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ “Վ.Ս.ՍՈՍՈԿԻ,, ՇԱԲԱԹԱՑԵՐԹ — ԹԻՒ 1

G13 UV
h-62

Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐԵԼ

ԱՐԴԻ ԿԵԱՆՔԸ



439



26709-Կ.3

Հ.Խ-ԵԱ-

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Դպրոցական գրասեղաններէն իսկ կը սկսի յոյժ կենսական հարցը թէ ի՞նչպէս պէտք է ապրիլ, ի՞նչպէս պէտք է վարել կեանքը. որպէսզի կարենանք պահել մեր մարմնական, ֆիզիքական եւ մտային առողջութիւնը: Ասիկա հիմնական հարց է: Լոկ չոր կամքի խնդիր չէ: Գիտութեան, մասնաւորապէս բժշկութեան յառաջիմութիւնները ապացուցած են որ առողջ կեանքը արդիւնք է լոկ միտքին եւ մարմնին միջեւ հաւասարակշութիւնը պահպանելու արուեստին: Ներկայ հատորին նպատակն է բացատրել կանոնները որ կը նպաստեն այս հաւասարակշութիւնը անաղարտ պահպանելու; որպէսզի կարենանք յաջողիլ կեանքին, արդի կեանքին մէջ, որ ա՛յնքան դժուարութիւններ եւ կը նիփներ կը ներկայացնէ ու յառաջ կը բերէ վիճակ մը, զոր հոգեկան բժիշկներ կը կոչեն Անձկութիւն, մտայոյգ վիճակ, եւ ատոր ծանր հետեւանքներն են զացաւութիւն, նեւրասրենի եւ մելամաղձութիւն: Ներկայ համեստ ծեռնարկը կը խօսի մանրամասնօրէն արդի տենդայոյզ կեանքին յառաջ բերած այս վտանգաւոր վիճակներուն եւ անոնց դարմաններուն վրայ: Այս մասին մեզի առաջնորդ ունեցած ենք ֆրանսացի համբաւաւոր հոգեբան բժիշկ Տոքթ. Վաշէի եւ ուրիշ հեղինակաւոր անձերու զորձերը, որ համաշխարհային



5801-57

գնահատութեան արժանացած են: Յատկապէս կանանց վրայ խօսող բաժինին համար՝ իտալացի նշանաւոր բժշկուհի ծինա Լոմպրոզոյի հրատարակած լուրջ ուսումնասիրութիւնները կիներու եւ կնոջական հարցին մասին: ծինա Լոմպրոզո աղջիկն է տիեզերահոչակ ընկերաբանին եւ ոճրագէտին, եւ իր աշխատութիւնները սեռակիցներու մասին, արժանի են ընթերցման: Զանացինք անոնց մէջ պարզուած հիմնական գաղափարներուն մէկ ամփոփումը տալ եւ կ'արժէ որ անոնք խնամով եւ ուշադիր կարդացուին մասնաւորապէս ընտանիքի մայրերու եւ աղջիկներու կողմէ, որ կը պատրաստուին նետուիլ կեանքի ասպարէզ, եւ ուր այլազան վտանգներ կան իրենց անփորձութեանը սպառնացող:

Ինչպէս պիտի տեսնուի, այս գիրքը կը պարունակէ նաեւ մաս մըն ալ, որ կը խօսի յատկապէս գործնական կեանքի մէջ, գործի ասպարէզին վրայ յաջողելու պայմաններուն վրայ: Ասոր համար օգտուած ենք գործի աշխարհին մէջ իրապէս յաջողած մեծ մարդոց խորհուրդներէն, որոս անոնք պարզած են հատորներու մէջ, ինչպէս ֆորտ:

Կը կարծենք թէ այս բոլորը պէտք է ըլլան գրգիռ մը ամէնուն համար, նորահասներու թէ չափահասներու համար, որ արդէն իսկ կը գտնուին գործի ասպարէզը, ուշի ուշով կարդալու այս գիրքը: Ասիկա սովորական, աւանդական դրութեամբ խրատական մը է, այլ գիտական ամէնավերջին տուեալներու վրայ, փորձարկութեանց հիման վրայ պատրաստուած կարեւոր աշխատութիւններու մէկ խղճամիտ ամփոփումը, մատչելի ժողովրդական ամէն դասակարգի եւ ամէնուն կողմէ հասկնալի լեզուով մը գրուած, ուրկէ վըտարուած են խրթնաբանութիւններ եւ թեթիք բացատրութիւններ, մանրամասնութիւններ:

Ճշմարտութիւնները, ինչպէս հաւատալիքները շարունակ յեղյեղուելով, կրկնուելով միայն կը տպաւորուին. կը հաստատուին միտքերուն մէջ: Այս իսկ տեսակէտով, օգտակար դատեցինք համեստ հատորի մը մէջ ամփոփել ԳԻՑԱԿԱՆ խորհուրդները ֆիզիքական եւ մտային առողջութիւնը պահպանելու համար, որով հաւանականութիւն, յոյս ունենայ մարդ յաջողելու իր ընդգրկած կամ ընդգրկել ուզած ասպարէզին մէջ: Ներկայ հատորին գտնելիք ընդունելու թիւնը զրգիռ մը ըլլայ թերեւս մեզի, յարատեւելու ա'յս ուղղութեամբ, ծառայելու համար մասնաւորապէս, նորահաս սերունդին առաջնորդելու ա'յնքան կենսական. այլ դժբախտաբար միշտ զանց առնուած զործին Սրդարեւ, ի՞նչ կ'ընենք մեր նորահաս սերունդը կեանքի ասպարէզը նետելու համար կատարելապէս սպառազին: Կ'ընծայե՞նք անոր անհրաժեշտ, էական ծանօթութիւններու պաշարը, որպէսզի անիկա գիտնայ իմաստուն կերպով տնտեսել իր կեանքը ամէն մասամբ, եւ որպէսզի անիկա կարենայ պահպանել իր ֆիզիքական, մտային, սեռային առողջութիւնը, խելացի սննդառութեամբ, մարզանքով, հանգիստով, որով անիկա հանոյի զայ կեանքին, համ առնէ աշխատութենէն, գործէ կորովի կերպով, աշխատութիւնը արգիւնաբերի եւ երիտասարդը կարենայ կազմել իրեն յատուկ ընտանեկան օճախը, ուր մարդ էակը կը գտնէ իր լրութիւնը, կ'իրագործէ կեանքին գլխաւոր նապատակակէտը, սերունդ կը հասցնէ, կը կրթէ, եւ կ'ըմբռշնէ կեանքին ընծայած մեծագոյն գոհունակութիւնը եւ երջանկութիւնը: Սրդի կեանքին մէջ շատեր կը զրկուին այս երջանկութենէն եւ ամուրի կենցաղի մէջ ալ իրենց օրերը կ'անցնին անհամ, անհրապուր, որովհետեւ անգիտակ մնացեր են ու կը մնան, ֆիզիքական, մտային եւ սեռային առողջութիւնը պահպանելու գիտական, բժշ-

կական ողջամիտ կանոններուն։ Այդ իսկ տեսակէտով օգտակար պիտի ըլլայ այս գիրքը։ Մնիկա սովորական, աւանդական իմաստով չի քարոզեր, չարգիլեր, պարզապէս խրատ տուող գիրք մը չէ, այլ գիտականորեն կ'ապացուցանե, ինչ որ կ'ըսէ։

Ներկայ դարը Գիտութեան դարն է. հոգեբանութիւնն իսկ գիտական տուիքներու վրայ հիմնուած է։ Ինչ որ մեր մէջ կը կոչենք հոգեկան, մտային կարողութիւն, պարզապէս արդինք է մեր գործարանաւորութեան, մեր գործարաններուն, սրտին, թոքերուն, ստամոքսին, լեարդին, երիկամունքին, աղիքներուն գործունէութեանը։ Իրարմէ անհունապէս կը տարրերին աշխատելու, դատելու, ըմբռնելու, նախաձեռնութիւն ունենալու, խիզախութեան, քաջութեան տեսակէտով — որոնք այնքան անհրաժեշտ յատկութիւններ են գործնական ասպարէզին մէջ յաջողելու համար — անոնք, որոնց այս գործարանները կանոնաւորապէս կը գործեն եւ անոնք, որ տկար, հիւանդ են այս տեսակէտով։ Կամէի Տէր մարդը, ինքիններ կառավարելու, իր վրայ իշխելու, կիրտեր, անիմաս եւ անտեղի իդերը զսպելու. կարող անձր՝ առողջ մարդն է միայն։ Արդի կեանքը, որ այնքան բազմապիսի վտանգներ կը սպառնայ ֆիզիքական եւ մտային բնականոն վիճակին դէմ, այս տեսակ առողջութիւն մը կը պահանջէ յաջողութեան համար։ Իսկ այս առողջութիւնը ունենալու եւ պահպանելու համար բանաւոր կանոններ անհրաժեշտ են, զորս կը պարզէ այս գիրքը, դիւրահասկնալի ծեւով եւ ոճով։

Կը յուսանք որ անիկա օգտակար պիտի հանդիսանայ մանաւանդ այնպիսիներու որ դիւրութիւն եւ պատեհութիւն չեն ունեցած ուսման կանոնաւոր շըրջան մը բոլորելու եւ ինքնընտելներ են կեանքին մէջ, գործնական ասպարէզին վրայ։ Թող անոնք տես-

թէ արդի կեանքը ի՞նչ վտանգներ կը ստեղծէ իր կընճիւններով, ընծայած յոոի օրինակներով, դիւրին հաճոյքներով, եւն., որոնք կը փնացնեն մարդը Փիզիքապէս եւ մտաւորապէս եւ յոռեգոյն անկումներու կ'առաջնորդեն։ Այս գիրքը չի ծգտիր սարսափ պատճառել, այլ խորհրդական մը ըլլալ, լուսաբանել, առաջնորդել, սթափեցնել եւ փրկել շատեր, որ առանց այսպիսի խորհրդատուններու կը կորսուին կեանքի յործանքին մէջ կամ քարշ կուտան ցաւերով ու տառապանքներով անտանելի դարձող կեանք մը։ Այսպիսի առաջնորդներ կ'ազատեն անփորձներ եւ համբակներ կեանքի խլեակներ ըլլալէ, եւ կը ծառայեն զանոնք դարձնելու կորովի, չարքաշ, օգտակար, գործօն ոյժեր։ Ինքինքնիս մեծապէս վարձատրուած պիտի զգանք, եթէ այս գիրքը քիչ շատ ծառայէ այդ նպատակն, եւ ըլլայ բարձի գիրքը նորահասներու եւ շափահասներու համար։ Այս առթիւ յիշենք օրինակ մը։ Յայտնի է թէ իբր քաղաքագէտ եւ ժողովուրդի վարիչ, կամքի տէր մարդ, ի՞նչ մեծ ոյժ մըն էր Մ. Նահանգաց հանգուցեալ նախազահը Թէոտոր Ռուզգէլդ։ Բայց այս մեծ մարդը երբ Ֆրանսա այցելեց իր պաշտօնավարութեան շրջանը լրացնելէ ետքը, զնաց տեսաւ իմաստաէր Տոքթ. Կիւսդավ Լըպոնը, եւ անկեղծօրէն ըսաւ անոր թէ իր բարձի գիրքը ըրած էր իմաստուն ընկերաբանին աշխարհանոչակ հատորը, Ամբոխներու Հոգեբանութիւնը։ Արդարեւ, գիրքեր կան, որ պէտք չէ ծեռքէ ծգուին, պէտք է միշտ խորհուրդ վնասել անոնց մէջ. պէտք է միշտ կարդալ զանոնք։ Երբեմն նոր գաղափար մը կը ներշնչէ, նոր թելադրութիւն մը կ'ընէ գրուածք մը, զոր սակայն քանիցս կարդացած ենք նախապէս։ Այս գիրքն ալ մշտակայ խորհրդական մը պէտք է նկատել, եւ միշտ աչքի առջեւ ունենալ ալ այնտեղ ամփոփուած պատուէրները։

ԵՐԿՈՒ ՀԵՂԻՆԱԿԱԽՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐՈՒ

Կ Ա Ր Ծ Ի Ք Ը

Հաճոյքով կարդացի այն պրակները, զորս տրամադրած էիք ինձի Զեր «Ի՞նչպէս վարել արդի կեանքը» գործէն։ Սոյն կարեւոր աշխատասիրութիւնը՝ որ առողջ ապրելու եւ մեր կեանքը բարւոք վարելու միջոցներուն վրայ կը խօսի. արդիւնք է նրբազնին ուսումնասիրութեան, հետեւարար խիստ օգտակար է եւ արժէքաւոր։

Արդարեւ ի՞նչ բան կայ կեանքէ աւելի թանկագին որուն պահպանութեանը համար գիտութիւնը չէ դադրած իր բոլոր ուժը սպառել։ Կեանքը կը սկսի եւ արագ դաւալումով մը կը վերջանայ ենթակային կամքէն բոլորովին անկախ պայմաններու մէջ։ Բայց անոր պահպանութիւնը— ճակատագրուած շրջանի մը համար— մեր կամքէն եւ զայն գործածելու եւ վարելու եղանակէն կախեալ է առ հասարակ։

Մարդը բանական մեքենայ մըն է խորհրդաւոր, խիստ նրբակերտ յօրինուած, որուն շարժիչ ուժն է հոգին, իսկ վարիչը, նոյնինքն մարդը։ Մեքենայի մը բնութիւնը ուսումնասիրելէ ետքը ապահովուած կ'ըլլայ անոր անվտանգ գործածութիւնը։ Բայց մինչեւ որ լաւ մը ուսումնասիրուի, ի՞նչ աւերներ կրնան գործուիլ, որոնք կրնան անդարմանելի ըլլալ։ Անգիտակից մանուկ մեքենան ծնողքները կը վարեն, իսկ պատա-

նին կ'առաջնորդուի եւ կը մարզուի զայն վարելու մէջ՝ թր ծնողքին եւ դաստիարակին կողմէ։ Հակառակ պարագային քայքայումը շատ կանուխէն կը սկսի։ Եւ այս է պատճառը որ ուսման ծրագիրներուն մէջ կարեւոր տեղ տրուած է առողջաբանական գիտելիքներու եւ գիտական մէթոտով մարզանքներու։ Իսկ երիտասարդներն ու տարէցները եթէ կանխաւ մարզուած չեն այդ գիտելիքներու մէջ։ Եւ այս բանական մեքենային մերթ մեղմ եւ մերթ ուժգին ազդարարութիւնները զգալու եւ լսելու գիտակցութիւնն ալ չունին, ապաժամ քայքայման ու փհացման ցաւագին երեւոյթներուն առջեւ կը տառապին անխուսափելիօրէն։

Բնութիւնը արդար է եւ առանց կանխաւ ազդարարելու չի պատժեր մեզ։ Թեթեւ անհանգատութիւն մը ազդարարութիւն մըն է որ կ'իմացնէ մեզի թէ «Արթուն կա՛ց, մեքենան թեթեւ նորոգութեան կը կարօտի»։ Արաք իմաստուն բանաստեղծը կ'ըսէ։ «Մարմինները երբեմն հիւանդութիւններու պատճառով կը կազդուրուին, որովհետեւ այդ առթիւ նորոգութիւն կը տեսնեն։

Զերմագին շնորհաւորելի է սոյն կարեւոր աշխատասիրութիւնը, որ խիստ պիտանի եւ օգտակար է ամէն անոնց, որոնք ըմբռնած են առողջ ապրելու եւ իրենց կեանքը բարւոք վարելու կարեւորութիւնը։ Այս գիրքը անկեղծ խորհրդատու եւ անաչառ բարեկամ մըն է— ըլլայ երիտասարդ, ըլլայ ծեր— ամէն դասակարգի համար։ Մանաւանդ երիտասարդներու համար, որպէսզի քառասուն տարին հազիւ լրացուցած, արաք բանաստեղծին հետ կարօտագին ողբեր չ'արծակեն գումարով։ «ո՛վ իմ անցած կորսուած կնանքս, իմ կեանքէս տարի մը ա՛ռ. եւ երիտասարդութենէս մէկ քանի օր վերադարձո՞ւր ինձի։

Ո. Յ. ԿՈՒՐՏԻԿԵՍՆ

9 Դեկտ. 1932
Բերա

* *

Գաղափարը ունեցեր էք հատորի մը մէջ թարգմանաբար ամփոփելու՝ գիտական տուեալներու վրայ հիմնուած եւ ժողովուրդին մատչելի ծեւով մը ներկայացուած մէկ քանի արժէքաւոր նոր երկերու ուղղեւծուծը։

Արդ, եթէ չէք դիմած ամէնէն հեղինակաւոր անձին՝ խնդրոյ նիւթ եղող ներածականին համար — ինչ որ շահաւոր պիտի ըլլար Զեր գործին համար — զուք ընտրեր էք մէկը որ միշտ հետաքրքրուած է ապրելու գիտութեան, կամ, ուրիշ անուամբ, գործնական իմաստասիրութեան վերաբերեալ խնդիրներով, եւ, թէ դպրոցին մէջ՝ իր դասերով, թէ դպրոցէն դուրս՝ իր յօդուածներով եւ բանախօսութիւններով։ Իրովսանն զանացած է ծառայութիւն մը մատուցանել՝ այս տեսակէտով — ինչ որ վնաս չի հասցներ, կը յուսամ, Զեր գիրքին։

Կը հետեւի թէ հաճոյք մըն է ինծի համար՝ օգտուիլ գեղեցիկ առիթէն որ կը ներկայանայ, զգացուած մոտածումներէս մէկ քանին արծանագրելու համար Զեր գիրքին մասին՝ որուն արդէն տպագրուած վեց պրակները միայն ունիմ տրամադրութեանս տակ՝ այս տողերը գրած պահուա։

Այդ վեց պրակները կը ներկայացնեն ամփոփումը Dr. Pierre Vachetի Remède à la Vie Moderne գիրքին։

Մէկ քանի տարի առաջ հրատարակուեցաւ Dr. Victor Pauchetի Le chemin du bonheur գիրքին ամփոփումը ազգասէր հայ բժիշկի մը կողմանէ: Նոյն գիրքին զուգականն է Բարիզի Ecole des Hautes Etudes Socialesի բրօֆէսէօրներէն Dr. Vachetի գիրքը: Երկուքն ալ ամէն տան մէջ գտնուելու արժանի, ամէն ծնողքի, ամէն դաստիարակի, ամէն մարդու անբաժան ընկերը ըլլալու կոչուած գիրքեր, ուր կ'զգաս թէ ազգին, մարդկութեան սիրովը վառուած հոգիներ են որ իրենց հմտութիւնը եւ փորձառութիւնը անոր ի սպաս դնել կ'ուզեն:

Այս տեսակ գիրքերը, ամէն բանէ առաջ, սա համոզումը կը ներարկեն մեր հոգւոյն մէջ թէ արժէքաւոր կեանքը բաղդին ծզուած բան մը չի կրնար ըլլալ, թէ չկայ աւելի դժուար թենիք մը քան ապրելու քենցիքը:

Անշուշտ, բացարձակ օրէնքներ կարելի չէ սահմանել, աւա՛ղ, ոչ առողջ եւ ոչ երջանիկ ապրելու մասին: Այնքա՞ն արգելքներ կան՝ մեր կամքէն դուրս: Ու, այնքա՞ն յաճախ, մարդս, տկար էակ՝ չի գործեր բարին զոր կը տեսնէ, զոր կ'ուզէ, որուն խորունկ համոզումը ունի: Եւ սակայն, «անհուն է մարդուն տգիտութիւնը», եւ թելադրութիւնը իր իրաւունքները չի կորսնցներ երբեք: Ո՞վ, իր կեանքին այս կամ այն րոպէին, հիմնական յեղաշրջում մը չէ կրած՝ սիրուած ու յարգուած բարեկամի մը, գիրքի մը ազդեցութեամբ, ու, այդ վայրկեանէն, իր մտածելու - զգալու եւ, հետեւաբար, գոնէ մեծ չափով, իր գործելու կերպը չէ փոխած:

Այս թելադրիչ գիրքերէն մէկն է Տօքդ. Վաշէի գիրքը, զոր, հրատարակուած տարին իսկ (1928), ուղեցի, ուրիշ կարգ մը նոյնքան շահեկան երկերու հետ, թարգմանաբար ամփոփել՝ հրատարակելու համար:

Օրուան տեւողութիւնը առ նուազն քառասուն եւ ութը ժամ ընելու ապիկար փորձերս անկարող եղան իրագործելու ծրագիրս:

Ամէն ժամանակի համար արժէքաւոր այս գիրքը, մասնաւոր արժէք մը կը ներկայացնէ խենթ դարձած կեանքին համար զոր կ'ապրի մարդկութիւնը՝ Մեծ Պատերազմէն ի վեր: Պէտք էր որ մէկը ահազանգը հնչեցնէր: Տաղանդաւոր միտք մը եւ զգայուն սիրտ մըն է որ կը հնչեցնէ զայն՝ ուրիշներու հետ: Կ'արժէ որ նորահաս սերունդը՝ մասնաւորապէս՝ համակիր ոգւով լսէ այդ ահազանգը, ինքզինքը ազատելով զինքը քշող տանող հոսանքէն, զինքը ճգմող լեսող անկրնածէն: Ու պէտք է որ ծնողք իրենք ալ տոգորուին այդ պատուական խրատներով, զանոնք գործադրելու համար իրենց փափուկ եւ ահազին պատասխանատուութիւններով լիցուն պաշտօնին մէջ: Բայց կարելի է սահմանափակել այս գիրքին օգտակարութիւնը՝ այս կամ այն տարիքի, այս կամ այն հանգամանքով մարդոց, եւ կայ մէկը որ, ըլլայ անհատական, ըլլայ ընկերային կեանքին մէջ — ի՞նչ դեր ալ ունենայ կատարելու — կարօտ ըլլայ ողջամիտ եւ զգացւած այս խրատներուն:

Գիտութիւնը՝ կեանքին համար. այս խորունկ համոզումով պէտք է կարդալ այս գիրքը, եթէ ընթերցողը կ'ուզէ կարելի եղածին չափ շատ յաջող երջանիկ կեանք մը ունենալ՝ անհատապէս, ու կարելի եղածին չափ շատ արդիւնաւոր կեանք մը ունենալ՝ ընկերային տեսակէտով:

Կը մաղթեմ որ այս ոգին կրող բազմաթիւ ընթերցողներու սնարի գիրքը ըլլայ այս աղուոր գիրքը:

Յ. Թ. Հինդեան

ՆԻՒԹԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ

էջ

Յառաջաբան	9
Գնահատական խօսքեր	1
Ա. — ԱՐԴԻ ԿԵԱՆՔԸ	9
Բ. — Ուրկէ ծագում կ'առնեն արդիական կեանքի անձկութիւնը եւ զղային տկարութիւնը . . .	15
Գ. — Խճչ տեսակ սնունդ պէտք է առնել մարմի- նը զերծ պահելու համար թունաւորումէ . .	25
Դ. — Հանգստանալու լաւագոյն միջոցը	46
Ե. — Առողջապահական սկզբունքները մտաւորա- կաններու համար	59
Զ. — Սկզբունքները բարոյական թունազերծման .	71
Է. — Զուարթ բնաւորութեան հրաշքները	92
Ը. — ԿՆՈԶ ԴԵՐԸ կեանքի պայքարին մէջ	103
Թ. — ԳՈՐԾԻ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԷԶ Յաջողութեան առաջին պայման	112
1. Սկզբունք	112
2. Քաջութիւն եւ Յանդգնութիւն	115
3. Դատողութիւն	126
4. Մէկ ուղղութիւն	130
Ժ. — Առիթ եւ Յաջողութիւն	137
ԺՄ. — Եղրակացութիւն	141

Ա.

ԱՐԴԻ ԿԵԱՆՔԸ

Տարօրինակ տեսարանի մը ականատես կը հանդիսանանք ընդհանուր պատերազմէն ի վեր և ամէն օր։ Յարաբերութիւն կ'ունենանք մարզոց հետ, որոնք սովորական, առողջ մարզոց չեն նմանիր, տեսակ մը ջղայիններ են, անհանդարտ, անձկութեան մատնուած մարդիկ, որոնց կեանքը թունաւորուած է։ Իրենց պատանեկան հասակէն մատնուած են այս վիճակին, որմէ չեն կրնար փրկուիլ առանց ինքզինքնին ենթարկելու գորաւոր կամքի մը թելադրութիւններուն։

Առաջին տեսութեամբ անկարելի կը թուի ասիկա մասնաւորապէս ակնարկուած դիբերուն, բայց պիտի տեսնենք որ կարծուածին չափ գժուար բան չէ ասիկա. և կ'արժէ անով զբաղիլ։

Ընդհանուր տիեզերական հիւանդութիւն մըն է արդարեւ, արդի քաղաքակիրթ կեանքին յառաջ բերած անձկութիւնը, ջղայնութիւնը, որ պարզապէս արդինքն է պատերազմին։ Տարիներով մզուած կոիւը, արժէքներու կորուսաը, շահազիտական մոլեզնութիւնը, որ սկսու պատերազմի տարիներուն, արագ հարստանալու տենչը, յետոյ յառաջ եկած խոշոր սնանկութիւնները, տնտեսական սոսկալի տագնապը, խաղա-

զութեան սպառնացող նոր պատերազմներու ահաւոր վատանգը հեռացնելու յոյսերուն չքացումը այնպիսի կացութիւն մը ստեղծեցին որ մարդիկ շփոթեցան. բայց մնաց անյագ տենջ մը պարագաներէն օգտուելու, երբ դրամներն իսկ կայուն արժէք չեն ներկայացներ և այսօրուան արժէքը վաղը կրնայ յեղաշրջուիլ ու ոչնչանալ: Շատեր այս պատճառաւ ունին վաղուան հոգը, իսկ ուրիշներ կ'աշխատին բոլոր հոգերը մոռնալ այլազան հաճոյքներու մէջ, ուր ամէնէն խօլական չափազանցութիւնները ներելի կը նկատուին: այսպէս, նորաձեւութեան կարգ անցան Եւրոպայի թէ ամերիկեան երկիրներու մէջ մերկ պարուհիները և պարողները, և ուրիշ տարօրինակութիւններ, որոնք ամբողջ ընկերութեան մը առողջութիւնը կը սպառէն:

Եւ զարմանալի է որ այսպիսի հաճոյքներու անձնատուր կ'ըլլան առաջնակարգ առեւտրականներ, պանքեռներ, նոյնիսկ պետական և զրամական հաստատութեանց բարձրաստիճան պաշտօնատարներ: Տարօրինակ կացութիւն: Նշանաւոր մտաւորականներ գրեթէ անօթի կը մնան, պարկեշտորէն գործող վաճառականներ հազիւ կրնան երկու ծայրը իրար բերել, ընդհանուր ատպնապին պատճառաւ հարիւր հազարաւոր պատօւական աշխատաւորներ, բանուորներ Եւրոպայի թէ Ամերիկայի ամէնէն առաջնակարգ երկիրներուն մէջ չորաբեկ հացի մը կարօտը կը քաշեն զաւակներով և կիներով, ու անդին բախտախնդիր մը, իրը պարի ուսուցիչ և պարուհի հոչակ հանած այրեր ու կիներ, հազարաւոր ոսկի կը շահին մէկ շաբթուան մէջ: Ահագին մեծամասնութիւն մը այրերու և կիներու, թէեւ օրական չարաչար աշխատութեան հարկարուած է ապրուստի համար, բայց չի ալ հրաժարիր ամէնէն սուղ նորաձեւութիւններէն, շրջադպեստներէ,

Գոշիկներէ, ձեռքի և ոտքի մատներու յարդարանքէ (մանիքիւռ, բէսիքիւռ):

Ասոնք երբեք չեն ծառայեր առողջութեան պահպանման, ընդհակառակը, ասոնց ծախքերը կ'ըլլան անհրաժեշտ սննդեղէններու դրամէն կորզելով: Ասոնց բոլորը՝ ընդհանուր հոսանքէն տարուած ջղայնուներ են, ինչպէս անոնք՝ որ արագ հարստանալու տեհնջէն բանուած՝ կը լքեն իրենց բուն գործը, ասպարէզը և անոր հետ բնաւ կապ և յարաբերութիւն չունեցող գործերու կը ձեռնարկեն, բնականաբար, միշտ ձախողութեան մատնուելով և աւելի եւս ջղայնանալով, անձկութեան կը մատնուին: Այս է զլիսաւոր մէկ պատճառը Ընդհանուր Պատերազմէն եաքը լսուած տարօրինակ խարդախութիւններու եւ խարեբայութիւններու, ի վես խնայող դասակարգին: Սակայն չի մոռնանք, կայ ստուար մեծամասնութիւն մըն ալ որ կ'աշխատի, և պարկեշտօրէն կ'աշխատի, շահաղիտութեան չի դիմեր, այլ կը աքնի, կը ճգնի, իր և ընտանիքին յարաճուն պէտքերը հոգալու:

Արդարեւ, այժմէական կեանքը ծախքերը աճեցուցած է: Իրօք, ապրուստը սուղ է, իսկ ծախքերու յաւելու մը հարկադրելով մարդիկը չարաչար աշխատիլ, ահաւասիկ պատճառ մը եւս առողջութեան քայքայման, ֆիզիքական և բարոյական հաւասարակշութեան փացումին: Գործի մարդոցմէն զատ, մատորականներուն մէջ ալ բազմաթիւ են յոգնութեան հետեւանք ջղայնուածութեան, ջղացւութեան զոհերը:

Եւրոպայի և Ամերիկայի մէջ յաճախաղէպ է. բայց այստեղ իսկ կը տեսնենք զպրոցական ուսանողներ, որ իրենց զպրոցական ժամերէն գուրս, հարկագրուած են արհեստով մը, վաճառորդութեամբ, փերեզակութեամբ զբաղիլ, բոլորովին բեռ չըլլալու համար հայրիկին. տղան հարկագրուած է այսպէս

շարժիլ եւ յոդնիլ, որովհետեւ, հակառակ պարագային, հայրը պիտի ստիպուի զինքը դպրոցէն զըրկել և արհեստի տալ: Այսպիսի չարաչար կեանք մը կը սպառէ մատղաշ սերունդը. դպրոցականներու յատուկ մտային յոդնութիւնն ալ տարբեր խնդիր: Այսիւելքին շատեր չեն յաջողիր քննութիւններու, մըրցումներու մէջ, որովհետեւ ծայրայեղ յոդնութիւնը, խոնջնքը ջղայնացնելով, բարոյական անձկութեան մատնելով զիրենք, կը սպաննէ ինքնավստահութիւնը: Այսպիսիներու եւս պէտք է, անհրաժեշտ է հանգիստը, ոէժիմը, որուն վրայ պիտի խօսինք աւելի վերջ:

Սակայն միմիայն ֆիզիքական և մտաւորական աշխատութեան չափազանցութիւնը չմեղազրենք իբր պատճառ յոդնութեան և արդի բարոյական անձկութեան և ջղայնութեան: Մարդիկ կը յոդնին մանաւանդ, որովհետեւ յոռի կազմակերպուած է խիստ intensif աշխատութիւնը, զոր պարտաւորուած են կատարել:

Սպառումի պատճառ են նաեւ զրօսանքները, համոյքները, որոնց մէջ կը խորասուզուի արդիքական մարդը: Պաքարայի և բօքէսի սեղաններուն չուրջ պէտք է փնտոել լաւազոյն հաւաքածոն ջղայիններուն, որովհետեւ, դժբախտաբար, զլիւպներու թէ ընտանիքներու մէջ գրեթէ ամէն հաւաքոյթ կը յանգիթախաղի, և ի՞նչ անկումներու չառաջնորդեր թըղթախաղի:

Ոսոր նման մոլութիւն մը նաեւ ինքնաշարժի և ինքնաշարժ հեծելանիւի, նոյնիսկ պարզ հեծանիւի չարաչար գործածութիւնը, արդիւնք արդիքական կեանքին, ուր մարդիկ յուզում կը փնտոեն մանաւանդ: Քիչ մը պէտք է արգիլէ իր զաւկին ծայելացի ծնողք մը պէտք է արգիլէ իր զաւկին ծայելացի գործածումը հեծանիւին, որ կուրծքը կը սեղմէ չափազանց գործունէութեան կը մղէ ստորին մկան-

ները, բայց աւելի վասնզաւոր է ինքնաշարժ հեծանիւը որ շարունակ կը ցնցէ մարմինը: Օթօն, ինքնաշարժը այն անպատճենութիւնը ունի որ շարունակ կը ցնցէ մարմինը: Եւ յետոյ այն մեծ անպատճենութիւնն ալ ունի որ շարունակ և միօրինակ ուշազրութիւն կը պահանջէ և անշարժութեան կը մատնէ մարմինը:

Բայց սրուի այսպիսի միջոցներ գոնէ պատեհութիւն կ'ընծայեն բացօթեայ ժամանցի: Հապա ի՞նչ ըսել տանսինկներուն համար, ուր ժամերով կը պարեն վատառողջ մթնոլորտի մը մէջ, մէկ կողմէ ոգելից ըմպելի կուլ տալով:

Այսպիսի զրօսանքներ շատ աւելի յոռի ազգեցութիւն կը գործեն առողջութեան վրայ, քան ամէնէն խիստ ալ կանոնաւոր աշխատութիւնը:

Եւ սակայն հազարաւոր մարդիկ, այր թէ կին, մանչ ու աղջիկ, չաբաթը մէկ քանի օր իրենց քունը կը գոհեն այսպիսի հաճոյքներու համար:

Բարոյական անհաւասարակութեան մէկ ուրիշ ազգակն է ծայրայեղ ֆէմինիզմը, որուն համար ամէն ձիգ կը թափեն այնքան կիներ: Կինը կ'այրանայ և կիներ ամենայն համարձակութեամբ կ'ըսեն թէ կարող են կատարել այն բոլոր աշխատութիւնները, որոնցմով կը պարապին այրերը, ուստի միեւնոյն իրաւունքները կը պահանջեն: Կան կիներ որ կը մերժեն ըլլալ սիրոյ էակը, ընտանիքի մայր, զաւակներ մեծցնող կին ըլլալ կը պժզացնէ զիրենք:

Բարեբախտաբար, ամէն կին այսպէս չի խորհիր: Իսկ անոնք որ տարուած էին այնպիսի գաղափարներէ, զերջ ի վերջոյ զտան իրենց բարոյական հաւասարակութիւնը ամուսնութեամբ և մայրութեամբ: Դժբախտաբար, ուրիշ զասակարգ մըն ալ կայ իրենց բարոյական հաւասարակութիւնը կորուսած կիներու.

ասոնք ընտանիքի մայրեր են, կը դառնանան, կը ջըզայնանան, մելամաղուտ, հիւանդագին վիճակ մը կը ստանան, աշխատութեան անընդունակ կը դառնան, ամէն բանէ խորշանք և ձանձրոյթ կը զգան, ամուսինը հետզհետէ կը տարուի գուրսը փնտոել հաճոյք զաւակները կը սիրեն մայրերնին և կ'աշխատին զանիկա ոգեւորել, բայց ապարդիւն: Եւ կինը, փոխանակ հետեւելու բժիշկին և իրեններուն խորհուրդներուն, կը սկսի ատել շուրջինները և անտանելի կը դառնայ ամէնուն:

Կեանքը ինքնին փոթորիկ մը և պայքար մըն է հսկայ, անհատը ծնած վայրկեանէն զատապարտուած է Գիզիքական և բարոյական խոնչէնքի, կեանքի պայքարը սարսափելի կուր մը կը դառնայ, ուր վիրաւուողները շատ են:

Արդի կեանքը ջղային գրութեան թունաւորում կը պատճառէ, զոր կը չեշտեն ալքօլամոլութիւնը, ծխամոլութիւնը, թէյի յարատեւ գործածումը և բուլոր կամաւոր թունաւորումները, որոնց մէջ մարդ կը կարծէ զտնել հանդարտեցում, և այս է պատճառը որ անհրաժեշտ կը դառնայ ցոյց տալ դարման մը այս անհուն ջղայնուութեան: Անձկութեան մատնուածամէն անձ, պարտաւոր է կարգապահութեան ենթարկել ինքզինքը, պէտք է հոգածու ըլլայ մարմոյն ասողջութեանը, և բարոյական ոէժիմի մը պէտք է հետեւի:

Այս կարգապահութիւնը անհրաժեշտ է ամէն ատեն, մանաւանդ այժմու խառնաշփոթ շրջանին: Հարկ անհրաժեշտ կը դառնայ յարատեւութիւն ցոյց տալ և զաստիարակել անհատներու կամքը, այնպիսի ատեն մը, երբ կրօնական վարդապետութիւններ այլ եւս անկարող կը հանդիսանան հաստատել բարոյական կանոններ և խարերաներու յաջողութիւնը, հոգ չէ թէ անցողակի, կրնայ յոռի օրինակ ընծայել:

Մեզի համար դաս մը և օրինակ մը պէտք է ըլւայ ստոյիկեան վարապետութեան հիանալի թոփչը, հին Հոռմի անկման շրջանին: ԴՈՒՆ Պէտք է կերծել ՔՈՒ ԱՐՁԱՆԴ, կ'ըսէր նախկին իմաստունը:

Այս է արդի մտահոգ և անձկալից կեանքին դարմանը:

Տեսնենք թէ ի՞նչպէս կրնանք պոհպանել մարմնոյն առողջութիւնը և կարգապահութեան ենթարկել միտքը:

Բ.

ՈՒՐԿԵ ԾԱԳՈՒՄ Կ'ԱՌՆԵՆ

ԱՐԴԻ ԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԱՆՉԱՐԿՈՒԹԻՒՆԸ

ԵԻ ԶԼԱՅԻՆ ՏԿԱՐՈՒԹԻՒՆԸ

Ներկայ զլիուն մէջ պիտի խօսինք ջղային հիւանդութեանց եւ մասնաւորապէս մելամաղձուրեան վրայ: Ասոնց ծանր տեսակներն ալ բուած ենք, որոնք անօւշ բացառութիւններ են: Ասոնց թերեւ տեսակներն են որ ծանր գտած են թէեւ, բայց մեր պարտին եր այսպիսի գործի մը մէջ ծայրայեղ եւ վասնգաւոր դէպիերն ալ յիշել:

Անոնք որ հոգեբանութեան վրայ շատ նախնական գաղափար մը ունին և չեն զիտեր թէ ո՛րքան բարդ են հոգեբանական հարցերը, բաւական կը նկատեն որ մարդ վճռէ հոգ չընել, անձկութիւն չզգալ, եւ ահա՛ կը լուծուի խնդիրը: Ասիկա զուտ տեսաբանական ըմբռնումն է կամքին, բայց ոչ համապատասխան մարդուս իսկական բնութեանը: Կամքը զիսաւորա-

պէս արդիւնք է մարդուս գործարանաւորութեան, հոն
կը գտնուին անոր արմատները: Այս կէտն է որ կ'ան-
գիտանան անձկութիւնը, զղայնութիւնը խիստ պար-
զորէն զարմանել յաւակնողները: Քննենք այս կա-
րեւոր խնդիրը.— Ի՞նչ կ'ընէ անձկութիւն զգացողը:
Խնդիրը բաղդատութեան կը զնէ երկու ոտքերէն
հաշմանդամ մէկու մը հետ և կ'երեւակայէ որ այս
խեղճը վեր պիտի ելլէ խոչոր բլուրէ մը: Բնականա-
բար, նախ և առաջ ահազին գժուարութիւն պիտի
կրէ հաշմանդամը, այնպէս ալ անձկութիւն զգացող
մէկը, «որ կ'ուզէ հանդարտիւ, անկարող պիտի նկատէ
իր մարմինը հարկ եղած միզը կատարելու, հանդար-
տելու համար: Եւ ճիզի այս անկարողութիւնն է որ
մտնաւանդ պիտի տառապեցնէ զինքը, այսինքն իր
յուզումներն ու գործերը հաւասարակշռել: Այսպիսի
մէկը կ'ըսէ. «Ես ալ զիտեմ որ պէտք է զսպեմ ինք-
զինքս, չյուզուիմ, խնայեմ ինքինքիս, կարգ կանոն
դնեմ մտածումներուս մէջ, իրաց ընթացքին համե-
մատ շարժիմ, բայց ի՞նչ ընեմ, ձեռքս չէ անկարող
եմ: Հակառակ կամքիս, կը յուզուիմ, դիշեր ցերեկ
գէ խորհուրդներ կը պաշտուին միտքս, և չեմ կրնար
զապել գանոնք, արգիլել. գործունէութեանս ընթացքը
կը չեղի այնպիսի պատճառներով, զորս անկարող կ'ըւ-
լամ արգիլել, ու երբ կը փորձեմ հակազդել, ինչպէս
խորհուրդ կը տրուի ինձի, կը զգամ ո՞ր կը չփոթիմ
և անկարողութեան կը մատնուիմ:» Այս է սովորա-
կան յանկերգը:—Մտքի անհանդարու վիճակ մը ևս կայ,
որ պարզապէս արդիւնք է ազէկ մարզուած, քաջա-
ռող մարմին մը անհամբերութեան՝ գործելու, և գործ
արտազրելու ատակ երեւակայութեան մը:

Այս գասակարգին կը պատկանին գիտուն, ար-
ուեստագէտ, արիբուն, գաղութեներ չէնցնողներ,
գաղթաւորիչներ, ո՞և է գործի մէջ մրցանիշ կոտրող-

ներ: Ընդհակառակն, հիւանդագին անձկութեան մատ-
նուած են անոնք որ անկարող կը զգան ինքինքնին՝
կատարելու իրենց երեւակայութեան թելաղրած գոր-
ծերը: Պատճառը.— Պատճառը այն է որ մարմինը
գործարանաւորութիւնը տկարացած, թունաւորուած
է հիւանդութեամբ, վասակար կերակուրներու չա-
փազանցութեամբ, և աւելորդ նիւթերը դուրս վաս-
րելու պաշտօն ունեցող գործարաններուն աղէկ չգոր-
ծելուն հետեւանքով: Մարմինը յօգնած է արդարեւ,
բայց ոչ թէ կատարած աշխատութենէն, այլ մանա-
ւանդ որովհետեւ աշխատութեան և հանգիստի բա-
ժանումը լաւ չէ եղած:


5801-5X

2910

Գործարանաւորութեան այս տկարութիւնը, ճըն-
շումի առաջին պահը, վայրկեանն է հիւանդագին
անձկութեան: Միաքը կը զգայ ջլատեալ մարմի-
նին անզործութիւնը, կը զգայ որ ամէնադոյզն ճիգ
մը անձկութեան կը մատնէ զանիկա, ուստի արուես-
տական գրգոխներու պէտք ցոյց կուտայ և այսպիսի
գրգոխներ արդարեւ պահ մը կը մտրակեն մարմինը,
բայց աւելի եւս կը ջլատեն, կը տկարացնեն զանիկա
վերջ ի վերջոյ:

Հիւանդագին անձկութեան երկրորդ պահն է գըր-
գոխներու աստիճանաբար աւելի մեծ չափով գործած-
ման հետեւանքով յառաջ եկած վիճակը: Իսկ երրորդ
պահը այն է որ մարմինը այլ եւս բոլորովին կը խոր
շի ո՞և է զորձէ, պէտքանք կը զգայ, բացարձակ ան-
տարբերութիւն ցոյց կուտայ այն բոլորին հանգէպ
որ կ'ապրին, երջանիկ կը թուին, և ամէնէն ետքը,
այսպիսի մարմիկ յուեղոյն ծայրայեղութիւններուն
կը դիմեն, այսինքն վերջ տալ այլ եւս անտանելի
դարձող կեանքին:

Այսպէս, ուրեմն՝ անձկութիւն յառաջ բերելու
համար իրար կ'օժանդակին բարյուական աղդակը և



գործարանային ազգակը : Խոկ եթէ խորը, պատճառը քննուի, կը տեսնուի որ գործարանաւորութիւնը լաւ չի գործեր, հիւանդութեան պատճառաւ կամ յոռի կարգադրուած կեանքի մը հետեւանքով խաթարուած ըլլալով : Երբ գործարանաւորութիւնը այս վիճակին կ'ենթարկուի, երեւակայութիւնը կը գործէ իբր գէշ խմոր, ծայրայեղ գրգոխներ կը յանձնարարէ, կ'առաջարկէ, յետոյ անոնք անբաւական կուզան, և մարդ կ'ենթարկուի ամէն աշխատութենէ . գործէ պժգանք զգալու և հուսկ ուրեմն յուսահատութեան կը մղուի : Անձկութեան մատնուողները կարելի է բաժնել մէկ քանի դասակարգի, ըստ այնմ թէ ի՞նչ է մանաւանդ պատճառը անձկութեան, տագնապին, գործարանաւորութեան խանգարումը թէ հոգեխօսական կարգապահութեան պակասը : Անձկութեան սուր վիճակը արդիւք է ջղային դրութեան վարակմանը ժահրէ մը :

Տքթ . Թարկովլա և իր գործակիցները, Տոքթ . Սիւզան Սըսէն և Ս . Օմպրոտան կարեւոր գիւտ մը ըրին միտքի հիւանդութեանց մասին, խորին ուշագրութիւն գրաւելով բժշկական աշխարհին մէջ : Այսինքն հոգեգանկային (psycho-encéphalite) անունին ներքեւ խմբեցին մտային կարգ մը խանգարումներ, որոնց մէջ է նաեւ անձկութիւնը, այսինքն այն զգացումը որ կարծես թէ երկաթեայ ձեռք մը կը սեղմէ կոկորդը, սիրտը կամ ստամքուը, մարդ կ'ունենայ արցունքի նոպաներ, անքնութիւն, երկիւղ կը զգայ, մղաւանցներու կ'ենթարկուի, միտքը ակամայ . կ'որոճայ, առանց երկեք հնազանդելու դատողութեան և կամքին, անձնասպանութիւն փորձելու զաղափարներ կը պաշարեն ուղեղը . երբեմն, բայց ոչ յարաւել կերպով, լողական խարկանքներ կ'ունենայ մարդ .

ձայներ կը կարծէ լսել, որ կատարելապէս զառանցանքի կ'ենթարկեն ենթական :

Ասիկա ծանր հիւանդութիւն է և վարակման արդիւնք, մինչ նախապէս արդիւնք կը նկատուէր զիւրայոյզ բնաւորութեան մը և սեռային բնազգին ձնշուելուն : Այս վիճակը կը սկսի յաճախ կորիքով մը, կոկորդի ցաւով մը որ նախ և առաջ աննշմար կ'անցնի, երկու երեք շաբաթ ետքը, սակայն, ենթական յանկարծ, առանց պատճառի սոսկալի վախ մը կ'ունենայ թէ պիտի մեռնի . և ա'լ անկէ ետքը հետզհետէ երեւան կուզան և կը շեշտուին անձկախառն ջղացաւութեան, ջղայնութեան բոլոր տուամադիք նշանները :

Մտային խանգարումներուն հետ կը տեսնուին գործարանային խանգարումներ, որ ցոյց կուտան թէ ջիղերը վնասուած են : Պէտք է շուտով ի գործ դնել պատշաճ զարմանումը վարակման դէմ, որով հիւանդութիւնը կ'անհետանայ, ապա թէ ոչ երկար ամիսներ կը տեսէ, և ամէնէն ետքը վերջնապէս կը տեղաւորուի, կը հաստատուի բարոյական այն վիճակը, զոր ժողովուրդը կ'որակէ ջղացաւութիւն (neurasthénie) : Անձնասպանութեան առաջնորդող խենթութիւնը արդիւնք է վարակիչ հիւանդութեան, բայց կարելի է բուժել յարմար զիղերը և զարմանը ի գործ դնելով : Սակայն կարեւոր է նոյնիսկ ծայրայեղ պարագաներու մէջ, բարոյական զարմանը, որ կը հանդարտեցնէ երեւակայութիւնը և բժշկութեան յոյս կը ներշնչէ : Բարոյական զարմանը մանաւանդ կ'ապահովէ զարմանին յարատեւութիւնը և յաջողութիւնը :

Այո՛, բարոյական զարմանը կարեւոր է, որովհետեւ անձկութեան հիւանդութեան մատնուած այդ խեղձերը յաճախ այլեւայլ պատճառներու կը վերազրեն իրենց հիւանդութիւնը, եսասէր և հպարտ կը զառ-

նան իրենց տառապանքին մէջ և չեն հաւատար որ
երակային ներարկումներ կրնան բարւոքել իրենց
վիճակը:

Բացի միքրոպային վարակումներէն, ջղային ճըն-
շումի պատճառներէն մէկն ալ այլեւայլ գործարան-
ներու, ինչպէս լեարգին և երիկամունքին և ներք-
նահոս դեղձերուն, ինչպէս վահանագեղձին և սեռա-
յին զեղձերուն աղէկ չգործելն է: Երբ այս տեսակ
էական գործարաններ լաւ չեն կատարեր իրենց պաշ-
տօնը. թունաւորում յառաջ կուգայ, վասրելի կամ
փոխակերպելի նիւթերու մնալովը, և ջղային դրու-
թիւնը կը զրկուի իրեն պէտք եղած սնունդէն:

Այսպէս յառաջ կուգայ մելամաղձութիւնը, որի-
նակի համար: Այս հիւանդութիւնը կը սկսի ընկճու-
մով, անձկութեամբ, ամէն բանէ գարշանք, պժգանք
զգալով, առողջութեան, հարստութեանը մասին մտա-
հոգութեան մատնուելով: Քիչ ետքը հիւանդը կը սկսի
տաժանելի զգացումներ ունենալ, իրեն այնպէս կը
թուի որ այլեւս նախկին զգացումները չունի, փոխ-
ուած է և աշխարհն ալ փոխուած կը տեսնէ իր շուրջը:
Կը գանգատի որ այլեւս վայելելու, հաճոյք զգալու
կարողութենէն զրկուած է, և անդունդ մը, զի՞ն մը
կարողութենէն զրկուած է, կը զարմանայ որ
կը բաժնէ զինքը ամէն վայելքէ: Կը զարմանայ որ
այլեւս ոչ մէկ վիշտ կ'ազգէ իր վրայ, և չի յուզուիր,
կը լսէ թէ իր մերձաւոր պարագաները զժբախ-
երբ կը լսէ թէ իր մերձաւոր պարագաները զժբախ-
երբ անդապահ տիւալ այլազան իրերու վրայ, այլ ճղձիմ
կրնար կեղրոնանալ այլազան իրերու վրայ: Այսինքն
ու հաստատափ զազափարներու վրայ: Այսինքն
ենթական կ'ունենայ կործանումի, փճացումի, անկա-
րողութեան զազափարներ, իրեն այնպէս կը թուի որ
կ'անչարժանայ յանցաւոր է, և խղձի խաթեր կ'ու-
նենայ:

Մելամաղձութին համար սեւեռեալ գաղափար մըն-
է որ իր անցեալ կեանքին մէջ աղէկ չէ շարժած, իր
պարտականութիւնները լիովին չէ կատարած, ծնողք-
ներուն հանդէպ լաւ ընթացք չէ ունեցած և պատճառ
հանդիսացած է անոնց մահուանը: Այս է պատճառը
որ պատիժ կը պահանջէ ինքզինքին համար, կը
փորձէ անձնասպան ըլլալ, նոյնիսկ կը փորձէ սպան-
նել իր ընտանիքին անդամները, որպէս զի զանոնք
փրկէ իր տառապանքներուն նման տանջանքներէ: Արդ,
Գիտութիւնը այսօր ապացուցած է որ մելամաղ-
ձութիւն կոչուած հիւանդութիւնը կապ ունի լեար-
դին գործունէութեան խանգարումին հետ:

Ասիկա բաւական է ցոյց տալու թէ ո՛րքան մեծ
կարեւորութիւն ունին սննդական ոէժիմը և ընդհա-
նուր առողջապահութիւնը ֆիզիքական և բարոյական
այսպիսի ճնշումներէ զերծ մնալու և զանոնք դարմա-
նելու համար: Այսպիսի հիւանդութիւններու առջեւ
մարդ պէտք է կամք ընէ, ոչ թէ լոկ ըսելով՝ «Այլեւս
չեմ ուզեր տիւուր ըլլալ, կ'ուզեմ հանդարտ և գոր-
ծունեաց ըլլալ» այլ կանոնաւորելով սնունդը և կա-
նոնաւոր խնամք տանելով մարմինին առողջութեան:

Պէտք է իր թակարդին մէջ բռնել երեւակայու-
թիւնը, որովհետեւ մելամաղձութունը կ'աւելնայ
այն շրջաններուն, երբ ելմտական կեանքին անկա-
յուն, անհաստատ վիճակը կը մղէ մարդիկ չափազան-
ցութիւններու, ճոխ հացկերոյթներու, ողելից ըմպե-
լիներ, արուեստական օչարակներ զործածելու, զըր-
գոիչ կերակուրներ ուտելու, որոնք սակայն խարդախ-
ուած նիւթերով պատրաստուած են:

Անձկութեան և մելամաղձութեան հետ կայ
ջղային ճնշումի ուրիշ զիր մը, որուն պատկերը զծած
է Տօքթ. Մօրիս ար Ֆլէօրի շատ յաջողապէս: Ասիկա
իրական ջղացաւութիւնն է, «սպառումի ջղայնու-

թիւնը», որուն գլխաւոր տարրը յոդնութիւնն է: Անձկութեան մատնուած հիւանդին համար օրուան ամէնէն դժնդակ պահը արթննալուն յաջորդող պահն է, առառուն կանուի, մինչ իրիկունը, արուեստական գրգորիչներու չնորհիւ, ապրելու ախորժ կուտայ: Իրապէս ջղացաւութեան ենթարկուողը առառուն հանդարտ կ'արթննայ, որովհետեւ գիշերուան անշարժութիւնը հանդարտեցուցած է զինքը, բայց ձնչումը հետզհետէ կը շեշտուի, երբ ցերեկը կը շատնան յոդնութիւն յառաջ բերող պատճաները: Մկան ները թուլնալով, ստամոքսը և աղիքները կ'իյնան, մարսողական շրջագայութիւնը տկար կը կատարուի, կերակուրները անտանելիօրէն երկար ատեն կը մնան ստամոքսին մէջ, յամառ պնդութիւն մը յառաջ կուդայ, արտաքսումները կը զանդաղին, վնասակար խմորումներ յառաջ կուգան, ինչպէս թունաւորումներ, որովհետեւ վաշարելի նիւթերը կը մնան մարմինին մէջ կամ չեն արտաքսուիր պէտք եղած քանակութեամբ, Ասոր վրայ աւելցուցէք նաեւ այն պարագան որ ջղացաւութեան ենթական չի քնանար, շարունակ տաժանելի ցաւ մը կը զգայ, կարծես թէ սաղաւարտ մը կը ձնչէ, կը սեղմէ գլուխը, կը կարծէ թէ մէջքը, ուսոսկրներուն ծայրերը կը ցաւին:

Ընդհանուր տեսակէտով, ջղացաւոտն ալ անկարողութեան մատնուած մէկն է, ինչպէս մելամազնոտը և անձկութեամբ տառապողը, սա տարբերութեամբ որ մինչ անձկութեան մատնուած մարդը կը նեղուի յուզական հակազդեցութենէ, ջղացաւութեան ենթական, նեւրասրենիքը տկարացած, սպառած մէկն է, որ իր այս ֆիզիքական և բարոյական անկումէն սաստիկ կը տիրի և ամօթ կը զգայ: Զղագարը ապրելու վախն ունի, բացարձակապէս տնտարբեր է հաճոյքներու, յոյսերու և մարդկային պարտականութիւն-

ներու հանդէպ: Այսպիսի ջղայնոտներու կը յարմարին զօրացուցիչ գեղեր, բայց մանաւանդ պէտք է խստօրէն հետեւիլ առողջապահութեան, երկարօրէն հանգիսա առնել և խստիւ խնայել ոյժերը, որոնք յամրաբար կը ստացուին: Բժիշկը պէտք է մարզի իր հիւանդը, պէտք է սորվեցնէ անոր՝ կորովը չսպառել: Այստեղ ալ կը տեսնենք անհրաժեշտ պէտքը կամբի դասիարակութեան, որ պարզապէս բերանացի երդումներով չըլլար, այլ հարկ անհրաժեշտ է մարմինի կարգապահութեան ենթարկուիլ, ֆիզիքական առողջութեան հոգածու ըլլալ. կերակուրները աղեկ ընտրել և բաժնել, և այնպիսի մարզանքներ կատարել որ նոպատեն մկանները հանդարտեցնելու: Տարօրինակ կը թուի ասիկա, բայց իրականութիւնը այն է որ մեր դարուն մէջ բժիշկը պէտք է սորվեցնէ հանդարտութեան մարզանքը: Շատ քիչ մարդիկ գիտեն կատարեալ հանգիստ ընել: Մարդիկ կը կարծեն կարգ մը «զուարձութիւն»ներով հանգիստ ընել, մինչեւ այդ զուարձութիւն կարծուածը մեծ յոդնութիւն մըն է:

Աւասիկ գլխաւոր զիմերը ձնչուածներու, անձկութեան մատնուածներու: Անձկութեան գլխաւոր պատճուը ընկերային կեանքի դժնդակ պայմաններն են եւ բարոյական կորովի պակասը: Այսպիսի մարդոց է որ ուամիկը կ'ուզը իր սովորական յանդիմանութիւնը. «Թոթուըռէ՛, տեսնենք, կորով ունեցիր, կամք ունեցիր, զաքէ՛ ինքինքդ»: Տարակոյս չկայ որ ֆիզիքական և բարոյական այս անկարութեան ենթարկած են զիրենք անակնկալ գժբախտութիւններ, անցաւոր սայթաքումներ, յանցագարտ անհոգութիւն մը: Բայց պէտք է մարդ ըսէ ինքնիրեն թէ բոլոր չափազնցութիւնները, յոդնութիւնները պատճառ եղած են որ նուազի մարմինին տոկունութիւնը, ինքնաթունաւորումը օր ըստ օրէ շեշտուած է և այսպէս յա-

ուաջ եկած է հոգեբանական հիւանդագին ծանր վիճակ
մը որ չի կրնար անհետիլ մէկ օրէն միւսը։ Հետեւա-
բար պէտք է բժիշկին դիմել, երբ տեսնուին ֆիզի-
ֆական և մտային խանգարումներու առաջին նշան-
ները և ձեռնարկել ֆիզիֆական և մտային վերադաս-
տիարակութեան։ Կեանքի պայքարին մէջ նետուողը
պէտք է նախ և առաջ մարմինի և միտքի կարգապա-
հութեան ենթարկէ ինքզինքը, որպէսզի կարենայ
պահել իր կորովը, ֆիզիֆապէս և բարոյապէս քաջա-
ռողջ մնալով։ Սսոր մէջ խիստ կարեւոր զեր կը կա-
տարէ սնունդի խնդիրը։ Ինչպէս տեսանք, անյար-
մար, չափազանց, դժուարամարս ուտելիքներ կը յոգ-
նեցնեն, կը թունաւորեն մարմինը, և ատոր ուղղակի
հետեւանքը կ'ըլլայ փացնել ջղային դրութիւնը։

Ուրեմն, մեզի կը մնայ տեսնել թէ ի՞նչ տեսակ
սնունդ պէտք է առնել ի՞նքնաթունաւորումէ զերծ
մնալու համար, հանգիստի ի՞նչ ոէժիմի պէտք է հե-
տեւիլ, որպէսզի մկանները հանգարտին, և ի՞նչպէս
կարելի է երեւակայութիւնը առողջ պահել, մասնաւոր
կանոնի մը հետեւելով, և բարոյապէս ալ փրկել անձը
թունաւորումէ։



Գ

Ի՞նչ ՏԵՍԱԿ ՍՆՈՒՆԴ Պէտք է ԱՌՆԵԼ

ՄԱՐՄԻՆԸ ԶԵՐԸ ՊՈՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒԱԱԿՈՐՈՒՄԸ

Ամէն բնութեան համաձայն կը տարբերի սննդա-
ռութեան եղանակը։ Ասիկա ընդհանուր կանոն մըն է,
որուն պէտք է հետեւին մարդիկ, և սակայն սննդա-
ռութեան տեսակէտով մարդիկ այնպիսի սովորու-
թիւններ ունին, որոնք ուղղակի կը վեասեն մարմի-
նին։ մենք չենք զիտեր ընտրել մեր կերակուրները։—
Ի՞նչ է վերջապէս սննդառութեան նպատակը, մար-
մինին հիւսուածները նորոգել և գործարանական մեքե-
նային տալ պէտք եղած վառելանիւթը, պայմանաւ
սակայն որ այդ վառելանիւթը դիւրաւ կարելի ըլլայ
գործածել և սպառել։

Մարդիկ առնասարակ կը փնտոն գրգռիչ կերա-
կուրները, որոնք սակայն շատ անզամ կրնան թու-
նաւորում յառաջ բերել։ Չենք զիտեր օրուան մէջ
այնպէս բաժնել մեր ճաշերը, որ մարմինը մեծագոյն
չափը ստանայ սնունդին, բայց մարսելու, իւրացնելու
համար նուազագոյն ճիգը ընելով։ Չենք զիտեր նաև
պատրաստել մեր ճաշացուցակը, այսինքն չենք
զիտեր թէ ի՞նչ պէտք է ուտել։ Սյո մասին կը հե-
տեւինք աւանդական սովորութիւններու, որոնք ոչ
միայն բանաւոր չեն, այլ նաև յաձախ թունաւորիչ
ազգեցութիւն կ'ունենան։

Չենք զիտեր նոյնիսկ ի հարկին փոխել մեր սննդա-
ռութեան եղանակը, այսինքն ոէժիմի փոփոխում

կատարել . մէկ ծայրայեղութենէն կ'անցնինք միւսը շ
զենք գիտեր զարմանում մը ի զործ դնել , որպէսզի
մարմինը զերծ մնայ թունաւորումէ :

Առողջութիւնը կը պահանջէ որ երբեմն , կարձ
տեւողութեամբ ոէժիմի մը հետեւինք և մարմինը ա-
ղատենք իր մէջ կուտակուած թոյներէն : Մեքենավար
մը կանոնաւորապէս կը մաքրէ իր մեքենան : Միայն
մարդն է որ իմաստութիւնը չունի երբեմն ճաքրելու-
իր մարմնական մեքենականութիւնը :

Չորս գլխաւոր սկզբունքներ կան , որոնց պէտք
է մարդ հետեւի մնագառութեան խնդրոյն մէջ : Ար-
դիական տենգագին կեանքին մէկ պահանջը դարձած
է զրգուիչ սննդեղէններ առնել , սակայն պէտք չէ
խաբուիլ զրգուիչներուն անցողակի կերպով ստամոք-
սին հայթհայթած զիւրութենէն : Հետեւանքը խիստ
ծանրակշիռ է : Մարմինը կ'օգտուի մանաւանդ այն
սննդեղէններէն , որոնք զիւրու կը մարսուին և
կ'իւրացուին : Մարսողութեան առաջին պայմանն այն
է որ լաւ զործեն անոր նպաստող գեղձերը , և թուք ,
ստամոքսահիւթ , պանկրէասական հիւթ , մաղձի և ա-
ղիքի հիւթերը լաւ արտադրուին . արդ , ոռւս բնախօս
Բավլովի փորձերը ցոյց տուած են թէ գեղձային ար-
տադրութիւնները արագօրէն տեղի կ'ունենան գլխա-
ւոր ազդակի մը շնորհիւ որ երեւակայութիւնն է և
հասարակ լեզուով կը կոչենք ախործակ :

Շուներու վրայ փորձ եղած է : Երբ շունի մը
ստամոքսը մտցուին ուղղակի կարգ մը ուտելիքներ ,
ստամոքսը հիւթ կ'արտադրէ , բայց երբ միւնոյն ուտե-
լիքները շունը ինք ծամէ ուղղակի , և ուղղակի զրկէ
ստամոքս , այն ատեն , ստամոքսի հիւթը շատ աւելի
առատօրէն յառաջ կուգայ :

Սակայն կան ուտելիքներ , ինչպէս հաւկիթի ճեր-
մըկուցին բնասպիտը , շաքարեղէզը , մաեսնէզը , որ

ուղղակի չփուելով ստամոքսին պատեանին , չեն
կրնար մարսողական հիւթ յառաջ բերել , այնպէս
որ երբ անոնք բացուած ծակէ մը շունին ստամոքսը
զրկուին , առանց կենդանին գիտակցութեանը , քարի
կտորուանքի նման կը մնան այնտեղ շատ երկար ա-
տեն . սակայն երբ միւնոյն նիւթերը շունին աչքին
առջեւ զրուին , կենդանին զանոնք հստատէ , կլափը
առնէ և զրկէ ստամոքս , ստամոքսահոյզը անմիջապէս
կը ծորի : Բավկով ասկէ կը հետեւցնէ թէ մարսողական
գործողութեան մէջ երեւակայութիւնն է որ կը կա-
տարէ գլխաւոր զերը :

Աւասիկ այս երեւակայութիւնն է որ կը կոչուի
« ԲԺՇԿՈՂ ԽՈՐՃԱՒԻՐԴ »: Ուրեմն ամէն կերա-
կուրի մարսողութեան համար , կարեւոր է մարսողա-
կան հիւթերուն պէտք եղած քանակութեամբ ծորիլը
և ատոր մէջ , ինչպէս ըսինք . մեծ գեր ունի միտքը ,
երեւակայութիւնը . ո եւ է զրգաիչ չի կրնար անոր
տեղը բռնել , ընդհակառակն վերջ ի վերջոյ անոնց հե-
տեւանքը կ'ըլլայ վեսակ ջղային գրութեան , և մաս-
նաւորապէս , ջղային այն զրութեան որ կը կարգազրէ
գործունէութիւնը կարգ մը գործարաններու , սիրտին ,
շնչառեւտրութեան և ներքնանոս գեղձերուն : Այս
ջղային զրութեան խանգարումն է նաեւ որ տեղի
կուտայ կարգ մը ջղային հիւանդութիւններու :

Ի՞նչ կը հետեւի ուրեմն այս բոլոր ըսուածներէն .
ախորժակը զիւրաւ կը խանգարուի յուզումներէ , մտա-
հոզութիւններէ և յոզնութիւններէ , որ յաձախադէպ
են ժամանակակից կեանքին մէջ :

Այս է պատճառը որ մարդիկ չեն կրնար գոհա-
նալ մարմնին համար լոկ անհրաժեշտ պարզ աննդե-
ղէններով , ուրեկէ վտարուած է ստամոքսը զրկուող ո եւ է
նիւթ : Մարդիկ միշտ կ'աշխատին արուեստական մի-
ջոցներով արթնցնել ախործակը և զրգուիչներու շատ

տեսակներ կան։ Խոհանոցի արուեստին նպատակը կը կարծուի միշտ նոր կերակուրներ ստեղծել, համեմներ պատրաստել, որոնք սակայն պարզապէս ջլային դրութիւնը կը գրգռեն։ Խոհակերական արուեստին պատրաստած այս կերակուրներէն զատ, որոնք չափազանց կը գործածուին, մարդիկ նաեւ ծայրայեղօրէն կը գործածեն գինի, ալքոլ, սուրճ, թէյ, զօրաւոր ապուրներ, պահածոյ միսեր և խիստ իւղոտ պանիրներ։ Գինաբուքները կը գրգռեն մարմինը և վերջապէս սովորութիւն կը դասնան։ Ոգելից ըմպելիներու սիրահարները ճիշդ կը նմանին գօգահինի և մօրփինի սիրահարներուն։ Նախ և առաջ մարդ չզգար թէ ոգելից ըմպելիներ և գրգռիչ կերակուրներ ո՛րքան կը յոգնեցնեն այն գործարանները, որոնք պաշտօն ունին մարսելու, իւրացնելու, առնուած սնունդները փոխակերպելու և վատարելու անոնց աւելորդ մասերը։

Մարդիկ նախ չեն տեսներ կամ չտեսնել կը ձեւացնեն առաջին նշանները մարմինին մաշումին, որով չարունակ գրգռիչ կերակուրներով միայն կը սնանին և այսպէս, չարաչար կը գործածեն մարմինին աշխատելու կարողութիւնը։ Բժշկութիւնը անպատճառ չարգիւեր ամէն տեսակ գրգռիչ կերակուր։ Ախորժակը շատ կարեւոր է. ուստի, պարզ սնունդ առնելու պատրուակով պէտք չէ բոլորովին անհրապոյր կերակուրներով գոհանալ։ Կարեւոր խնդիրը այն է որ ո՞ւ է կերակուր խնամով պատրաստուած ըլլայ։ Գէջ խոհանոցը մանաւանդ վնասակար է. անկէ պէտք է զգուշանալ։ Ախորժաբեր նոր տեսակ կերակուրները չեն որ այնքան վնասակար են, մանաւանդ երբ չափաւոր գործածուին, որքան ծայրայեղութիւնը համեմներու գործածութեան մէջ։ Մարդ կրնայ ախորժակը վառ պահանջութեանը պէտք է միշտ պարզ կերակուրներ ոչ չատ համեմաւոր։ բայց պէտք է միշտ զանազանութիւն դնել կերակուր-

ներու, ճաշերու մէջ։ Ախորժակը կը բթանայ չարունակ միեւնոյն ուտելիքներուն գործածումէն։

Խոհանոցի խնդրոյն մէջ, կէտ մը կը ներկայանայ մեր մտքին։ Ի՞նչ անպատճութիւն կայ կերակուրները շատ եփելուն կամ քիչ եփելուն մէջ, կամ ի՞նչ առաւելութիւն։

Եփելով կը կակուղցնենք կարգ մը ուտելիքներ, ինչպէս, չոր բանջարեղէններ բրինձ և կարգ մը արմատներ, զորս խիստ գծուար պիտի ըլլար ծամել հում վիճակի մէջ։ Եփելով թարմ բանջարեղէններէն ոմանց վրայի մաշկը, սելիլօզը կը բաժնենք անոնցմէ։ Կարգ մը բոյսեր ալ եփուելով իրենց բարկ համը կը կորանցնեն, ինչ որ զիրենք անկարեկի պիտի դարձնէր ուտել հում վիճակի մէջ։ Եփելով արգէն խոկ կը սկսինք փոխակերպութին սննդեղէններու մէջ զանուած նշային, որուն անիկա կ'ենթարկուի արգէն մարսողական խ զովակին մէջ։ Բայց եփելուն գլխաւոր առաւելութիւնը այն է որ առաջքը կ'առնենք կարգ մը ազօգային նիւթերու (ինչպէս միս և հաւկիթ) հում ուտուելով արեան մէջ յառաջ բերելիք խանգարումներուն։ Արդարեւ, այսպիսի մարմիններ երբ հում ուտուին, անոնց մէջ զանուած բնասպիտը կրնայ փճացնել արեան գնդիկները։ Աւասիկ զլիսաւոր առաւելութիւնը եփելուն, բայց անպատճութիւններ ալ անպակաս չեն։

Մեր սննդեղէնները եփուելով, կը փճանան կենդանի տարրեր, որոնք կը կոչուին, Տիասրազ, խմոր և վիթամին, որոնց անհրաժեշտութիւնը սննդառութեան մէջ, ապացուցուած իրողութիւն մըն է գիտական փորձերով։ Տիասրազները լուծելի նիւթեր են, որոնց սերկայութիւնն իսկ կը փոխակերպէ սննդեղէնները, բայց տաքութիւնը կը փճացնէ զանոնք։ Այսպէս կը փճանան նաեւ խմորները, մինչդեռ ա-

նոնց գործողութիւնը այնքան անհրաժեշտ է որ կարդ մը հիւանդութիւններու ատեն, բժիշկը ուղղակի կը յանձնարարէ զանոնք, այս կարդէն են՝ զարեցուրի խմորը և մանաւանդ կաթնային խմորը որ բուժէ յատկութիւն ունի:

Եւրոպայի մէջ վերջին ատեններս մանաւանդ մեծ յարգ կը սկսի գանել մածունը որ այնքան հարուստ է այս կաթնային խմորով: Վիթամինները լուծելի խմորներ են, որոնք կը փճանան սակայն ջերմութեամբ: Շատ տեսակ վիթամիններ կան, բայց մանաւանդ ստուգուած է անոնց գոյութիւնը հաւեկիթի դեւնուցին, կաթին, կարաղին, արմաթիքներու խղին կանանչ բանջարեղիններու և պտուղներու մէջ: Եւնգարարութիւնը (scorbut) և ուրիշ այս կարգի հիւանդութիւններ յառաջ կու զան պահածոյ ուտելիքներու չափազանց գործածումէն: Անոնք կը բուժուին չուտով կանանչ բանջարեղիններու պտուղ ուաելով: Այս է պատճառը որ բժիշկները կը յանձնարարեն այսօր, երախաներու սննդառութեան մէջ միայն ամլացեալ կաթչործածել: Երբ կարելի չըլլայ անոնց հում կաթտալ, պէտք է ամլացեալ կաթին հետ տալ նաև թարմ պտուղներու հիւթը:

Այս բոլոր ըսուածներէն կը հետեւի թէ սննդառութեան մէջ պէտք է կարեւոր տեղ մը յատկացնել հում ուտելիքներուն: Պէտք է ուտել բողկ, վարունդ, լոլիկ, աղցան, ջրկոտեմ, բանջար, կարոս, կարաղ, մածուն, պտուղ և մանաւանդ պէտք է ուտել թարմ և հում պտուղները: Հում պտուղ կարելի է այնքան ուտել, որքան ատեն որ լուծողական հանդամանք չեն ունենար: Պտուղները կը պարունակեն բնական շաքարներ, որոնք աւելի օգտակար են և կրնան լաւագոյն կերպով գործածուիլ: Քան արուեստական շաքարները, և մանաւանդ խիստ հարուստ են վիթամիններով:

Պէտք չէ վախնալ պտուղը ուտելէ կեղեւին հետ, եթէ կարելի ըլլայ: Ամէն պարագայի մէջ, պէտք է շատ վաֆկութեամբ կեղեւել պտուղը, որովհետեւ, անորամէնէն սննուցիչ մասը կեղեւին մօտ է: Պտուղներուն մէջ պէտք է կարեւոր տեղ յատկացնել նարինջին և լեմոնին: Նարինջը խիստ հարուստ է վիթամիններով և այս է պատճառը որ կը յանձնարարուի ամէն օր մէկ երկու սուրճի զգալ նարինջի ջուր տալ կաթնկեր երախաններուն: Աղիքին վրայ աղէկ աղղեցութիւն կը գործէ: Ախալ է չափազանց գործածել լեմոնի իբր դարման յօդացաւի: Կրնայ զրգուել ստամոքսային թալանթը: Լաւ է առառները անօթի փորանց խմել գաւաթ մը գաղջ ջուր մէջը կաթեցնելով լեմոնի մը հիւթը: Պտուղներուն մէջ, շատ կարեւոր է խաղողագարմանը որ մեծ աղղեցութիւն կ'ունենայ լեարդի հիւանցութեանց, յօդատապի, բնասպիտամիգութեան, պնդութեան և դիրութեան դէմ: Երեքն վեց շաբաթ, ամէն օր, երկուքն չորս լիպրա խալող պէտք է ուտել, մէկ երրորդը առառն անօթի փորանց, մէկ երրորդը ճաշերէն ետքը, իսկ մէկ երրորդը ժամը չորսին: Հնուց ի վեր յանձնարարուած էր խաղողը իրը բուժիչ պտուղ: Զուիցերիոյ, Գերմանիոյ և Թիրոլի մէջ, հանքային ջուրերէն աւելի աղցու կը նկատուի խաղողագարմանը: Իսկ շատ բժիշկներ խաղողը կը նկատեն լաւագոյն միջոցը որ մարմինը կ'ազատէ կերակուրներու պատճառած թունաւորումէն և ամբարուած աղերէն:

Կը մնայ մէկ երկու բառ ըսել նաև եռացած ջուրի մասին: Պէտք չէ եռացած ջուր խմել, որովհետեւ եռացումը կը ջնջէ ջուրին մէջ գտնուած բնական կաղերը և հանքային տարրերը: Եթէ վախ կայ որ խմուելիք ջուրը կը պարունակէ վարակիչ հիւանդութեանց սերմեր, պէտք է թորել զայն:

Ազօղային ուտելիքներու զործածումը անյիշաւակ ժամանակներէ ի վեր սաստիկ վէճերու տեղի տուած է բուսակերներուն և մսային սննդառութեան կուսակիցներուն միջեւ : Ազօղային կամ բնասակիտային նիւթերը անհրաժեշտ են վերաշինելու համար մարմինին բջիջները : Մարմինը վերանորոգող կերակուրները պէտք է առնել թէ՛ բուսական և թէ կենդանական թագաւորութենէն : Արմտիքնիրը և անոնցմէ եղած պատրաստութիւնները, հաց, խմորեղիններ, աղլիրներ, իւղաբեր պառուղներ, ընկոյզ կաղին և նուշ, ընդեղէնները, լուսիա, ոսպ, սիսեռ, կը պարունակեն բնասպիտային նիւթեր, իսկ ամէնէն աւելի կենդանական ազօղային նիւթեր պարունակող ուտելիքներն են միս, ձուկ, կաթ և պանիր : Պէտք չէ չափազանցել անոնց գործածումը, որովհետեւ խիստ թունաւոր նիւթեր կը ձգեն մարմնոյն մէջ, ինչպէս միզային թթու (acide urique), բնամէզ (urée) : Երբ ասոնք մնան մարմնոյն մէջ, ծանր դէպքեր կը պատահին :

Բուսակերութիւնը ծագում առաւ նախապէս փելիսոփայական և բնազանցական նկատումներով : Հոգեփոխութեան հաւատացող ժողովուրդները մեղք կը համարէին անասունները մորթել : Ոյս էր նաև Պիւթագորասի փիլիսոփայութիւնը և մինչեւ այսօր Հընդիկները սրբազնութիւն կը նկատեն կենդանիները մորթել . Կանտի այծի կաթով և արմաւներով կը սընանի գլխաւորապէս : Ուրիշներու համար բուսակերութիւնը պարզապէս միսթիք գաղափարապաշտութիւն մընէ : Բուսակերները կ'ըսեն թէ մարդ իր կենդանական ուժերը կրնայ քաղել միմիայն բոյսերէն Շատեր ալ կան որ կը յանձնարարեն ոչ միայն բուսակեններով և պտուղներով սնանիլ, այլ նաեւ պըտուղներով ուտել իրենց կուտերով միասին, ըսելով

թէ այդ կուտերուն մէջն է մեծագոյն ուժը : Այսուհանգերձ, ինչպէս ամէն ծայրայեղութիւն, այնպէս ալ զուտ բուսակերութիւնը ծիծաղելի է :

Սակայն բուսակերութիւնը ունի իր օգտակարութիւնը այն տեսակէտով որ բոյսերը մանաւանդ հում վիճակի մէջ ուտուելով, կ'օգտուինք անոնց մէջ գտնուած վիթամիններէն, հանքային աղերէն : Բոյսին մէկ ուրիշ առաւելութիւնը այն է որ առաջքը կ'առնէ միսին ծայրայեղ գործածութեամբ յառաջ գալիք վտանգներուն, որոնց կ'ենթարկուին շատակերները : Ուստի, սննդառութեան լաւագոյն եղանակն է լայն բաժին մը յատկացնել բոյսերուն, նոյն իսկ հում, և մանաւանդ պտուղներուն :

Չուկ, հաւկիթ և միս անշուշտ շատ օգտակար ուտելիքներ են . պայմանաւ սակայն որ խիստ չափաւոր գործածուին : Զղային զրութեան վերակազմութեանը համար, թանկագին է ձուկին միսին մէջ գտնուած ֆօսֆոռը : Աւելորդ է գովեսալ ընել Մօփւձկան իւղին : Հաւկիթի զեղնուցը սնուցիչ արժէք ունի իր տուած լիսիթինով և զօլէսրէրինով : Գալով միսին, անոր պէտքը բացատրելու համար կը բաւէ ըսել թէ վտանգաւոր անարիւններուն համար յանձնարարուած առաջին ուտելիքը հորթի լեարդն է : Ծայրայեղ անարիւնութեան ենթակայ եղողները մահուան գատապարտուած կը նկատուէին մինչեւ այն օրն որ բժիշկները յանձնարեցին հորթի լեարդ ուտել : Հորթի լեարդը շատ աւելի աղջու է անարիւնութիւնը բժշկելու տեսակէտով քան արեան փոխանցումը և ամէնէն զօրաւոր գեղերը : Կարելի է հորթի լեարդը տալ հիւանդին թեթեւօրէն եփուած կասկառայի վրայ, այնչափ միայն որ շերտերը կարմրին : Կարելի է նաեւ հորթի լեարդը եփել տասը վայրկեան, եռացող ջուրի մէջ, յետոյ մանր ջարդել, թորիչէ

անցնել և հիւանդին տալ ջուրին հետ միասին. սաւկայն լաւագոյն միջոցն է առնել երկու շերտ հաց, մանրուած անձրուկ (Beurre d'anchois, խամսի) քաղց, յետոյ ջարդուած հորթի լեարգը տարածել անձրուկին վրայ և տալ հիւանդին այսպէս օրական 50էն 200 կրամ։ Մէկ քանի չաբաթ պէտք է չարունա կել այս դարմանը, նոյն իսկ մէկ քանի ամիս։ Այսպէս կարելի է փրկել անարիւնութենէ տառապող հիւանդները, մինչեւ անգամ մահացու անարիւնութենէ առաջապողները, որոնց ու է օղուտ չեն ըներ դասական գեղերը։

Ուրեմն ուտենք ձուկ, հաւկիթ և միս, բայց թարմ և առանց չափազանցութեան երթալու։ Պէտք է զգուշանալ մանաւանդ զանոնք եփելէ ձէթով, ճարպով և մասնաւորապէս արուեստական իւղերու մէջ։ Օրական մէկ անգամ ձուկ կամ հաւկիթ կամ միս ուտել բաւական է։ Չուկ և միս պէտք է ուտել խորոված վիճակի մէջ, իսկ հաւկիթը թերխաշ։ Պէտք է զգուշանալ երեխ միսերէ և մասնաւորապէս հոտիլ սկսած (faisandé) միսերէ։ Բնաւ պէտք չէ գործածել ուղեղ, երիկամունք, ոչխարի ստամոքս (իշկէմպէ), վիզ, որ պատճառ կ'ըլլան չափազանց միզական թթու (acide urique) ամբարելու մարմնոյն մէջ։ Բացառութիւնը պէտք է նկատել հորթի լեարղը, երբ անարիւթիւն դգանք։ Մսակերութեան ծայրայեղութենէն խոյս տալու համար կարելի է ամառը փոխանակ միսի ձուկ ուտել, ինչ որ հարուստ և թեթեւ սնունդ մըն է։ Շատ անգամ դժուար է սակայն թարմ ձուկ զանել, որովհետեւ ձուկը կը սկսի ծանրանալ ջուրէն դուրս հանուելէն մէկ քանի ժամ ետքը, մինչեւ իսկ եթէ սատի մէջ պահուած ըլլայ։

Աղած ձուկը կրնայ բանել թարմին տեղը Բժիշկներուն ուշագրութիւնը գրաւած է որ Զինացիք և Ճարտոնցիք և նոյնիսկ հասարակածային կլիմայի տակ

ապրող ժողովուրդներ աղած ձուկ ուտելով հանգերձ խիստ քաջառողջ են և ամէնէն դժուարին աշխատութիւնները կը կատարեն զիւրաւ։ Պատճառը այն է որ աղած ձուկերը, իրենց վրայի աղը հանուելէ ետքը — որովհետեւ աղը ինքնին վնասակար կրնայ ըլլալ, — աղուոր, առաջնակարգ սնուցիչ յատկութիւն կ'ունենան։

Շաքար, նշային նիւթեր և ճարպերը այրող մարմիններ են և կ'այրին մկանային աշխատութեան ընթացքին։ Բայց ամէն տեսակ չաքարներ հաւասարապէս յանձնարերելի չեն։ Պէտք է զգուշանալ ուտելէ գուրսէն գնուած չաքարեղէններ, խմորեղէններ, նուկաներ, պօնպօններ, անուշեղէններ և օչաքակներ, որովհետեւ անոնք յաճախ պատրաստուած են կլիխօքէ, և այս վերջինն ալ կը պատրաստուի ծծմբային թթուի և նշայի խառնուրդով։ Իբր համեմ պէտք է չափաւորապէս գործածել մակընգեղի և չաքարեղէզի շաքարը, միշտ յիշելով որ շաքարային սննդառութիւնը կը յօգնեցնէ լիարդը և պանկրէտասը. իսկ աւելորդ շաքարը մարմինէն գորս կ'ելլէ մէզի միջոցաւ։

Պէտք չէ շատ աշխատութիւն տալ վտարիչ գործարաններուն։ Մարմին պէտքերուն կատարելապէս կը բաւէ թարմ պտուղներուն, չորցած պտուղներուն (սալոր), և տան մէջ պատրաստուած անուշեղէններուն պարունակած շաքարը։ Եթէ պէտք ունինանք մկանային երկարատեւ ձիգ մը ընելու, կը բաւէ մեղր և շօքօւա ուտել։ Շօքօւան խառնուրդն է շաքարի և քաքառյի, աղօգային և հանքային նիւթերով հարուստ է, սիրուր կը գորացնէ և զօրաւոր միզեցացիչ է։ Բայց պէտք չէ ծայրայեղութեան երթալ անոր գործածումին մէջ։

Նշային մարմինները շաքարի կը փոխուին մեր մարմնոյն մէջ, նշայով հարուստ են արմափները որ

կը պարունակեն նաեւ ազօղային և ճարպային նիւթեր : Մենք արմտիքներուն մէջէն մանաւանդ կ'ուտենք ցորենը, հացի տեսակին ներքեւ : Բայց հացը պէտք է վարժուիլ ու տելու օթեկ վիճակի մէջ, աւելի գիւրամարս ըլլալու համար : Սպիտակ հացը, զոր կ'ուտենք սովորաբար, հարուստ է նշայով, բայց աղքատ է ազօղային և հանքային նիւթերու տեսակէտով, տիասրազներով : Միւս հացէն աւելի գիւրաւ կը մարսուի, բայց զորչ հացը աւելի սնուցիչ է և աւելի համեղ : Գիւղացիք և բանուորները այս զորչ, սեւ հացէն կը ստանան իրենց սնունդին մեծագոյն մասը :

Հացը պէկ մարսուելու համար պէտք է լաւ ծամուի, իւրաքանչիւր պատառը պէտք է լաւ թրչել լորձունքով և այնպէս զրկել ստամոքս : Աղէկ չծամուած հացը կը խճողէ ստամոքսը, որով խմորումներ յառաջ կուզան, փորը կ'ուռի և մարդ կ'ունենայ այրուցքի զգացումը որ խիստ գմնդակ է : Ոտամոքսի և աղիքներու խանգարումներ կան, ուր անհրաժեշտ է գործածել կարմրած հաց կամ պիսգոթ, հացին փըշրանքին յառաջ բերած մարսողական խանգարումներուն առաջքը առնելու համար :

Ինչպէս շաքարը և նշան, այնպէս ալ իւղերը սնունդներ են որ ուժ կուտան, այս կարգէն է կարագը որ կը պարունակէ հում կաթին մէջ գտնուած տիասրազները և վիրամիները : Որովհետեւ եփաւելով կը փանան այս նիւթերը, պէտք է հում կարագը դնել կերակուրներուն վրայ փոխանակ կերակուրները եփելու կարագի մէջ : Իսկ արուեստական միջոցներով պատրաստուած կարազները, ոչխարի ճարպ, քօքոյի իւղ, եւն, բնաւ յանձնարելի չեն : Լաւագոյն է, եթէ թարմ կարագը չափազանց սուղըլլայ, ձէթ զործածել ու ձէթով պատրաստուած կերակուրներ ուտել, պայմանաւ սակայն որ ձէթը հում վիճակի մէջ զործածուի և չեփուի :

Մննդառութեան մէկ կարեւոր պաշտօնն ալ հանքային նիւթեր հայթհայթել է մարմինին, ինչպէս երկաթ, որ պէտք է արեան համար, բալսիօմ (այսինքն կիր), որ պէտք է ոսկորներուն համար, ֆոսֆոս և մանկանեզ, որ պէտք են ջրդերուն համար, իօս, արսենիֆ, ծծումբ (քիւքիւրթ) և պղինձ, որ անհրաժեշտ են հիւսկէններուն կազմութեան համար : Շատ հանքային աղեր անհունապէս փոքր քանակութեամբ միայն գոյութիւն ունին մեր մարմնոյն մէջ, բայց անսոնց ալ դերը խիստ կարեւոր է, որովհետեւ անկենդան նիւթեր կը վերածեն կենդանի նիւթի :

Սյապէս, հանքային նիւթերն են որ կը պահպանեն արիւնին ալիալինութիւնը և ատով կը չէզոքանան վկասակար թթուները, զորս գուրս կուտայ մեր մարմնոյն բջիջներուն զործունէութիւնը : Ինչպէս ըսինք, մեր մարմինը մասնաւորապէս հում բոյսերէ և պտուղներէ կը քաղէ հանքային աղերը : Ուստի, ըստ կարեւոյն հում բուսեղններ ուտելու պէտք է վարժուիլ . օրինակի համար, ամէն օր պէտք է ուտել աղցան, կարսու (քէրէվիզ), լոլիկ, ջրկոտեմ (թէրէ) հում վիճակի մէջ, նոյնիսկ անոնք որ գժուարամարսողութենէ կը տառապին, պէտք է վարժուին հում ուտելու այս տեսակ բոյսեր : Հում բուսեղններու գործածութեան մէկ առաւելութիւնն ալ այն է որ անոնք կատարելապէս չեն մարսուիր, կ'անցնին աղիքները և այսպէս մեղեննարար գործունէութեան կը մղեն աղիքները և փրկաւէտ դեր մը կը կատարեն իբր կէս-լուծողական :

Շատեր ցաւալի նախապաշարում կը տածեն լուլիին հանդէպ : Սակայն Առման Կօրիի (նշանաւոր տարրաբան) ապացուցած է որ լոլիկը չի պարունակեր ասիս օգալիի, այլ, կիսրոնական թթու, որով նոյնքան օգտակար է առողջութեան, որքան լեմոնը և ու է

անպատեհութիւն չընծայեր սպիտամիզութենէ, աւազախաէ ու յօդացաւէ տառապողներուն համար: Աւազախտաւորներուն, ինչպէս սիրտի հիւանդութենէ տառապողներուն կը յանձնարարուի հում սոխ որ հիանալի միզեցուցիչ է: Իրաւ է որ հում սոխ ուտելը ախորժելի չէ, բայց կարելի է զանիկա պատրաստել այնպիսի ձեւով մը որ գործածումը տհաճելի չըլլայ: Օրինակի համար, 300 կրամ սոխ ջարզեցէք 600 կրամ սպիտակ զինիի մէջ, վրան լեցուցէք 100 կրամ հեղուկ սպիտակ մեղը և այս խառնուրդէն օրական 2—3 փոքր գտաթ առէք: Այսպէս գործածուած սոխին աղցեցութիւնը խիստ արագօրէն կը զգացուի և շատ մը գեղերէ աւելի զօրաւոր միզեցուցիչ կը հանդիսանայ:

Գանք զօրացուցիչ, ջղային զրութիւնը գրգռող սննդեղէններուն: Ալքոլը անպատեհութիւններ ունի քան առաւելութիւն: Առ առաւելն կարելի է շատ փոքր քանակութեամբ զինի գործածել, նախապատուութիւն ընծայելով կարմիր զինիին. որովհետեւ, քանին (մազի) կը պարունակէ, բայց ուրիշ ու է ոգելից ըմպելի պէտք է վարել: Սուրճը կը զօրացնէ սիրտը և միզեցուցիչ է, կը գրգռէ միտքը, մկանային ու ջղային կորովը, բայց պէտք է խիստ չափաւոր գործածել և զիշերները պառկելէ առնուազն ժամ մը առաջ: Պէտք է գործածել անարատ սուրճ, ոչ թէ սիսեռով, գարիսվ կամ ցորենով խառնուած: Թէյը սուրճին յատկութիւնները չունի և պարզապէս ջղային գրութիւնը կը գրգռէ: Սխալ է սուրճի տեղ թէյ գործածել, որովհետեւ թէյին չափազանց գործածումը խիստ վասակար կը դառնայ:

Խտացեալ միսի արգանակներն ալ պարզապէս թունաւոր ուտելիքներ են, արդէն, միսի ջուրը սնուցիչ ու է յատկութիւն չունի, իսկ ընդհակառակն կը պա-

թունակէ թունաւոր նիւթեր, և մարմինը պարապ տեղը կը յոգնեցնենք, զանոնք գուրս վարելու: համար: Անմիտ բան է նոր ապաքինող հիւանդի մը տալ խտացեալ միսի արգանակ: Հիւանդը ոչ միայն բան մը չի շահիր, այլ ընդհակառակն, վարիչ գործարանները անօգուտ յոգնութիւն մը կը ստանձնեն:

Հիմա տեսնենք թէ ի՞նչպէս պէտք է սնունդ տանել: — Շատեր ամէնամեծ սխալը կը գործեն առտուան նախաճաշը զանց առնելով կամ զոհանալով գտաւթ մը սրճախառն կաթով, լոկ սուրճով, հազիւ քիչ մը հաց կ'ուտեն և անմիջապէս կը վաղեն գործի: Կան նոյնիսկ այնպիսիներ որ բոլորովին պարապ ստամուսով կը փութան գործի կամ կը բաւականանան անօթի փորանց երկու երեք սիկառէթ ծիսելով: Ամէն ոք պէտք է համոզուի սա ձշմարտութեան թէ աշխատութենէ առաջ պէտք է բաւականաչափ սնունդ առնել, որպէսզի մարդ կարենայ մինչեւ ցերեկ աշխատիլ պէտք եղած կերպով: Որպէսզի մկանները կարենան գործել պէտք է անոնց տալ հարկ եղած սընունդը, ոչ թէ զրգուիներ: Գիշերուան քունը կը հանգչեցնէ ջղային և մկանային զրութիւնը, բայց որպէսզի օրուան մէջ մարմինը գործէ առանց տուժելու, պէտք է անոր տալ հարկ եղած սնունդը: Այս մասին իմաստութեամբ կը շարժին Անգլիացիք և Ամերիկացիք, որ մեծ կարեւորութիւն կ'ընծայեն առտուան նախաճաշին և ճոխ նախաճաշ մը կ'ընեն:

Սոտուան նախաճաշին նպատակն է ո՛չ թէ վերանորոգել, այլ ուժ տալ մարմինին գործելու: Այս է պատճառը որ անգլեսաքսոն նախաճաշը կը բաղկանայ առ հասարակ հաւկիթէ, քիչ մը ժամպօնէ, մեղրէ կամ անուշեղէններէ և կաթէ ու կարագէ: Այսպէս որ այսպիսի նախաճաշ մը ընողը կրնայ մինչեւ ցերեկ հանգիստ աշխատիլ, նոյնիսկ աւելի երկար ատեն:

Հիմա տեսնենք թէ ի՞նչ անպատճութիւն կ'ունենայ չնախաճաշելը :

Առառան նախաճաշ չընող մը բնականաբար պիտի անօթենայ ցերեկը և խստօրէն, շատ պիտի ուտէ և մարմինը պիտի ծանրանայ, որով ֆիզիքական և մտաւորական աշխատութեան կորովը պիտի պակսի : Այս պիսի պայմաններու ներքեւ վերսկող աշխատութիւն մը անկարելի բան է որ ծայրայեղ յոգնութիւն չպատճառէ ենթակային, այնպէս որ շատեր կը գանդատին . — «Կէսօրէ ետք աշխատութիւնս շատ կը ծանրանայ, մինչեւ ժամը հինգ չեմ կրնար գտնել գաղափարներու յստակութիւն» : Արդարեւ, կը տեսնուին վաճառականներ, որոնց կէսօրէ առաջ և կէսօրէ ետքը ցոյց տուած աշխատութեան կորովը մեծապէս կը տարբերի : Եւ պատճառը այն է պարզապէս որ չափազանց ծանրաբեռնած են իրենց ստամոքսը :

Շատ գործի մարզիկ, որ զանց ըրած են ցերեկուան ճաշը և զոհացած են առառուն կուշած ու կուռ նախաճաշով մը, շատ զոհ մնացած են : Բնականաբար այսպիսի ոչքիմ մը չի կրնար յանձնաբարուիլ սակաւիրներուն և թոքախտաւորներուն : Բայց անոնք որ հարկադրուած են ամբողջ օրը աշխատիլ, լաւ կ'ընեն ցերեկը զոհանալով թեթեւ, շատ թեթեւ ճաշով մը և միմիայն պազ ջուր գործածելով ճաշին հետ : Իսկ անոնք որ սակաւակեր են, ջղային կամ դժուարամարտութիւն ունին, և հետեւաբար պէտք է յաճախ ուտեն և քիչ, բացառութիւն են մեր բացատրած ու ժիմէն :

Այսօր, նշանաւոր բժիշկներ, հակառակ ասկէ առաջ յայտնուած կարծիքներու, կարեւոր կը նկատեն իրիկուան ճաշը, այսինքն օրուան մեծագոյն ճաշը : Այս ճաշին չնորհիւ է որ մարմինը պիտի ստաճաշ անհրաժեշտ վերանորոգիչ տարբերը : Փողովրդանայ անհրաժեշտ վերանորոգիչ տարբերը :

Կան իմաստութիւնը կ'ըսէ թէ իրիկունը պէտք չէ միս ուտել, և իրիկուան ընթրիքը շատ թեթեւ ըլլալու է որ քունը չխանգարուի : Բայց Տքթ . Վաշէի նման նշանաւոր հոգերան բժիշկ մը՝ որ հեղինակ է սքանչելի գործերու՝ ձիչզ չի նկատեր այս կարծիքը : Իրիկուան ընթրիքը կ'առնուի այնպիսի ժամու մը, ուր մարմինը կը սկսի հանգչիլ, հետեւաբար ոչ այնքան պէտք ուտի դիւրաւ այրելի նիւթերու (շաքար, նշային նիւթեր, իւղեր), որքան ազօղային և հանքային կերակուրներու, որոնք բջիջները պիտի վերանորոգեն : Այս տեսակ կերակուրներ միւսներէն նուազ գեւրաւ կ'իւրացուին : Այս է պատճառը որ ազօղային նիւթերը պէտք է առաւելապէս իրիկունը ուտուին, այսինքն գիշերուան երկարատեւ հանգիստէն առաջ : Սակայն դարձեալ կը կրկնենք, պէտք է չափաւոր քանակութեամբ ուտել միս հաւկիթ և ձուկ : Ուրեմն ի՞նչ կրնայ ըլլալ ընդհանուր կանոնը ճաշերուն համար :

Առառան նախաճաշին բացարձակապէս անօգուտ է միսի ջուրէ պատրաստուած ապուր խմել, որովհետեւ ապուրը պարզապէս ստամոքսը կը խարէ և անօգուտ հեղուկով մը կը լիցնէ զանիկա, պէտք չէ նաեւ առնել սուրճ, որովհետեւ քունէն ետքը ջղային դրութիւնը արգէն հանդարտած է և պէտք չունի զրոյի ջիւրիչի : Իսկ գինի բնաւ պէտք չէ առնել : Եւ առառան նախաճաշին պէտք եղած սննդեղէններն են անոնք որ դիւրաւ կ'այրին, այսինքն կաթ, կարագ քսուած հաց, մեղր, տան մէջ պատրաստուած անուշեղէններ : Կարելի է նաեւ ուտել հաւկիթ մը : Սակայն առառան նախաճաշին պէտք է ուտել մէկ երկու թարմ պտուղ կամ մէկ քանի չորս սալոր :

Ցերեկուան ճաշին պէտք չէ գործածել միս, ձուկ, հաւկիթ, գինի, ալիքու : Լաւագոյն է ճաշը սկսիլ, թէեւ տարօրինակ պիտի թուի ասիկա, հիւթեղ պտուղով

մը . օրինակի համար , եղանակին համաձայն՝ նարինջ , ծիրան , դեղձ , տանձ , թարմ սալոր և խնձոր : Անոնք որ ճաշին սկիզբը իբր ախորժագրվիու պտուղ կերած են , հեծափէս գնահատած են այս սովորութիւնը : Եւրեկուան ճաշին զլխաւոր կերակուրները պէտք է ըլլան ալիւրեղէններ , ինչպէս գետնախնձոր բրինձ , մաքարօնի , եւլին . Ասոնց վրայ . կարելի է աւելցնել հում աղցան , թարմ պանիր ու երկրորդ պտուղ մը :

Սակաւակերները ժամը 5ին պէտք է ընեն նախընթրիք . — գաւաթ մը շօքոլա՝ կարագ քսուած հացով և պտուղ մը :

Իրիկունը պէտք է ուտել բաւական թանձր ապուր մը բանջարեղէններէ պատրաստուած , առանց մէջն հաց թրջելու : Պէտք չէ միսի ջուր խմել կամ միսի ջուրէ պատրաստուած ապուր : Գլխաւոր կերակուրը պէտք է ըլլայ մսեղէն մը , խորոված ծուկ : Եթէ մարդ սովորութիւն ունի առտուն հաւկիթ մը ուտելու , իրիկուան ճաշին պէտք չէ ուտել . իսկ եթէ առտուն նախաճաշին հաւկիթ չուտեր , կարելի է իրիկուան ճաշին ուտել միսին կոմ ծուկին տեղ : Յետոյ կարելի է ուտել կանանչ բանջարեղէն մը . հում աղցան և պտուղներ :

Առողջութեան համար օգտակար է առտուն արաթընալէ անմիջապէս ետքը , ցերեկուան և իրիկուան ճաշերէն առաջ և զիշերը պառկելէ առաջ գտաւթ մը ջուր խմել թեթեւորէն ալխալին : Ճաշերու ատեն պէտք է քիչ ջուր խմել : Գաւաթ մը շատ աղէկ գինի կարելի է խմել իրիկուան ճաշէն ետքը : Ցերեկուան ճաշէն ետքը ներելի է գաւաթ մը սուրճ , բայց ոչ անկէ զուրս , ո՛չ ալ իրիկունը . իսկ թէյ բնաւ : Իբր ախորժաբեր պէտք չէ ճաշերէն առաջ զործածել ոգելից ըմպելիներ , որոնք ընկերային պատուհամներ են պարզապէս : Ամէնէն զործօն ախորժագրվիու ըմպելին է խոշոր գաւաթ մը ջուրը :

Այս է աւասիկ հիմնական կանոնը քաջառողջ մէկու մը սննդառութեան համար : Յայց գժբախտաբար սակաւաթիւ են անոնք որ կը հետեւին բանաւոր սնընդառութեան մը կանոններուն , որով միշտ կը ստիպուի բժիշկը այսպիսիները ենթարկել մասնաւոր ոէժիմի , ինքնաթունաւորման առաջքը առնելու համար : Սակայն ինչպէս բժիշկը ստիպուած է ընել մորփինամոլ մը դարմանել սկսած միջոցին՝ այնպէս ալ մարմինը թունաւորումէ աղատելու համար , ոէժիմի ձեռնարկուած պահուն պէտք չէ ծայրայեղութեան երթալ , և պէտք է նկատողութեան առնել ենթակային սովորութիւնները , որպէս զի հակառակ անպատճենութիւններ տեղի չունենան : Օրինակի համար , շատ սխալ է յանկարծ և բացարձակ կաթնային սննդառութեան մը ենթարկել սննդական թունաւորման ենթակաները , որովհետեւ այս կերպով տեղի կը արուի աղիքներուն մէջ խմորումներու և փորհարութեան , զզային տագնապաներու , խիստ քրտինքի . մսկոտութեան և յոգնութեան : Մարմինը գրգռող սնունդները յանկարծ կարելի չէ ջնջել , ամէն մարդու համար : Արմատական միջոցներու կրնան տոկալ պնդակազմները , իսկ մանաւանդ զզայիններ զարմանելու պարագային , պէտք է տակաւ առ տակաւ զանոնք զրկել զրգուիչ ուտելիքներէ : Իսկ այսպիսիներէ ոմանք ալ երբ միսէ և համով կերակուրներէ կը զրկուին , պէտք է հետզհետէ մնանին չոքոլայով և սուրճով :

Ինքնաթունաւորման գէմ զարման ի գործ զրուած պարագային կարեւոր է ուշագրութիւն ընել որ յանկարծ զզային մնչում յառաջ չբերուի և ախորժակը չկորսուի , պէտք է ժամանակ մը ենթական արտօնել ուտելու իր սիրական կերակուրները , ինչպէս մորփինամոլը կարելի չէ յանկարծ զրկել իր սիրական զեղէն : Իսկ երբ ինքնաթունաւորման գէմ զարմանը պնդութիւն յառաջ

կը բերէ, պէտք է գործածել թեթեւ լուծողականներ։ Փորհարութեան պարագային պէտք է գործածել մածուն և կաթնային խմորներ։

Գալով չնչերակային բարձր ճնշումի ենթակայ արիւնայիններուն, որոնք արիւն կը միզեն, նոյնպէս կարելի չէ արմատական կերպով ջնջել միաը և աղօդային նիւթերը անոնց սնունդին մէջէն, որովհետեւ տեսնուած է որ մարմինը կը վնասուի, հիւսկէնները սնունդ չեն ստանար և ասիկա վտանգաւոր հետեւանք կ'ունենայ։ Այսպիսի հիւանդներու կը յանձնարարուի քիչ մը ձերմակ միս խորոված։ Խողապուխտ առանց իւղի, շաբաթը երեք անգամ։ Իսկ ստիպողական պարագաներու մէջ միշտ օգտակար է արիւն առնել տալ։

Պէտք չէ սպասել հիւանդ ըլլալու որ ինքնաթունաւորման դէմ գարմանի ձեռնարկուի։ Ամէն առողջ մարդ պէտք է կանոնաւորապէս ընէ ծոմապահութեան գարման, որով մարմինը կը հանդչի և գործարանաւորութենէն դուրս կը վտարուին, ինչ որ աւելորդ և առութենէն դուրս կը վտարուին, ինչ մարմին մէջ։ Ծոմապահութիւնը ամէն վնասակար է մարմին մէջ։ Ծոմապահութիւնը ամէն ատեն գոյութիւն ունեցած է և յաւ աղբեցութիւն գործած է մարզուս բարոյական թէ ֆիզիքական վիճակին վրայ։

Բժիշկներ կան, որոնք խիստ ծոմապահութիւն կը յանձնարաբեն լուծողական առնելու միջոցին։ Ուրիշներ ալ կան որ նուազ խիստ ծոմապահութիւն կը յանձնարաբեն, կարեւորութիւն ընծայելով մանաւանդ պաղակերութեան և առուուան նախաձաշէն հրաժարելու պարբերաբար։ Միջին ծոմապահութեան ոէժիմը սա՛ է, Շաբաթը մէկ օր ուտել միայն 3 լիպրա (մէկ լիպրան 454 կրամ է) պտուղ չորս անգամէն և խմել 2 լիթրա հանքային ջուր (Վիթէլ, Վալ կամ Սէն կալմիէ), որ միզեցուցիչ յատկութիւն ունին և պըտուղներուն պարունակած թթուները կը չէզոքացնեն։

Զմեոը կարելի է ուտել նարինչ և պանան, իսկ ամառը և աշունը՝ տանձ, զեղձ, սալոր, ծիրան և խաղող։ Շաբաթական այս գարմանումէն զատ 2 ամիսը անգամ մը կը յանձնարարուի հետեւեալ ոէժիմը ի գործ դնել։ Առաջին օրը պտուղ, երկրորդ օրէն մինչեւ 4րդ օր ամէն առառ առնել, անօթի փորանց՝ մէյմէկ սանդիկրամնոց գալօմէլի գեղահատ։ Առառ նախաձաշ չընել։ Ցերեկուան և իրիկուան ձաշին ուտել միմիայն կանանչ բանջարեղէն, ջուրի մէջ եփած գետ։ Նախանձոր առանց աղի, պտուղ, առանց հացի, առ առաւելն պիսքօթ, առանց աղի։ Ծրդ օրէն սկսեալ մինչեւ 3 օր առառ անօթի փորանց, գալօմէլին տեղ առնել 5 կրամ սիւլֆաթ տը սուտ։ Նախաձաշ չընել, կէսօրին և իրիկուան ուտել գետնախանձոր, բրինձ, հաց, կանանչ բանջարեղէն, աղցան, թարմ պանիր, մածուն, պտուղ։ Միւլֆաք Տը սուտ առնուած օրերը աղ գործածել ներելի է։ Այս տեսակ գարմանումի մը շնորհիւ ամբողջ գործարանաւորութիւնը կատարելապէս կը մաքրուի և ամէն մարդ, նոյնիսկ աշխատաւորները կրնան հանգութել այս ոէժիմին, որ հրաշալի արգիւնքներ տուած է։

Դ.

ՀՈՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԼԱԽԱԳՈՅՆ ՄԻջնորդ

Տարակոյս չկայ որ արդի անձկութեան զլխաւոր պատճառն է խոնչէնքը, յոգնութիւնը որ անխուսափելի արդիւնքն է անկանոն գործունէութեան: Անոնք որ կ'աշխատին և չեն ուզեր որոշ ժամանակ մը յատկացնել հանգստանալու համար, կը յոգնին. յոգնութեամբ մկաններուն ուժը կը նուռազի կամ անոնք իրենց գրգուելու կարողութիւնը կը կորսնցնեն, որովհետեւ, կամ չարաշար կ'աշխատին և կամ չափէն աւելի մեծ գրգութեան մէջ կը պահուին: Մկանային այս թուլութեան հետեւանքը կ'ըլլայ անգործութեան, ծուլութեան զգացումը: Յոգնութիւնը կատարուած աշխատութեան անմիջական հետեւանքը չէ. մարդ կը յոգնի, որովհետեւ աշխատութեան պահերը յաւ չի բաժներ: Մկանային գրութիւնը կրնայ անհունապէս աշխատիլ առանց երեք յոգնելու, պայմանաւ սակայն որ գործունէութիւնը աղէկ կարգադրուած ըլլայ և որոշ պահերու բաժնուած, և մարդ հանգիստ ընէ այդ պահերուն միջեւ:

Մկանային գրութեան չյոգնելուն լաւագոյն ապացոյցն է սրտի մկանը, որ առողջ մարդու մը մօտ 80 անգամ կը կծկուի մէկ վայրկեանի մէջ և այն ատեն միայն յոգնութեան նշան ցոյց կուտայ, երբ հիւանդութիւն մը աւելի մեծ աշխատութիւն, գործունէութիւն և ճիգ հարկադրէ իրեն: Մկանը անպատճառ պէտք չունի իրապէս աշխատելու, որպէսլի յոգնի: Մկանային սպառումը կրնայ նաեւ հետեւանք ըլլալ գրգուում-

ներու, որով, բաւական ժամանակ անցնելէ ետքը, մկանը այլեւս կը կորսնցնէ իր գիւրազգածութիւնը և ոչ իսկ կրնայ ցնցուիլ: Մեր մարմինը կրնայ յոգնի յանգէտս մեղի, մեր շուրջ պարզուած տեսարաններէն, բարձրացած աղմուկներէն, զանգակի ձայներէն, խօսակցութիւններէ, ցնցումներէ որ իրարու կը յաջորդեն անընդհատ, սովորական քաղաքային կեանքին մէջ: Բոլոր այդ աղմուկները, որոնք շարունակ կը կրկնուին, ցնցում մը յառաջ կը բերեն մեր գործարանաւորութեան մէջ և ուրիշ գործարաններու կարգին կ'ազգուի մանաւանդ ջղային գրութիւնը, գէշ կը ցնցուի և յաճախ մարդ կ'ենթարկուի իրական ջղային տագնապներու:

Քաղաքներու մէջ անդադար լսուած ժխորը այնքան կը ջղայնացնէ մարդիկը, այնքան կը զայրացնէ զանոնք, որ մարդիկ բարկացոտ կը գտանան և բարկութեամբ կը վերաբերին իրարու հետ: Նիւ եռքի մէջ մեծ միութիւն մը կազմուած է, որպէսզի արգիլէ աւելորդ աղմուկները, քաղաքին կնանքը աւելի հանգարտեցնէ: Բայց ասիկա ցնորք մըն է պարզապէս, ամէն քաղաք իր աղմուկը ունի և ժամանակին Պուլօ զանգատած է Բարիգի ժխորէն, նշանաւոր քերթուածի մը մէջ: Եւ քաղաքներու աղմուկը, ժխորը շարունակ կ'աւելնայ, հանրակառքերը, թիւնել օթօպիւս, շոգենաւորու և գործարաններու սուլիչները, ինքնաշարժ և ամէն տեսակ կառքեր այնպիսի գժոխային աղմուկ յառաջ կը բերեն որ անտանելի է: Հիմա ասոր վրայ աւելցուցէք ճաղերու և ուրիշ նուռագախումբերու աղմուկը, զոր զատապարտուած էք լսել ո՛ւր որ երթաք... քիչ մը հանգչելու համար: Տարակոյս չկայ թէ այս աղմուկները, որ շարունակ կը կրկնուին, ջղային զօրաւոր հակազգեցութիւններու պատճառ կը դառնան և ատոր հետեւանքը կ'ըլլայ ձնչում և յոգնութիւն:

Մեծ քաղաքներու ժողովուրդը զիւղերու ժողովուրդէն աւելի ջղային է և զուրկ է ֆիզիքական հաւասարակշռութենէ:

Մարդ իրաւ է որ տակաւ առ տակաւ կը վարժուի այս աղմուկներուն և անոնք գրեթէ անլսելի կը մնան կամ ուղղակի չեն լուսեր, սակայն, այդ աղմուկներուն և ժխորին յառաջ բերած ցնցումը նոյնն է: Մեր ջղային գրութիւնը կ'արձանագրէ այդ աղմուկները, նոյնիսկ յանդէտս մեղի: Ժխորի մէջ գունը չի հանգըստացներ, որովհետեւ եթէ մինչեւ իսկ չարթնանք, ականջին կրած ցնցումը կը հասնի ուղեղին, կը յոգնեցնէ ջղային գրութիւնը կամ գէշ երազներու և շարժումներու պատճառ կը դառնայ: Քաղաքներու յարատեւ ժխորը եթէ մինչեւ իսկ մեղմացած ըլլայ վարագոյներու, գորգերու միջոցաւ, կը նմանի ջուրի կաթիլին որ կը մաշեցնէ քարը: Այդ ժխորը տակաւ առ տակաւ կը փացնէ ջղային գրութիւնը, կը խանգարէ միտքին հաւասարակշռութիւնը: Ասիկա աւելի արագօրէն տեղի կ'ունենայ կրթուած, ուսեալ մարդոց, մտաւորականներու ուղեղին մէջ, որոնք մտքի աշխատութիւն կը կատարեն և հետեւաբար միշտ աւելի մեծ ճիգ մը ընել հարկադրուած է ուղեղը:

Այս յոգումնառիթ անհանգարտ կեանքին իրական դարմանն է երթալ զիւղ և հանգստանալ:

Նիւ եռդքի և լոնտ նի մէջ ոչ ոք կը բնակի բուն իսկ գործի կեզրոնը և բոլոր Անգլիացիք և Ամերիկացիք կանոնաւորապէս իրենց շարաթական հանգիստը, ուլիք-ենքը կ'անցընեն քաղաքէն դուրս: Արդիտկան քաղաքակիրթ մարդուն համար բացարձակ անհրաժեշտութիւն մըն է այս հանգիստը: Ուրեմն երկու տեսութիւն մըն է այս հանգիստը: Ուրեմն երկու տեսակ յոգնութիւն գոյութիւն ունի. — Սովորական, կրաւորական յոգնութիւնը և գործօն յոգնութիւնը որ արդիւնք է հանգիստի հետ լաւ համեմատութեան

չդրուած աշխատութեան: Ասոնց հետ մէկտեղ կան նաեւ վիշտի յոգնութիւնը և ցաւագին գրգռումներ, որոնք խիստ սպասիչ հանգամանք ունին: Ասոնց վրայ կարելի է նաեւ տւելցնել յուզումներու յոգնութիւնը:

Երբեմն, մկանները անդամալուծուած կ'երեւին, և ահա՛ ցաւագին զգացում մը, յանկարծական յուզում մը, ինչպէս երկիւղ, բարկութիւն, կը ցնցեն, կը պրկեն ինկած, կքած զործարանաւորութիւնը և անոր կատարել կուտան նոր ճիգ մը, սակայն, անկէ ետքը յառաջ եկած սպառումը անհաւատալիօրէն աւելի մեծ համեմատութիւն կը ստանայ: Այսպիսի խոնչէնք մը յառաջ կը բերեն զօրաւոր և յաճախակի յուզումները և մենք այս յոգնութեան ենթակայ ենք միշտ ներկայ ժամանակներուն մէջ, ուր ընկերային յեղաշըրջումներ, շահագիտական մուեգնութիւնը, բախտախաղերը, դիւրին հաճոյքի և նուրբ հաճոյքի համար ի գործ գրուած արուեստական գրգռումները հեւասպառ յուզումներու կը մատնեն մարդիկը:

Չորս գլխաւոր պատճառ կայ յոգնութեան, անիկա արդիւնք ըլլայ ծայրայեղ աշխատութեան թէ չափազանց գրգռումներու, այսինքն մկանային գործունէութեան մէջ ծայրայեղութիւն արագութեան, ծայրայեղութիւն խստութեան, ծայրայեղութիւն տեսութեան, մկանները կը վերսկսին գործել, երբ տակաւին չեն հանգստացած և իրենց սովորական վիճակին չեն դարձած: Մկանները գործելով կը սպառեն այրելի նիւթեր, որոնք պէտք է կանոնաւորապէս արուին մարմնոյն, ոննդառութեան միջոցաւ: Մկանային ծայրայեղ ճիգը սարսափելի արդիւնքներ կրնայ ունենալ և մարմնոյն մէջ կը հաւաքուին խիստ թունաւոր նիւթեր, որոնք արեան և մէզին միջոցաւ վըտարուելու համար բաւական ժամանակ պէտք է, զօրաւոր թոյնի մը նման ազդուծ է միուր ա՛յն երէնեւ

ներուն, որոնք խստիւ հալածուած են որարդութեան ժամանակ:

Մկանային ճիգի պատճառաւ, մարդիկ յանկարծաման եղած են: Այս տեսակ մաներու պատճառը այն է որ մարմինը թունաւորուած է յոգնութեան թոյնէն: Երբ յոգնած անասունի մը արիւնը ներարկուի հանգիստ առած անասունի մը երակներուն մէջ, այս վերջինը կը սկսի անմիջապէս մկանային սպառումի նշաններ ցոյց տալ: Յոգնութեան այս թոյները վըտարուելէ ետքն է որ մկանը իր սովորական վիճակը կը ստանայ:

Յոգնութեան մէջ չորս աստիճան կայ. Ա. Յոգնութիւն, ասիկա առաջին ազդարարութիւնն է, զոր պէտք է կարձեցնել զիտնալ: Բ. Սպառում, որ չնչերակային ձգտումը կ'իջեցնէ, սիրտին զարկերը կ'արագացնէ, մկանները կը թուլցնէ և կամքին թելադրութիւններուն անհնազանդ կը դառնան անոնք: Գ. Խիստ խոնջէնք, որ կը գրգոէ ջղային կեղրոնները, կ'արդիլէ քունը որ անհրաժեշտ է ջիղերը հանդարտեցնելու հակար, կ'աւելցնէ չնչերակային ձգտումը և կը դանդաղեցնէ սիրտը: Դ. Բոնի ճիգը, որ սիրտը յանկարծ կասեցնելու վտանգ կը սպառնայ և ինքնաթունաւորման պատճառաւ մտային խանգարման նշաններ յառաջ կը բերէ: Այսպիսի մէկը կը նմանի երազող մարդու մը, կարծես թէ կը քնանայ, բանդագուշանքներ կ'ունենայ: Իրեն այնպէս կը թուի որ երկու անձի վերածուած է, որոնցմէ մէկը կը գործէ, իսկ միւսը կը դատէ անոր գործունէութիւնը:

Յոգնածութիւնը կը զրգէ հանգիստ առնելու, բայց պէտք է բացարձակապէս զգուշանալ միւս վիճակներէն, այսինքն սպառում, խիստ խոնջէնք և բոնի ճիգ: Ոմանց համար դժուար կը թուի ասիկա: Արդարեւ, յոգնածութեան շրջանէն անդին, շատեր

կան որ վաղանցուկ գերագրգութիւն մը կ'ունենան և ատիկա կը խարէ զիրենք, կարծել տալով որ կրնան շարունակել աշխատութիւնը, մինչդեռ այդ գերագրգութիւնը պարզապէս առաջին նշանն է ջղային դրութեան թունաւորումին: Կարելի է ըսել որ աշխատութիւնը կ'աւելնայ թուարանական յառաջատուութեամբ, այսինքն 1-2-3-4-5-6, մինչ յոգնութիւնը կ'աւելնայ երկրաչափական յառաջատուութեամբ, այսինքն 1-2-4-8-16-32, եւն: Անձկութեան մատնուած մարդը ուզելով դարմանել իր սպառումը, արուեստական գրգուչներու կը դիմէ, այսինքն՝ ալքոլ, մօրֆին, գոգախն, եւն:

Մկանային յոգնութենէն տարբեր բան մը չէ էապէս մտաւորական յոգնութիւնը: Մտածելը չէ որ կը յոգնեցնէ, այլ, ո՛չադրութիւն ըրած ժամանակ մարմնոյն տրուած այլեւայլ շարժումները: Մարմինը կը ծոփ դեպի առաջ, այնպէս որ ուսիրը վեր կը տնկուին և փորը կը ձնչուի, որով մարսողութիւնը արգելքի կը հանգիպի, սրունքները կը հանգչին ոտքերուն ծայրերուն վրայ, աչքի մկանները կը կծկուին, աչքերը շարունակ ճիգ կ'ընեն լաւ տեսնելու համար, չնչառութիւնը լաւ չի կատարուիր, այլ հարեւանցի, որովհետեւ, կուրծքը և մարմնոյն միւս մասերը բնական վիճակի մէջ չեն: Արդարեւ ուշաղիր մարդը առաւել կամ նուազ կը բռնէ իր շունչը: Արդ, մկանային այս տարբերը մեծ գեր կը կատարեն մտային յոգնութեան մէջ եւ ասիկա կը զղան մանաւանդ անոնք, որոնք կրնան երկարատեւ ճիգ թափել ոտքի վրայ աշխատելով, իրենց գրասենեակին մէջ քալելով, բացօթեայ քալելով, օրինակի համար զաշտի մէջ: Ուրեմն ծանր սխալ մըն է կարծել թէ ֆիզիքական մարդանքը կ'անհետացնէ մտաւորական յոգնութիւնը և մարդս արամադիր կը դարձնէ մտային աշխատութեան: Նշանա

ւոր բնախօս Մօսօ բազմաթիւ փորձեր կատարած է, որ ցոյց կուտան թէ մտաւորական աշխատութենէն ետքը կատարուած ֆիզիքական աշխատութիւնը երբեք հանգիստ չի կրնար նկատուիլու ուրեմն սիսալ են նաեւ դպրոցական այն ծրագիրները. որ մտաւորական յոզնու թիւնը կը ջանան դարմանել մարմնամարզով:

Ընդհանուր կարծիք մըն է թէ ամէնէն աւելի
խոնջէնք պատճառող մտաւորական յոգնութիւնները
անոնք են որ նուազ կը շահագրգուն, կամ ուրիշ
խօսքով՝ միտքը կը յագենաց և անկէ անդին ամէն
աշխատութիւն յոգնութիւն կը դառնայ: Սակայն
պէտք է գիտնալ որ մարմինն ալ իր գերը ունի: Շա-
հագրգութիւն չպատճառող մտային մարդանքը չէ որ
իսկապէս յոգնութիւն կը պատճառէ, այլ ուշագրու-
թեան ձիգը և այդպիսի ձիգ մը ընելու համար մար-
մինին կատարած աշխատութիւնը. արդ, մարմինը
մեծապէս կը յոգնի, երբ կատարուելիք գործը ձանձ-
րայի է:

Այս է պատճառը որ ամէնէն աւելի յոդնութիւն կ'առթեն անվերջ քաշկոտուող մտաւորական աշխատութիւնները . որոնք անօգուտ կերպով մարմինը անշրժութեան կը գատապարտեն զրասեղանի մը ետին , չարունակ ծիգ և ուշագրութիւն կը պահանջեն , մինչ չարունակ ոսկալի տաժանքի մը կ'ենթարկուի , կորաշխատողը սոսկալի տաժանքի մը յաջողութեան յոյսը : Խիստ սընցնելով եռանգը և յաջողութեան յոյսը : յոռի սովորութիւն մըն է յամափիլ զործի մը վրայ , «որուն ծայրը չի գար»: Հաւագոյն է այդ գործը պահ մը մոռնալ և թողուլ որ միտքն ու մարմինը լաւագոյն տրամադրութեան մէջ դրազին անով :

Մտաւորական աշխատութիւնը իր զանազան չըլ-
ջանները ունի. նախ՝ աշխատութեան սկիզբը. արդիա-
կան կեանքին յատուկ անձկութեան մատնուած մար-
զոց համար խիստ գժնդակ կը թուի մտաւորական աշ-

խատութեան ձեռնարկել . վարանումներ կ'ունենան ,
միտքը կ'որոճայ շարունակ , մինչեւ որ սկսի վար-
ժութել . յետոյ կուզայ այն շրջանը , ուր կը յոդնի : Ո-
մանք այստեղ կանդ կ'առնեն , բայց ուրիշներ վերջին
ձիգ մը կը թափեն . եռանդ մը կուզայ իրենց վրայ ,
կը զգան որ աշխատութեան վախճանը մօտեցած է ,
և վերջապէս կը յաջողին ձեռնարկուած աշխատու-
թիւնը աւարտել . նման վաղելու մրցումի ելած մէկու
մը որ թէւ յոդնած է , բայց վերջին ձիգ մըն ալ կը
թափէ , աեսնելով որ մօտեցած է մրցումը շահելու , և
յաղթանակը կը առնի :

Երկու տեսակ մտաւորական աշխատաւորներ կան՝ ոմանք կանուխ կը պառկին, կանուխ կ'ելլեն, առողջ, և իրենց աշխատութեան լաւագոյն մասը կը կատարեն առառնեն։ Միւսները աւելի ջղայնոտ են, ճնշուած, դէչ կ'արթննան, եռանդէ զուրկ, իրենց գաղափարները խառնաֆնդոր են, ուշ կ'արթննան և առառնեն շատ քիչ գործ կրնան կատարել. իրիկուան ժամը 5ին մօտ է որ ինքինքնին ի վիճակի կը զգան աշխատելու, որովհետեւ ցերեկը գրգռուած են. գիշերը ուշ կը պառկին, բայց իրենց քունը դարձեալ խոռվեալ է։ Ասոնք շատ սուրճ խմողներ են. երբեմն նոյնիսկ ալքոլ կը դորժածեն և աշխատութիւնը լրանալէ յետոյ շատ անգամ ճնշուած երեւոյթ մը կը ստանան։ Իսկ կը պատահի նաեւ որ ճնշուին տակաւին իրենց աշխատութիւնը չաւարտած և այն տաեն աւելի կը զժուարանայ սովորական վիճակը ստանալ։ Յոզնութեան պատճառը ֆիզիքական ըլլայ թէ մտաւորական, խիստ նշանակալից ազգակ մըն է հիւանդութեան։ Օրինակի համար, ծայրայեղութեան տարուելով՝ մրցախսաղերը սիրտի և չնչառութեան խանդարումներ կը պատճառեն, ծայրայեղ յոզնութեան հետեւանքով ենթական տաքութիւն կ'ունենայ, ինչ որ վերագրելի է յոզնու-

թեան թոյն երուն ազդեցութեան : Յոգնութիւնը վա-
րակիչ հիւանդութիւններու ընդունակ կը դարձնէ են-
թակաները :

Փորձեր կատարուած են հնդկախողերու (собай) և մօւկերու վրայ: Այս անասունները դրուած են դարձող զլանի մը մէջ, ածխախտի (ռարպօն) և պըր-կախտի (քերանոս) մանրէով ներարկելէ ետքը զիրեհնք: Այսպէս յոգնած անասունները աւելի չուտ կը մեռնէինքան միւսները, որոնց եւս ներարկուած էին նոյն մանրէները, բայց հանգիստ ձգուած էին: Ապացուցուած է նաեւ որ յոգնութիւնը ա եան մէջէն կը ջնջէ ալեքսին կոչուած նիւթ մը որ մեզի կը պաշտպանէ միքրոպային յարձակումներու դէմ: Բժշկական փորձեր հաստատած են թէ յոգնութիւնը կը սպառէ երիկամնային գեղձերը, որով մարդ կը զգայ գլխու ցաւեր, յոգնածութիւն մը որ հետզհետէ կ'աւելիայ, տրիսութեան, երազներու և բանգագուշանքներու կ'ենթարկուի:

Մտաւորական խոնջէնքն ալ կարեւոր խանգարումներու պատճառ կ'ըլլայ: Դիտուած է որ տղաք դպրոց մտնելէ ետքը իրենց մարմնոյն զարգացումը կը կասի և իրենց ծանրութենէն կը կորսնցնեն, հասակնին չերկարիր: Դպրոցականներու մէջ յաճախակի երեւոյթներ են անարիւնութիւն, անքնութիւն, ախորժակի պակաս, աղիքի հիւանդութիւն և մանաւանդ տեսողութեան տկարութիւն: Քանի՛ տղան զասարան փոխէ, այսինքն դասերը դժուարանան ու շատ-նան, այնքան կ'աւելինան այս տեսակ տկարութիւններ գերմանիոյ և Դանիոյ մէջ կատարուած փորձեր ցոյց տուին թէ ութը տարեկանէն վեր տղաք ամառուան արձակուրզին երկու ամառուան մէջ աւելի կը շահին մարմնոյն կշիոին տեսակէտով քան ամբողջ զպրոցական ընթացքին: Դպրոցականներու մէջ յա-

Ճախաղէպ է զլիխու ցաւը։ Յաճախ ծուլութեան կը վերագրուի, ինչ որ իրապէս արդիւնք է յոգնութեան։ Այս վիճակը կը զիտուի մանաւանդ արտակարգօրէն խելացի տղոց մէջ որ կը դրուին իրենց տարիքին անհամապատասխան դասարան։

Յորչափ փոխեն իրենց գասարանը և աւելի բարձ-
րանան, այնքան կը կորսնցնեն իրենց աշխատելու
կարողութիւնը, ակարներուն կարգը կ'անցնին և հարկ
կ'ըլլայ կրկնել տալ դասարաննը։ Մտաւորական իսոն-
ջէնքի, զլիսացաւու, անքնութեան, յիշողութեան տը-
կարութեան, դատողութեան նուազումի, մտաւորա-
կան ձիգ կատարելու անկարողութեան նշաններ կը
տեսնուին նաեւ ա՛յն չափահասներուն մօտ որ չին գի-
տեր կանոնաւոր հանգիստ առնել մտաւորական աշ-
խատութեան հետ միաժամանակ։

Յոզնութեան դարմանը կանոնաւոր հանգիստն է .
աւասիկ կարձ միջոցը զերծ մնալու յոզնութեան հե-
տեւանքով յառաջ դալիք բոլոր անպատեհութիւննե-
րէն : Եատեր կան որ կ'ընդունին հանգիստին ան-
հրաժեշտութիւնը , բայց շատ քիչ են անոնք որ գի-
տեն հանգիստ ընել : Աւասիկ հանգիստի սովորական
եղանակը :— շատեր ծայրայելորէն կը յօդնին և երբ այլ-
եւս բացարձակապէս անկարող զգան ինքնքինքնին աշ-
խատելու , այն ատեն երկարատեւ հանգիստ մը կ'ընեն
մէկ քանի շաբաթ : Ասիկա արձակուրդի դրութիւնն
է : Բայց ի՞նչպէս կ'անցնեն շատեր այս արձակուրդը .
ճամբորդութիւններով , բլաները երթալով կամ ջրա-
կայաններ , ուր առատ կերուխում կայ և գիշեր ցե-
րեկ զուարձութիւն , այսինքն պարզապէս , յոզնու-
թիւն , քնատութիւն , թարուն կերպով մը :

Եթէ նոյնիսկ այս արձակուրդները հանգիստի յատկացուին, անոնք կատարելավէս չեն հանգչեցներ ու վերանորոգեր մարմինը։ Այդ արձակուրդները շատ

անգամ անբաւական են դարձան տանելու մարմնոյն սպառումին։ Մարդիկ առնասարակ չեն ըմբռներ թէ ո՛րքան անհրաժեշտ է հանգիստը սպառած զործարանաւորութեան համար։ Ամերիկացի հոչակաւոր բժիշկ մը իրեն դիմող նեւրասթենիքները կը դարմանէր ստիպելով զանոնք որ շարաթներ ու ամիսներ բացարձակապէս առանձնանային և անկողինի մէջ հանգիստ ընէին։ Նոյնիսկ այնքան խիստ էր հանգիստի միջոցով իր դարմանու մը որ հիւանդներուն կ'արդիւ լէր մինչեւ անգամ շարժիլ անկողինին մէջ։ Ո եւ է շարժում պէտք էր տեղի ունենար հիւանդապահունիի մը օժանդակութեամբ։ Խօսիլ արդիլուած էր։ Ամէն օր մարձում կը կատարուէր մկանները զօրացնելու համար։ Անշուշտ, կարելի չէ այս տեսակ հանգիստի մը հետ բաղդատել արձակուրդի հանգիստը։ Երկարատեւ արձակուրդներուն անպատճութիւնը այն է որ կրնան կորսնցնել տալ ֆիզիքական և մտաւորական ճիգի վարժութիւնը։

Յոգնութեան խիստ երկարատեւ շրջանէ մը ետքը երկար ատեն հանգիստ առնելը լաւ միջոց մը չէ։ Պէտք է ամէն օր քիչ մը հանգիստ առնել յոգնեցուցիչ աշխատութիւններէ ետքը։ Այս կերպով, թէ՛ ժամանակի ահագին խնայողութիւն եղած կ'ըլլայ և թէ մարդ աւելի ընդունակ կը դառնայ աշխատելու։ Երբ այսպէս մարդ ամէն օր հանգիստ ընէ, այն ատեն բնաւ պէտք չի մնար երկարատեւ արձակուրդներու կամ գոնէ այնպիսի արձակուրդներ կրնան յատկացուիլ համելի զբաղումներու, առանց սակայն մարմինը յոգնելու։ Բոլոր անոնք որ այսպէս օրական հանգիստի գրութիւնը փորձած են, մեծապէս օգտուած են։ Մշանային զրութիւնը բարեռքած է, զուարթ բնաւորութիւն ունեցած են, առանց վարանումի, առանց աւելորդ յուզումներու կրցած են աշխատիւ, վճռա-

կանամիտ եղած են, այնպէս որ, անձկութեան մատնուածներ անգամ, իրենց այս վիճակին համար զարմացած են։ Օրական հանգիստին շնորհիւ կարելի կ'ըլլայ ամէն տեսակ և այլազան աշխատութիւններ կատարել առանց յոգնելու։ — Օրական երեք անգամ հանգիստ պէտք է առնել, այսինքն, առտուան պահէն ետքը՝ կէսօրին, ժամը 5ին ատենները և իրիկունը պառկելէ առաջ։ Առաջին հանգիստի երկու պահերը պէտք է տեւեն 20 վայրկեան, իսկ իրիկուան հանգիստը 40 վայրկեան։ Պէտք է ամէն օր որոշեալ ժամուն կատարել հանգիստի այս մարզանքը և ո՛եւ է պատրուակով պէտք չէ յետաձգել յաջորդ ժամուն կամ յաջորդ օրուան, մինչեւ անգտմ եթէ մարդ ինքզինքը քաջառողջ զգայ ֆիզիքապէս և մտաւորապէս։ Ֆիզիքական և մտաւորական ներզաշնակութիւնը այս խիստ կարգապահութեան շնորհիւ միայն կրնայ պահպանուիլու։

Հանգիստ առնելու համար պէտք է քաշուիլ մեկուսի տեղ մը, անհանդարտ կեանքի աղմուկէն ըստ կարելոյն հեռու, պէտք է կիսովին քաշել վարագոյրները և այսպէս մտամիտուիլ, դագրեցնելով կամ զոնէ մեղմացնելով զգայարանքներու գրգռումը։ Այս հանգիստը վերջ ի վերջոյ վարժութիւն մը կը դառնայ, կատարեալ մարզանք մը։ Հանգիստ առնելու լաւագոյն միջոցն է տեղաւորուիլ բազկաթոսի մը մէջ թեւերը վար և ոտքերը թոյլ ձգած։ Պէտք է զգուշանալ պանկած զիրքէ։ Պէտք է վարժութիւն այդ միջոցին բնաւ չխորհելու։ Բացարձակապէս սխալ է միտքը հանգըստացնելու համար սովորական զբաղումէն դուրս բանի մը վրայ խորհիւ։ Անոնք օր անքնութենէ կը տառապին և փորձած են կարդ մը հնարքներ քունքերու համար, զիտեն թէ ի՞նչպէս չարաչար խարսուած են։ Օրինակի համար, անոնք օր սա՛ տեսակ

պատկեր մը կը բերեն իրենց աչքին առջեւ, քնանաւու համար.— Երեւակայել սպիտակ ձի մը որ շարունակ կը գառնայ մարգագետնի մը չուրջը:

Մարմին թէ ուզեղ պէտք է բացարձակ հանգիստ ընեն և այս ալ վարժութեան խնդիր է: Զի բաւեր ըսել. «Ես հանգարտ եմ, հանգիստ եմ», պէտք է իրապէս գիտնալ հանգարտ մնալ և հանգիստ ընել: Կարգ մը նախնական պայմաններ ալ կան հանգիստին համար.— Պէտք է պարզել միզափամփուշը, հագուստը պէտք է թուրցնել. լաւ է կօշիկները հանել, որպէսզի ոտքերը ո՛եւ է ճնշումէ ազատ մնան: Զգեստը թուրցնելու առաւելութիւնը այն է որ փորը ազատ կը մնայ, որովայնային չնչառութիւնը կը դիւրանայ, այսինքն ստոծանին ազատօքէն կը շարժի:

Մասնաւորապէս ջղայիններ կը նեղուին անքնութենէ: Առաջին միջոցը մկանային և մտաւորական հանգարտութեան և հանգիստին հոգ տանին է: Պէտք է քնանալ բաւական մեծ սենեակի մը մէջ, լաւ օդաւետուած և քիչ մը պաղ: Պէտք է զգուշանալ շատ կակուղ և փետրալից բարձերէ ու անկողիններէ, ինչպէս նաեւ շատ կարծր անկողիններէ: Ամուսնացեալները պէտք է բաժնեն անկողինները, նոյն իսկ սենեակը, որպէսզի կարենան վայելել լոսութիւն և հանգարտութիւն: Պառկելէ առաջ լաւ է տաք լոգանք մը ընել ո՛չ շատ երկար, ոչ ալ շատ կարճ: Ասիկա կը հանգարտեցնէ մկանները, արեան շրջազայռութիւնը կ'ուժովցնէ և այսպէս կը վտարուին յոգնութեան թոյները: Բայց այն որ ծանր ջղային մը չէ, մելամաղնուած կամ նեւրասրենիք, այլ միայն թեթեւ անձաւթենէ և յոգնութենէ կը տառապի, պիտի կրնայ շատ դիւրաւ գտնել քուն, եթէ հետեւի օրական երեք հանգիստի մարզանքին, ինչպէս նաեւ մարմինին և միտքին հանգարտութիւն տալու վարժութեան: Բայց

ասոնց հետ միասին պէտք է խորապէս ուշազրութիւն քնծայել որ ծայրայեղ սննդառութեամբ ու կերուխումներով մարմինը չթունաւորուի, այսինքն պէտք է հետեւիլ մարմինին թոյները վտարելու ոէժիմին, թունազերծման ոէժիմին, որուն վրայ խօսեցանք նախորդ գլխուն մէջ:

Ե.

Ա Ռ Ո Ղ Ջ Ա Պ Ա Հ Ա Կ Ա Ն Ս Կ Ձ Բ Ո Ւ Ի Ն Ք Ն Ե Ր

ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Զեռական աշխատութենէն աւելի մտաւորական աշխատութիւնը կը պահանջէ խիստ կարգապահութիւն մը, այսինքն ընտրել աշխատութեան ժամերը, աշխատութեան համար տեւողութիւն մը որոշել, կանոնաւոր հանգիստ առնելու կանոնը խստի յարգել, աղէկ քնանալ, արուեստական գրգորիններէ բոլորովին հրաժարիլ: Այս տեսակ բանաւոր առողջապահութեան մը պէտք է հետեւին ամէն օր, զպրոցականները թէ չափահաս մտաւորականները:

Դպրոցականներու յոգնութեան մասին ուսումնասիրութիւններ կատարող բժիշկներ տեսած են թէ զասպահերուն միջեւ զբօսանքի յատկացուած դադարները չեն բաւեր իր սովորական վիճակը տալու ուղեղին: առառան և յետ միջօրէի զասերուն միջեւ

երկու ժամուան դադարը անբաւական է և կէսօրէ
ետք տեղի ունեցող աշխատութիւնը նուազ արդիւնք
կուտայ քան առտուան պահերուն կատարուած աշ-
խատութիւնը։ Դպրոցականներու առողջութեանը հա-
մար, ամէնէն վտանգաւորը կէսօրէն եաքը տեղի ու-
նեցած աշխատութիւնն է, կ'ըսէ Տոքթ։ Վաշէ։ Տղաք
աշխատութեան կը լծուին, երբ մարսողութիւնը կը
կատարուի և շատեր այս պատճառաւ կէս քուն վիճակ
մը կ'ունենան։ Բացարձակապէս անմատութիւնն է տը-
դաքը աշխատութեան պարտաւորել ժամը 1.30ին,
Զին, նոյնիսկ 2.30ին։ Ժաշը աւարտելէն առնուազն 2-
ժամ ետքը միայն կը սկսի մտքին յստակութիւնը։
Ուստի գոնէ 3.30 ժամ պէտք է անցնի կէսօրէն առջի-
դասերուն և յետ միջօրէի դասերուն միջեւ, մանա-
ւանդ երբ տղաքը ստիպուած են տուն երթեւեկել ցե-
րեկուան ձաշի համար։ Դպրոցական ծրագիրներն ալ
այնպէս պատրաստուելու են որ յոդնութիւն պատճա-
ռելիք դասերը կէսօրէն առաջ տեղի ունենան, իսկ
կէսօրէն ետքի յատկացուին պահերը դիւրին դասերուն,
գործնական աշխատութիւններու և կրկնութիւններու,
վերաքաղերու։

Վտանգաւոր և անօգուտ բան է դպրոցականները
ծանրաբեռնել այնպիսի աշխատութիւններով, որ ա-
նոնք հարկադրուին կատարել իրիկունը իրենց տան
մէջ, և սակայն իրողութիւնը այն է որ մանաւանդ
երկրորդական վարժարաններու մէջ տղաք խճողուած
են դասերով, հարկադրուած են զիշերը մինչեւ ուշ
տեն աշխատիլ, և նոյնիսկ դաս սորվիլ կիրակի և
արձակուրդի օրերը։ Աւել է օգուտ չունի տղոց միտքը
խճողել ծանօթութիւններով, զորս անոնք շուտ կը
մոռնան, իսկ յիշողութիւնը փորձող վարժութիւններ
և քննութիւններ բացարձակապէս ապարդիւն են։ Ի՞նչ
օգուտ ունին տղոց համար պատճութեան, գրականու-

թեան, աշխարհագրութեան և գիտութեանց մասին
արուած ծանօթութիւններ, որ միտքը կը խճողեն և
չեն կրնար իւրացուիլ։ Երկրորդական կրթութեան
նպատակը պէտք է ըլլայ պարզապէս բոլորովին տար-
բեր ուսումներու վրայ դարձնել տղոց ուշազրութիւնը
և մանաւանդ կարեւորագոյնը նկատողութեան առնել,
այսինքն գործնական ծանօթութիւններ տալ անոնց։
Ամէնէն անմիտ բանն է որ ուսուցիչ մը դաս մը գրել
տայ տղոց և պատուիրէ անոնց որ տանը մէջ սորվին
զանիկա։ Դպրոցական ծրագիրները կրնան առանց
անպատեհութեան կէսառկէս զեղուիլ, կ'ըսէ Տոքթ։
Վաշէ։ Նոյն իսկ կարելի է զեղչել անոնց երկու եր-
բորդը և տրամադրելի ժամերը յատկացնել բերանացի
հրահանգներու, զորս տղաք կատարեն անհատաբար,
սրբազութիւններու և ապացուցումներու, ամէնքն
ալ տղոց մասնակցութեամբ և անոնց կատարել տա-
լով ուսուցչին հսկողութեան և առաջնորդութեան ներ-
քեւ։ Ուսուցիչներու պէտք է արդիլուի նոր զասի մը
և նիւթի մը սկսիլ մինչեւ որ նախորդ դասը իւրա-
ցուցած, մարսած չըլլան աշակերտները։ Նախա-
կրթութիւնը այս կերպով միայն արժէք կրցած է
ստանալ և հետեւաբար անվիճելիորէն գերազանցու-
թիւն ունի երկրորդական ուսման վրայ, ուր շատ
բան աշակերտին ձգուած է։

Երկրորդական ուսումը պէտք է ըլլայ նախակրթու-
թիւն մը, բայց աւելի բարդ նիւթերու ուսման յատ-
կացուած։ Ուսման այսպիսի զրութեամբ մը տղաք
ազատ կ'ըլլան իրիկունները և արձակուրդի օրերը
աշխատիլ, որով իրենց առողջութիւնը կը շահի և
հետեւաբար նաեւ անոնց մտաւորական պապայ զար-
գացումը։

Բայց ձգենք դպրոցականները, խօսինք չափա-
համ մտաւորականներուն վրայ և տեսնենք թէ ի՞նչ

առողջապահական կանոններու պէտք է հետեւին առնոնք: Դժուար է ընդհանուր կանոն մը սահմանել: Կան շատ աշխատողներ, որոնք ջղային աղէկ հաւասարակցուած դրութիւն մը ունին, օրական 5-6 կամ աւելի ժամ կրնան աշխատիլ առանց անհանգիստ ըլլալու: Ասոնք ընդհանրապէս առուուն կանուխ արթընցող առաւուն աշխատող և կանուխ պառկող մարդուի են: Օրինակի համար այսպիսի մէկն էր Ալեքսանդր Տիւմա Հայր որ հեղինակ հանդիսացաւ հարիւրաւոր շահեկան պատմական վէպերու: Իր զաւակը, որ ինչպէս յայտնի է, նոյնպէս նշանաւոր գրագէտ մը եղաւ, կը գրէ հօրը մասին. «Հայրս կանոնաւորապէս կ'աշխատէր: Սշխատութեան կը սկսէր արթնաւուն պէս և յաճախ մինչեւ իրիկուան ընթրիքը կ'աշխատէր: Ցերեկուան ձաշը փակագիծ մըն էր միայն: Երբ մինակ ձաշէր ցերեկը, ինչ որ շատ քիչ անգամ կը պատահէր, պղտիկ սեղան մը կը տանէին իր աշխատութեան սենեկը ուտելիքներով լիցուն, և մեծ ախորժակով կ'ուտէր, ինչ որ արուած ըլլար: Յետոյ կը դառնար իր աթոռը և ձեռք կ'առնէր զրիչը: Կը խմէր միայն ջուր թեթեւօրէն կարմրած գինիով կամ ձերմակ գինի Անթել ցի ջուրով, սուրճ չէր գործածեր, ոչ ալ ըմպելիներ ու ծխախոտ: Օրուան ընթացքին, լեմոնատ կ'առնէր: Երբեմն իրիկուն ալ կ'աշխատէր, բայց ոչ գիշերը մինչեւ ուշ ատեն: Շատ աղէկ կը քնանար»:

Վիքթոր Հիւկո, կը գրէ Տոքթ. Մոփիս ալ Ֆէօնի, շատ կ'ուտէր ու կը խմէր և անհանգիստ չէր ըլլար: Բայց ինչպէս բոլոր զօրաւոր արտագրողները, որոնց ժամերու կ'աշխատէր, առուուն արթնաւէն մինչեւ ցերեկուան ձաշը: Կեանքին մէջ ամէն առուու ժամը չեւ ցերեկուան անգամ պար զիւրութեամբ և այսպէս կը վերջացնէր օրը: Այլ անկէ ետքը նամակներ միայն կրնար գրել:

— 63 —

լար թէ արձակ. նախ մտքին մէջ կազմած կ'ըլլար, ինչ որ պիտի զրէր. յաջորդ օրը գրելիքին վրայ կը մտածէր կէսօրերէն ետքը կատարած պայտաներուն միջոցին:

Այսպիսի մարդոց աշխատելու կարողութիւնը, այսինքն, այսպիսի մտաւորականներու աշխատութիւնը, հիացում կը պատճառէ մեզի, բայց պէտք է նաեւ ըսել որ Տարվինի նման ուժեղ խորհողներ և գիտուններ և Զօլայի նման բեղուն դրագէտ մը երբեք չեն կրցած օրական 2-3 ժամէն աւելի աշխատիլ: Տարվին օրական մէկ ժամ միայն կրնար աշխատիլ. 8-9, կորովի կերպով, յետոյ իրեններուն մօտ կ'երթար յոդնութիւն առնելու համար, լրագիրները կամ վէպէ մը մէկ քանի էջ կարդացնել կուտար, ժամը 10.30ին կը դառնար աշխատանոցը և այնտեղ կը մնար մինչեւ կէսօր, այլեւս սպառած կ'ըլլային իր ուժերը և չէր կրնար աշխատիլ. Զօլա 24 ժամուան մէջ 3 ժամ միայն կրնար աշխատիլ, և չէ կրցած երբեք աւելի երկարատեւ ձիգ մը ընել: «Պանկելիք հիւանդ կը դառնամ, ըսած է, երբ ուզեմ տակէ աւելի աշխատիլ»: Օրական 3 ժամ ալ եթէ կ'աշխատէր, անընդհատ աշխատութիւն մը չէր սակայն, այլ 1 ժամ կ'աշխատէր անկողինէն ելլելուն և այս 1 ժամուան աշխատութիւնը կը կատարէր մեծ եռանդով, մտքի պայծառութեամբ և զրիչը կը սահէր թուզթին վրայ. բայց արդէն յոդնութիւնը սկսած էր, քիչ մը բան պէտք էր ուտէր ուժերը վերանորոգելու համար և լրագիրները պէտք էր կարգար. որպէսզի միտքը տարբեր բանով մը զրացէր. ժամը 10էն մինչեւ կէս օր եւս կը գրէր Զօլա, բայց նուազ զիւրութեամբ և այսպէս կը վերջացնէր օրը: Այլ անկէ ետքը նամակներ միայն կրնար գրել:

Ասոնք բացորոշ օրինակներ են որ մարդ կրնայ շատ ստուար զործ մը արտագրել, երբ չկարենայ

իսկ երկար ժամեր աշխատիլ, բաւ է որ որոշ ժամերու աշխատի և գիտնայ հանգիստ առնել կանոնաւորապէս։ Գրագէտի մը և գիտունի մը համար ամէնէն դժնդակ բանն է շարունակ անձկութեան մատնուած ըլլալ և կատարուելիք աշխատութեան հնհնուքը ունենալ։ Արուեստական կերպով երկարաձգուած մտաւորական ճիգը չի կրնար լաւ արդիւնք տալ։ Երբ մտաւորական մը չի գիտեր լայն միջոց տալ հանգիստին, ո՛չ իր աշխատանոցին, ոչ իր գրասեղանին առջեւ կրնայ օգտակար գործ կատարել։ Զղայիններ ըսեն թերեւս որ անկարող են աշխատիլ աստուն, թէ ընդհատաբար միայն կրնան աշխատիլ և իրիկունն ու գիշերը միայն կրնան աշխատիլ։ Երբ ցերեկը զրբգուած է միտքը։ Այսպիսիններ ամէն օր ալ չեն կրնար աշխատիլ, այլ աշխատութեան կը սկսին ամէնէն վերջին վայրկեանին, երբ այլեւս հարկագրուած են գործի ձեռնարկել և ուրիշ ձար չունին։ Ասիկա աշխատելու շատ գէշ ձեւ մըն է։ Այս կերպով անոնք չափազանց մեծ բաժին մը կուտան ներշնչումին, որ սակայն երբեք չի գար, երբ երկարօրէն սպասուի անոր, ներշնչումը այն ատեն միայն կուգայ, երբ մարդիր աշխատութեան մէջ կարգ կանոն դրած է, երբ իր աշխատութիւնը կը կատարէ որոշ կարգ կանոնով։ Իրաւ է որ կարգ մը հիւանդներ, այսինքն անձկութեան մատնուածներ, ձնչուածներ իրիկունը աւելի աղէկ կը զգան ինքոյնքնին, ցերեկուան ընթացքին զրգուած ըլլալով իրենց միտքն ու մկանները։ այն ատեն գաղափարաց զուզորգութիւնը աւելի հարուստ է և աւելի արագ, երեւակայութիւնը աւելի գործօն, զիշերաւան լուութիւնը կը նպաստէ ներքին խորհուրդներուն, մանաւանդ զղայիններուն մօտ որ անկարող են միտքով մեկուսանալ մարզոց աղմուկներուն և թոհուբոհին մէջ։

Սակայն պէտք է զիտնալ որ գերագրգոռութեան մը արգիւնք եղող գիշերային մտաւոր աշխատութիւնը խիստ յոգնեցուցիչ է։ Այսպիսի աշխատաւորի մը քունը աղէկ չըլլար, շատ հարեւանցի է, որովհետեւ միտքը կը գործէ, այսինքն նախորդ օրուան մտածումները կը շարունակուին։ Մնաց որ, զիշերը աշխատողները առտուն մինչեւ ուշ ատեն կը քնանան և այդ գունը կ'ընդմիջուի և տաժանելի կը զառնայ արշալոյսէն սկսեալ, քաղաքին ժխորին պատճառաւ։ Տարակոյս չկայ որ մտաւորական աշխատութեան համար օրուան լւաւգոյն պահը առտուն է։ Երբ նախորդ իրիկուընէ կանուխ պառկի մարդ։ առտուն թարմ միտքով կը սկսի գործի։

Աղէկ բաժնուած հանգիստը անբազդատելիօրէն աւելի ուժ կուտայ մտքին քան զղայիններու ընտանի եղող բոլոր արուեստական զրգուիչները։ Մարդ պէտք է ամէն օր որչեալ ժամուն քնանալ, այսինքն առհասարակ ժամը 11ին կամ աւելի կանուխ։ Բայց երբ այցելութեան կամ թատրոն երթալու պատճառաւ հարկ ըլլայ ուշ պառկիլ, պէտք չէ կէս զիշերը անցընել շատ։ Գիշեր ատեն դուրս ելլելու սովորութիւնը պէտք է նուազագոյն աստիճանին իջեցնել։ Մատորական աշխատաւորին համար իտէալն է բոլորովին վերջ տալ զիշերը զուրս ելլելու սովորութիւն, մանաւանդ եթէ պէտք է սղելից ըմպելի խմել, բարեկամական խօսակցութիւններով ժամանակ անցընել, որոնք սակայն ո՛եւ է օգուտ չունին և պարզապէս կը ծառայեն խօսակիցներուն մաքի փայլուն յատկութիւնները յոյց տալու։ Սալոնի կամ գարեջրատան գիշերային խօսակցութիւններ, գիշերաչընիկի անվերջանալի վիճաբանութիւններ անօգուտ և յոգնեցուցիչ բաներ են որ զրգութիւն կը պատճառեն ճիշտ այն պահուն, երբ ուղեղն ու մարմինը հանգիստ պիտի առնեն։ Մտաւո-

րականը պէտք է խնայէ իր քունին, որովհետեւ այդէ լաւագոյն և ամէնէն ազգու երաշխիքը իր հոգեկան կարողութեանց գործունէութեան:

Այն գրագէտներն ու երաժիշտները որ գիւղ մը քաշուած են գործ մը գրել սկսած ատեննին, գիտին թէ ի՞նչ առաւելութիւն կ'ընծայեն լուս իրիկունները, ուր միտքը հաջուեկչուր կ'ընէ կատարուած լմնցած աշխատութեան և նոր պատկերներ կը յլանայ: Պէտք է աշխատիլ առանց տենդի, առանց բռնադատելու երեւակայութեան բնականոն վիճակը. պէտք է գիտնալ թէ բարերար ազգեցութիւն ունի քունը, երբ մարդ կը քնանայ յոգնութիւնը չսկսած: Քունին շնորհիւ, տեղի կ'ունենայ խորհրդաւոր աշխատութիւն մը, պատկերները կը յատակին և մարդ արթնցած ատենը յանկարծ իրեն կը ներկայանայ գաղափար մը, որուն վրայ ի գուր միտքը չարչարած էր օր մը առաջ: Քունը կարեւոր է նաեւ մտաւորականին: Անոր համար կարեւոր են մանաւանդ քունին մեր թուած պայմանները, այսինքն, ընդարձակ օգաւէտ սենեակ, բաց պատուհաններով, առանց կրակի, առանց փետրալից և շատ կակուղ անկողինի և բարձի, ամուսնացեալներու անկողինները և նոյնիսկ սենեակը բաժնել և պառկել առաջ գաղջ, նոյնիսկ քիչ մը տաք լոգանք առնել:

Անքնութեան պարագային բացարձակապէս զգուշանալու է քնարեր գեղեր գործածելէ: Անշուշտ մեր խօսքը ախտաբանական անքնութիւններու վրայ չէ, որոնց ենթակայ են անձկութեան մատնուղներ, ճընշուածներ, մելամաղճուներ կամ նեւրասրենիներ, այլ չափազանց յոգնած մտաւորականներու յատուկ անքնութեան վրայ է մեր խօսքը և ասիկա պատահական բան մըն է: Այս տեսակ անքնութեան դարձան տանելու համար կը բաւէտք մը առնելու համար կը բաւէտք մէկ քանի օր, այսինքն

ո՛րքան ատեն որ պէտք ըլլայ, դաղրեցնել մտաւորական աշխատութիւնը, հետեւիլ սննդական թունազերծման ոէժիմին, ութը օր, ինչպէս բացարեցինք ասկէ առաջ (Գ. Գլուխ), ամէն առառ չափաւոր մարզանք կատարել նախամեծարաբար բաց օդի, այսինքն, քալել, լողալ, թիավարել, ձի նստիլ, թէնիս խաղալ, յետոյ կարձատեւ զաղջ տու ընել և ցերեկը Յ անդամ մկաններն ու միտքը հանդարտեցնելու մարզանքին հետեւիլ: Նկատողութեան առնելով որ մտաւորական յոգնութիւնը վերջ իվերջոյ մարմնական յոգնութիւն է, պէտք չէ միեւնոյն օրուան մէջ իրար խառնել մտաւորական աշխատութիւն և ֆիզիքական խիստ մարզանք: Դիւրաւ յոգնոր և դիւրաւ անքնութեան մատնուղ մտաւորականներ տեսնուած են որ չատ օգտուած են հետեւեալ ոէժիմէն: Օր մը մտաւորական աշխատութիւն կատարել և օր մը դաղրեցնելով մտաւորական աշխատութիւնը, մարմնակրթութեամբ զբաղիլ:

Մտաւորական մը պէտք է կանոնաւորապէս և բաւականաչափ քնանայ, բայց ոչ չափազանց: Առտուն երկար ատեն անկողին մնալը գլխու ցաւ կը պատճառէ, կը թմրեցնէ իմացականութիւնը և միտքը ծուլութեան կը վարժեցնէ: Ոմանք կրնան առանց անհանդիս ըլլալու գոհանաւլ եօթը կամ վեց ժամ քունով: Բայց ասիկա տարիքնին բաւական առած մարդոց մէջ կը տեսնուի, որոնք խիստ կարգ կանոնի ենթարկած են իրենց կեանքը:

Ուրեմն մտաւորական մը, այսինքն մտաւորական աշխատութեամբ մը զբազողը պէտք է անկողինէն ելլէ ժամը 7ին, պէտք է պաղ ջուրով լուացուի, եթէ կրնայ՝ պէտք է պաղ տուշ մը ընէ և մազոտ ձեռնոցով մը շփէ մարմինը: Ապա պարտէզին մէջ կամ բացօթեայ տեղ մը պէտք է մէկ քանի պարզ մարզանքներ կատարէ շուէտական գրութեամբ, անկէ ետքը

պէտք է նախաճաշէ : Աննդառութեան վերաբերեալ գլխուն մէջ բացատրած ենք թէ ի՞նչ պէտք է ըլլայ նախաճաշը : Օգուտ չունի սուրճ խմելը , ժամը 8ին կը սկսի աշխատութիւնը : Կան առտուն կանուխ աշխատող մտաւորականներ որ նախաճաշէլէ առաջ ժամ մը կ'աշխատին : Ասիկա յանձնարարելի սովորութիւն մը չէ : Աշխատութեան թափը պէտք չէ կասեցնել նախաճաշին պատճառաւ : Պէտք է որ մտաւորական ձիգը սկսի մէկ քանի ժամ շարունակուելու մտադրութեամբ : Առառւն կանուխ ուշադրութիւնը թարմ կ'ըլլայ և կրնայ որոշ նիւթի մը վրայ ամփոփուիլ : Պէտք է օգտուիլ առտուան այն պահէն , ուր զիւրաւ կը սկսի մը տաւորական ձիգը : Շատ մտաւորականներ կը խոստովանին որ մտաւորական աշխատութեան լաւագոյն և ամէնէն առատ մասը օրուան մէջ կը կատարուի կէսօրէն առաջ : Ուստի պէտք է աշխատութեան սեղանին առջեւ նստիլ անմիջապէս , առանց շաղակատելու , ծխելու . լրագիր կարդալու կամ ուրիշ աշխատութեամբ մը պարապելու , որքան ալ աննշան ըլլայ անիկա : Այս տեսակ զբաղումներ լուրջ արգելքներ են աշխատութեան : Մտաւորական աշխատութեամբ զբաղումն հագուստը տան մէջ պէտք է ըլլայ լայն , կակուզ , որպէսզի կուրծքին և զլիուն շարժումները աշղատօրէն կատարուին : Տան մէջ պէտք չէ գործածել օձիք և սեղմ գօտի : Գրողին դիրքը արդէն յովնեցուցիչ է , պէտք չէ զայն նեղել նաեւ զղեստով , արգելք հանդիսանալով որովայնային և կուրծքի շնչառութեան ու ծոծրակի մկաններուն կծկումին : Մտաւորական աշխատութեան , այսինքն զրելու , ստեղծիչ աշխատութեան համար որոշ սահման կարելի չէ գծել : Տեսնք որ Աղեքսանդր Տիւմա Հայր կ'աշխատէր մինչեւ իրիկուն , Վիքիթոր Հեւկօ մինչեւ կէսօր , իսկ Տարգին և Զօլա անկարող էին աշխատիլ Յ ժամէ տւելի : Ի-

րաւ է որ Պալլաք կ'աշխատէր գիշեր ցերեկ , բայց տագնապներ կ'ունենար . չարաչար կ'աշխատէր , դրամ շահելու և պարտքերէն ազատելու համար , գիրքերը չպած ծախած կ'ըլլար արգէն , ինք կը սրբագրէր բոլոր փորձերը , տունէն գուրս չէր ելլեր , հազիւ կը քնանար , անազին քանակութեամբ սուրճ կը սպասէր : Այս տեսդագին կեանքին հետեւանքը այն եղաւ որ փրանսացի այս հոչակաւոր զրագէտը մեռաւ 50 տարեկանին :

Կարելի է ըսել որ մարդ օրական 2 ժամ կանոնաւոր աշխատելով և միւս ժամերուն հանգիստ ընելով կրնայ անազին գործի մը ծնունդ տալ :

Մտաւորական աշխատութեան մէջ նկատողութեան առնուելիք մէկ ուրիշ խնդիրն ալ ուսանելու , սորվելու հարցն է , սորվածը իւրացնելու , մարսելու խնդիրը , զոր կարելի է ամփոփել կարճ բանաձեւի մը մէջ : Օրական մէկ բան սորվինք միայն , բայց աղէկ սորվինք : Մարդ սորվածը լաւագոյն կերպով կ'իւրացնէ կրկնութեամբ :

Հոգեխօսական մեքենականութեան վրայ բացարձակապէս ծանօթութիւն չունենալ կը նշանակէ ամէն օր աղուն հինգ վեց ծանօթութիւն տալ ուզելը : Այս գրութեան հետեւանքը այն կ'ըլլայ որ տղան մէկ կողմէն կը մոռնայ և հարկ կ'ըլլայ միշտ կրկնել : Աւմերիկացիք դպրոցներու մէջ ուսուցման շատ բանաւոր և արդիւնաւոր գրութիւն մը որդեգրած են . օրական մէկ բան միայն կը սորվեցնեն տղոց , բայց զանիկա տարբեր ձեւերով կը ներկայացնեն , այսինքն բերանացի , ընթերցումով . նկարներու միջոցաւ և շարժանկարային պատկերներով : Այնպէս որ տղուն բոլոր զգայարանքները կ'արթնան և տրուած ծանօթութիւնը տղան կ'իւրացնէ կատարելապէս : Ուսանողներուն կարելի է հետեւեալ խորհուրդը տալ : Օ-

բական մէկ բանէ աւելի մի՛ սորվիք և ուրիշ մը սորվելու մի՛ աշխատիք, մինչեւ որ նախորդը կատարելապէս իւրացուցած չըլլաք: Երբ սորվելու ճիգը աւարտի, այն ատեն ուսանողը պէտք է հետամուտ ըլլայ իր մկանները և միտքը հանդարտեցնելու:

Մտաւորականներու սննդառութիւնն ալ պէտք է ոէժիմի ենթակայ ըլլայ: Գրասեղանին առջեւ աշխատող մտաւորականը ենթակայ է կարգ մը հիւանդութիւններու և մանաւանդ մարսողական խանդարումներու և պնդութեան: Ուստի մտաւորականին սնընդառութիւնը պէտք է պարզ ըլլայ և յաճախ պէտք է կիրարկէ թունազերծման ոէժիմը: Մասնաւորապէս պէտք է հոգ տարուի որ կէսօրուան ձաշը թեթեւ ըլլայ և մարսողութիւնը չծանրացնէ, որով միտքն ալ չծանրանայ: Պէտք է զգուշանալ գրգոիչ կերակուրներէ, ալքոլէ, զօրաւոր զինիներէ: Կրնայ ցերեկը գաւաթ մը սուրճ խմել, բայց պէտք է բոլորովին հրաժարի ծխելէ:

Ծխամոլութեան հետեւանքով յառաջ կուգան անմարսողութիւն, գմուարամարսութիւն, պնդերակութիւն, կրծախտ (անժին Տը բուադրին), որովհետեւ ծխախոտին ծուխը թունաւոր նիւթեր կը պարունակէ և անոնք խանդարումներ կը պատճառեն արեան շըրջազյութեան և ուղեղին մէջ: Մտաւորականը պէտք է նաեւ ժուժկալ ըլլայ իր սեռային կեանքին մէջ և Այս տեսակէտով Պալզաք օրինակելի կեանք մը ունէր: Ամփոփելով մեր խօսքը, կ'ըսենք թէ մտաւորական աշխատութեամբ պարապողին կեանքը պէտք է խիստ պահատութեամբ պէտք է առաջանաւ, կէսօրէն առաջ կանոնաւոր ըլլայ, պէտք է հրաժարի յոգնութիւն պատճառող աշխատի, պէտք է հրաժարի յոգնութիւն պատճառող զուարձութիւններէ, մանաւանդ այնպիսի զբօսանք-զուարձութիւններէ, որ պատճառ կ'ըլլան զինիները ուշ պառկելու: Մըներէ որ պատճառ կ'ըլլան զինիները ուշ պառկելու: Մըներէ որ պատճառ կ'ըլլան զինիները, միջին հաշուով, ութը ժամ տաւորականին, քունը, միջին հաշուով, ութը ժամ

պէտք է ըլլայ: Յունը պէտք է սկսի առանց յոգնութիւն զգացած ըլլալու և պէտք է տեսէ զիշերուան ժամը 11էն մինչեւ առառուան ժամը 7: Ժուժկալութիւն՝ սնունդի և սեռային կեանքի մէջ: Ամէն պարագայի մէջ զգուշանալ յոգնութենէ, մեծ կարեւորութիւն ընծայել բացօթեայ մարզանքի և մկանները, ուզեղը հանդարտեցներու ոէժիմին: Ամէն ոք հանձար կամ տաղանդ չունենար, սակայն ամէն մտաւորական կրնայ օգտակար գործ մը կատարել, հետեւելով կեանքի այս տեսակ կանոնի մը, որ զինքը կը հեռացնէ ծուլութենէ և չզայնութենէ:

Զ.

ՍԿՐԻՒՆՔՆԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԹՈՒԱԶԵԲՐԾՄԱՆ

Ինչպէս որ մարմինը կը թունաւորուի մանրէներէ, թերի սննդառութենէ և յոգնութենէ, այնպէս ալ երեւակայութիւնը կը թունաւորուի լտանդաւոր պատկերներէ, որոնցմէ պէտք է ազատ մնալ: Աղէկ հաւասարակշուած միտքի մը սահմանը կ'որոշուի օրական զէպքերուն հանդէպ իր բոնած ընթացքէն: Բնականոն միտքը ամէն վայրկեան կարող կ'ըլլայ գնահատել իրերը իրենց բուն վիճակին մէջ: անմիջապէս կ'որոշէ թէ ի՞նչ ոյժ պէտք է գործածել, ի՞նչ ընթացքի պէտք է հետեւիլ, յաջողութեան հաւանականութիւնը ի՞նչ է, ի՞նչ պէտք է ընել յաջողելու համար: Եատքիչ մաս կը ձգէ անակնկալներու. ամէն պարագայի

մէջ, աղէկ չափած կ'ըլլայ անակնկալները և յանկար-
ծակիի չի գոր, երբ ձեռնարկը չյաջողի: Բնականոն
միտքը գործնական է, համեստ է, որովհետեւ ի հար-
կին կ'ըմբոնէ իր միջոցներուն տկարութիւնը կամ
անբաւականութիւնը: Բնականոն միտքը պաղարիւն
է, ո՞չ կը խանդավասի ընդունայն, ոչ ալ կը յուսա-
հատի. անիկա կը հետեւի անմահ: Տեքառթի իմաս-
տուն սկզբունքին թէ «մարդ պէտք է աշխատի բախ-
տէն աւելի ինքզինքին յաղթերու և իր փափաքները
փոխելու, քան աշխարհի կարգը»: Բնականոն միտքը
իրապէս Մարդկութեան մէկ յաղթանակն է որ ձեռք
բերուած է դարերու փորձառութեամբ, մինչդեռ տկար-
միտք մը կը խորտակուի հիւանդութեան մը ազդե-
ցութեամբ և բուօն յուզումներու առջեւ պաշտպա-
նութեան կարօտ կը զգայ ինքզինքը: Կայ միտք մը
որ տրամաքանօրէն կը հաշուէ, և կայ միտք մըն ալ
որ ամէնէն խօլական և ցնորամիտ խորհուրդներուն
որ ամէնէն խօլական և ցնորամիտ խորհուրդներուն
անձնատուր կ'ըլլայ: Հրէշային փափաքներ կ'ունենայ,
փեղիքական և բարոյական անկարելի փափաքներու
յագուրդ կ'ուղէ տալ, այսինքն կ'ուղէ ձոփս ապրիլ,
փառասիրական տենջեր, կ'ունենայ, մեծութիւն կ'ե-
րագէ և կ'ուղէ յագեցնել իր սեռային կիրքերը: Քոջ-
րագէ և կ'ուղէ յագեցնել իր սեռային կիրքերը: Քոջ-
րագութիւն մը մէջ այս տեսակ խորհուրդներ
առողջ մարդու մը մէջ այս տեսակ խորհուրդներ
սմաեղուկ կերպով մը կը սկսին ծնունդ առնել: Միտքը
իր բնականոն վիճակին մէջ է: Բայց յանկարծ երազ-
իւական վիճակին մէջ չեն երեւիր կեանքին պայման-
իւական վիճակին մէջ չեն երեւիր կեանքին պայման-
իւական մասին մասին: Այսպիսի վիճակներ կ'երե-
նենայ պաղաքային մասին: Այսպիսի վիճակներ կ'երե-
նենայ պաղանցուկ գոհացում մը կը գտնէին իրենց
փափաքները:

Եռովին տարբեր, իրականին հետ բնաւ կապ չունե-
ցող վիճակի մը մէջ կը տեսնէ ինքզինքը:

Մարդիկ կան, որոնց մէջ այս երազային, մէծա-
միտ և խարուսիկ խորհուրդները կը մթագնեն ողջմը-
տութիւնը: Ասոնք չուարող, անձարակ մարդիկ են,
կեանքի պայքարի գոհեր, զիտեն ասիկա և թէեւ ստա-
մոքսնին պարապ անօթի: Բայց ամէնէն տարօրինակ
երազներուն անձնատուր կ'ըլլան: Ասիկա չի նշանա-
կեր որ անմիջապէս մտային խանդարումի կ'ենթար-
կուին և այս վիճակը զիրենք կ'առաջնորդէ անպատ-
ճառ և անմիջապէս՝ խենթութեան: Կան բժիշկներ, որ
կը մերժեն ընթացիկ այն գաղափարը թէ շատեր, որ
երազող բնաւորութիւն ունին, լոկ այդ իսկ պատճա-
ռով կը խենթենան: Երբ յիմարաբուժութիւնը աւելի
յառաջանայ և կատարելազործուի, տարակոյս չկայ որ
պիտի գտնուին գործարանական բոլորովին տարբեր
պատճառներ երազող բնաւորութեան տէր մարդոց մը-
տային խանդարման և յիմարաբութեան համար: Սակայն,
ձմարիտ է նաեւ որ տան մէջ գտնուող խենթերը,
այսինքն անկանոն երեւակայութեան տէր և ըզճանք-
ներ տածող մարդիկ, որ տկարներ ու ձնչուածներ են,
սասատիկ կը տանջուին, երբ կը տեսնեն վլուզումը ի-
րենց երազներուն և ձեռնարկներուն: Ռուսական յե-
ղափոխութենէն ետքը տեսնուեցան չատ Ռուսեր որ
կործաններ էին յեղափոխութեան պատճառաւ և ան-
կարող եղած էին յարմարիլ նոր իրականութեան, և
ահա՛ հակառակ իրենց թշուառութեան ու խեզու-
թեան, սկսան երազներ տածել, զրգուիչներու, ալքոլի,
թմբեցուցիչներու, բախտախաղի, չուայտութեան անձ-
նատուր ըլլալ, այսինքն արուեստական զրախտնե-
րու, ուր վաղանցուկ գոհացում մը կը գտնէին իրենց
փափաքները:

Երբ այսպիսի մարդոց երազները իրականութիւն

չգոնեն, այսինքն երբ կամքը լաւ չգործէ և հետեւաբար ձախողի, այնպիսի վիճակ մը յառաջ կուգայ մտքի. որ կը յիշեցնէ մելամաղձոտ մարդու մտքի վիճակը, Այսպիսի մէկը ինքզինք կը զգայ անկարող, նուաստացած, աշխատութենէ կը պժգայ. կ'ատէ կեանքը և յուսահատութեան կը մղուի:

Տոքթ. Վաշէ կը յիշէ իր խնամած մէկ երիտասարդը: Ասիկա 28 տարու մէկն էր, զործարանական հիւանդութեան մը չունէր, պատանեկութեանը զրաղած էր գրական և փիլիսոփայական ուսումնասիրութիւններով: Ազքատ ընտանիքի մը զաւակն էր և սակայն ընթերցումները անոր համար եղած էին սփոփանք մը իր կեանքին խեզութիւնը չզգալու: Ինչպէս բոլոր այս տեսակ աղքատ և երկչու մտաւորականները, ինքն ալ ժուժկալ մնացած էր, բայց աւարիներով շարունակ երազեր էր կին ու սէր: Ստիպուեր էր սակայն առանձինն զուացնել ինքզինքը և անմիջապէս սաստիկ խղճի խայթեր ունեցեր էր: Այն ատեն, տակաւին պատանի, զործնական կեանքը իրեն մեծ երկիւղ պատճառեր էր և այն համոզումը ունեցեր էր որ աշխարհի մէջ չպիտի կրնար փառաւոր առուն մը շահիլ իբր գեղարուեստագէտ և իմաստակը: Պատերազմին գինուոր եղաւ և հարկադրուեցաւ շփում ունենալ բիրտ իրականութիւններու հետ, որոնց չպիտի հաշտուէր ուրիշ ատեն:

Պատերազմին ետքը փորձեց իր սիրական գրագումներուն վերագանաւալ, զրական զործեր գրել, աշխարհի համար նոր դրութիւն մը, կարգ մը զծել: Ախարհի համար նոր դրութիւն մը, կարգ մը զծել: Աելորդ է ըսել թէ յշաջողեցաւ այսպիսի ձեռնարկի մը մէջ որ զինքը անօթի ձգելու մեծ անպատեհութիւնն մէջ ունէր: Այն ատեն սկսաւ տաել տակաւին քիչ առ ունէր: Այն ատեն սկսաւ տաել տակաւին քիչ առ պաշտած կուռքերը, պատեց ձեռագիրները, ինքզինքը կշտամբեց իբր ապուշ ուրիշներու

նման արհեստի մը հետեւիլ: Կարծեց թէ պիտի յանողէր լրագրութեան մէջ, բայց խղճալի անյաջողութիւն մը ունեցաւ: Առեւտրական ներկայացուցիչ, յետոյ թղթավաճառատան մը մէջ պաշտօնեայ եղաւ, սակայն ամէն տեղէ ճամբեցին զինքը իբր անկարող, որովհետեւ երբեք գործնական ոգի, իրաց խկական վիճակը ըմբռնելու կարողութիւն ցոյց չէր տար: Վերջապէս այս երիտասարդը զնաց խորհուրդ հարցնել մեծանուն բժիշկին: Այդ միջոցին քիչ մը զրամ կը շահէր զերասաններու տրուելիք զերերը արտագրելով և հասցէներ զրելով: Սաստիկ ճնշուած, դտոնացած վիճակ մը ունէր, ինքզինքին դէմ կը խօսէր, ամբաստանելով իր անձը թէ անկարող է ո՛եւ է աշխատութիւն կատարելու պատշաճօրէն: Դառնօրէն կը մեղագրէր ծնողքը որ կանուխէն զինքը նապարավաճառի մը քով չէր զրեր, փոխանակ քօլէճ զրկելու: Ըստ որ համոզուած էր թէ բացարձակ անճարակին մէկն էր ու շատոնց ինքզինքը չուրը նետած կ'ըլլար, եթէ այսպիսի գնական արարքի մըն ալ անկարող եղած չըլլար:

Այսպիսի օրինակներ ցոյց կուտան թէ երազանքն ալ կրնայ խիստ վտանդաւոր թունաւորումի մը ենթարկել ո՛եւ է մէկը, մանաւանդ երբ երազները արդիւնք ըլլան պատանեկութեանը ընթացքին առնուած ուսումին, եթէ երբեք մարզանքներ, ձեռական աշխատանք, կանուխէն գործնական կեանքի և խնդիրներու հետ շփում, տարբեր ուղղութիւն մը չտան մտքին, այսինքն կեանքը դատելու անոր իրական վիճակին մէջ:

Բարոյական անհաւասարակշուութեան մէկ ուրիշ պատճառն ալ այն է որ մարդ չափազանց անձնաւուր կ'ըլլայ զօրաւոր յուզումներու, անոնք անկանոն անդրագարձում կ'ունենան զործարանաւորութեան մէջ

և իրականութեան հետ բնաւ կապ չունեցող կարծիք-ներ կը թելադրեն:

Երբ յուզումը մեծնայ, կարելի է ըսել որ մկան-ներու հօաը այլեւս կամքին չի հնազանդիր և յանկարծ խուժապի կը մատնուի: Սրտին զարկերը կը դանդա-ղին, վայրկեան մը յետոյ սաստիկ կ'արագանան, թո-քերը նուազ խոր, բայց արագ չունչ կ'առնեն, երակ-ները կը կծկուին, բացի դէմքի երակներէն, որ կ'ընդ-լայնին և կարմրութիւն յառաջ կը բերին: Մարսողա-կան ճամբաները ցնցումներ կ'ունենան, գեղձերու ար-տածորումը կ'աւելնայ, մորթին վրայ քրտինք կ'ե-րեւայ, անդամները կը կթուին, թեւերը կը դողան, սրունքները կը կտրտին: Գործարանական այս յու-զումին հետ միասին միտքն ալ կը յուզուի, անկարող կ'ըլլայ զատելու, տղայական գաղափարներ կ'ունենայ և մարդ շատախօսութեան կ'ենթարկուի: Այս յու-զումները շուտով կը յոգնեցնեն գործարանները և միտքը կը սկսի տկարանալ: Եւ քանի որ մեր մար-մինը այլեւս անկարող զարձած է ամէնափոքը ընդ-դիմութեան մը, ուրեմն մաքին յուզումը կրնայ տեղի տալ յիմարական շարժումներու, որոնք երբեմն վը-տանգաւոր կը զառնան: Ասիկա կը կոչուի մզում, գրգութիւն (Impulsion): Անշուշտ բնականոն վիճակի մէջ գտնուող մարդն ալ գրգումներու ենթակայ կ'ըլ-լայ, բայց հոգեբանական սահմ մը անմիջապէս կը լայ, բայց հոգեբանական սահմ մը անմիջապէս կը լայ, բայց հոգեբանաբար և կ'արգիլէ վտանգաւոր գործէ գրեթէ մեքենաբար և կ'արգիլէ վտանգաւոր արարքներու մէջ գտնուիլ: Հոգեբանական այս սահմը, մտային սոլորութիւններն են, զորս մարդ կը ստա-նայ զաստիարակութեամբ կամ բարոյական կարգա-պահութեամբ, որուն ենթարկած կ'ըլլայ ինքինքը անհամը՝ ինքնաբերաբար: Շատ մարդիկ կան որ այլ-եւայլ վայրկեաններու մէջ զօրաւոր յուզումներու ազ-եւայլ վայրկեաններու մէջ զօրաւոր յուզումներու ազ-

ցած են զողութեան, սպանութեան կամ անձնասպա-նութեան:

Սովորաբար ասոնցմէ նուազ եղերական գրգուռ-թիւններու կ'ենթարկուինք, բայց մեր առօրեայ կեան-քին մէջ կ'ունենանք գրգութիւններ, ու կը զըս-պենք զանոնք մեր կամքին չնորհիւ: Օրինակի համար, մարգոց ստուար մեծամասնութիւնը մզում մը կ'ու-նենայ ծուլութեան, դիւրին հաճոյքներ փնտռելու, եսասիրութեան, և մանաւանդ ամէն տեսակ գրգոիչ-ներու, զորս կ'ընծայէ ժամանակակից կեանքը: Բախ-տախտաղին անձնատուր եղողին, թմրեցուցիչներ գոր-ծածողներուն հոգեբանութիւնը կենդանի պատկեր մը կ'ընծայէ թէ ամէն օր գործուած պատիկ վատութիւն-ներ ի՞նչ անկումներու կը տանին մարզը արագօրէն: Մարգիկ կ'ըսեն: «Մէկ անգամը կարեւորութիւն չու-նի», օրինակի համար՝ մօրքինի սրուակ մը, պաքարա-խաղալով անցուած զիշեր մը, առասու մը ծուլութեան անձնատուր ըլլալը, տոփական զգացումի մը գոհացում տրուիլը: Բայց տարակոյս չկայ որ բոլոր այս տկա-րութիւնները հետք մը կը ձգեն և ուրիշներ այլեւս կը յաջորդեն մէկ անգամ եղած սայթաքումին: Եւ օր մըն ալ մարդ կը տեսնէ թէ այլեւս չի կրնար հակազ-գել, հոսանքի բռնուած է և անկարող է հոսանքն ի վեր երթալ: Մարգուն մաքին մէջ բանի մը պատկերը հաստատուելէ եաքը այլեւս կը տարուի շարու-նակ անոր վրայ խորհելու: Այս պատկերը կրնայ ըլ-լալ անձի, առարկայի կամ արարքի և ո՛ եւ է պարա-գայ կրնայ արթնցնել անոր յիշատակը և ախորժակ զրգուել:

Ասոր կը նմանի աւասիկ բռւն իսկ ուտելու ա-խորժակը: Կերակուրները տեսնել կը բաւէ որ ստա-մոքսային գեղձերը գործեն և ստամոքսը սկսի շար-ժումներ ունենալ: Այսպէս ալ կ'ըսենք թէ որոշ կնոջ

մը նկատմամբ սէր կը զգանք, որովհետեւ անդամ մը զայն տեսած ըլլալով, յուզում մը ունեցեր ենք և ա՛լ անկէ ետքը կը բաւէ որ անիկա մեր աչքին առջեւ գայ և սիրային յուզումը կը վերանորոգուի: Այսպէս, մեզ շրջապատող իրերն ու անձերը, մեր լսած խօսքերը և այլազան պարագաներու մէջ մեր իսկ արտասանած խօսքերը խորհրդանիշեր են, որ կրնան արթնցնել մեր մէջ ուրախութիւն, տխրութիւն, փափաք և պժգանք, մտածումներ, անձկութիւններ և դայրոյթ:

Ուրեմն որոշ պատկերներ կրնան թէ՛ ուրախութիւն պատճառել և թէ ձնչիչ յուզումներու ենթարկել մարդը և այսպէս վտանգաւոր հետեւանքներ ունենալ ֆիզիքական առողջութեան և մտային հաւասարակշութեան տեսակէտով: Շատ մարդիկ բժշկական գիրք մը կը թղթատեն, հիւանդութեան մը մանրամասն նկարագրութիւնը կը կարդան և այնպէս կը զգան թէ այդ հիւանդութենէն վարակուած են: Այսպիսի ընթերցում մը կ'ազդէ երեւակայութեան վրայ և կրնայ հիւանդութիւն մը յատկանշող խանգարումներ յառաջ բերել:

Անձկութիւնը, ձնչումը փոփոխումներ յառաջ կը բերեն սրտին արոփումներուն մէջ, մարսողական և շնչառական մկանները կը ցնցեն և բովանդակ մարմինը կը յեղափոխեն: Անձկութեան մատնուած կիներ կան որ բժշկական բառարանին մէջ կ'որոնեն ջղային հիւանդութեանց նշանները, կարծելով որ իրենք ալ այլպիսի հիւանդութիւններու բոնուած են: Պատճառու որովհետեւ գլխու պտոյտ են ունեցեր, միաքերնին պահ մը մթափներ է, խենդ ու խելառ խօսքեր ըրեր են և ահա՛ կը կարծեն որ ընդհանուր անդամալուծութեան ենթարկուեր են, ա՛լ չեն քնանար, չեն ուտեր, յանկարծ կ'արթնանան սոսկալի մղձաւանջներով և

պէտք կ'ըլլայ բժիշկ կանչել զիրենք համոզելու համար որ բացարձակապէս զերծ են իրենց կասկածած հիւանդութենէն:

Շատեր ալ կան որ դժբախտութիւն միայն կը գուշակեն, իրենց միտքը նախապաշարուած է աղէտալի պատահականութիւններով: Պատիկ աղմուկէ մը ընդուած վեր կը ցատկեն, կարծէք թէ թանկագին առարկայ մը կոտրած ըլլային ու երբ հեռազիր մը ստանան, սաստիկ գող կ'ելլեն, որովհետեւ իրենց այնպէս կը թուի թէ հեռազիրը գէշ լուր մը կուտայ անպատճառ կամ սիրելիի մը մահը կը գումէ: Երբ կը ձամբորգեն, անմիջապէս երկիւղ մը կը պաշարէ զիրենք, սրտի բարախումներ կ'ունենան, փորհարութեան կ'ենթարկուին, որովհետեւ այնպէս կ'երեւակայեն թէ կառախումը կամ չոգենաւը, որով պիտի ձամբորգեն, արկածի մը պիտի հանգիպի: Ուրիշ սեւէ բանէ աւելի իրենց առողջութիւնն է որ հոգ կը պատճառէ այսպիսիներու: Ստամոքսնին կը ցաւի, ուրեմն քաղցկեղ ունին: Գլուխնին կը ցաւի, ուրեմն ուղեղատպէ բռնուած են: Բարախումը ունին, ուրեմն սիրեերնին տկարացած է:

Նշանակալից պարագայ մըն է որ անձկութեան մատնուած այսպիսի մարդոցմէ շատերուն երեւակայած բաները իրականութիւն կը դառնան: «Յանցանքը ի՞մս է» կ'ըսեն այսպիսիներ, «աղէկ բախտ չունիմ» չեմ կրնար երջանիկ ըլլալ: կը բաւէ որ ես զործով մը զբաղիմ և ահա անիկա կը ձախողի»: Զարմանալի չէ որ այսպէս կը տրամաբանէ մէկը որ զուրկ է հաւատքէ, յանդգնութենէ, յարատեւութենէ և յուսահատութեան կը մատնէ զինքը շրջապատողները: Բայց անձկութեան մատնուած այս հիւանդը անկարող է ըմբռնելու որ իր զմբախտութեան պատասխանառուն ինքն է միայն, մինչդեռ ինքնքինք խաղալիկ կը նկատէ

ճակատագրականութեան և կանխաւ անօգուտ կը նկատէ ամէն պայքար ու ճիգ որ փրկաւէս զեր պիտի կատարէին։ Արդ, մէկը որ այս աստիճան ինքզինքը կը լքէ, կրնայ յանդիլ անձնասպանութեան որ անձարակ և յուսահատ մարդու գործ է։

Բնականոն առողջութեան տէր մարդիկ կան որ յոռետես պատկերներ ունին միշտ իրենց մտքին մէջ և լեզուի գէշ սովորութիւն մը՝ որ զիմացինին խանդավառութիւնը կը կոտրէ և ամէն վայրկեան հոդ և զժբախտութիւն յիշեցնել կուտայ, Բարեկամներ կուգան ձեր մօտ և կը հարցնեն թէ «ի՞նչպէս էք»։ Կը պատասխանէք. — «Շատ աղէկ չեմ» ու կը սկսիք կարգով շարել թէ ի՞նչ հոգեր ունիք և ի՞նչ վախեր։ Զեր բարեկամները քաղաքավարութեան համար ցաւակցութիւն կը յայտնեն և ձեր ողբուկոծին ձայնակից կ'ըլլան։ Այսպէս, շտեր կան որ կարծիս թէ պատիւ մը կը նկատեն իրենց համար ամէնուն ըսել թէ այսինչ կամ այնինչ ծանր հիւանդութեամբ կը տառապին, ու երբ պատահի որ մէկը իր մէկ հիւանդութեան կամ տկարութեան վրայ խօսի, անոնք չեն վարանիր ըսելու թէ շատ աւելի ծանր հիւանդութիւն մը կը մաշեցնէ իրենց մարմինը։ Եւ բոլոր ասոնցմէ վերջը սոսկալիօրէն յոռետես փիլիսոփայական խորվածութիւններ կ'ըլլան։ Այցելուները կը մեկնին, հրդածութիւններ կ'ըլլան։ Այցելուները կը մեկնին, քառորդ ժամ ետքը նոր այցելութիւն մը։ «Ի՞նչպէս քառորդ ժամ ետքը նոր այցելութիւն մը։ «Ի՞նչպէս էք», ու նախորդ տեսարանը կը կրկնուի յաւելեալ և ճոխացեալ։ Այսպէս օրական 4-5 այցելութիւն և կը ընաք զիւրաւ երեւակայել թէ մտքի ի՞նչ արամազրութեան մէջ պիտի վերջացնէք օրը։ Զեր դժբախտութիւններուն ծայրայեղ կարեւորութիւն կ'ընծայէք, որով վերջ ի վերջոյ կը դառնաք խոժոռ, կորովազուրկ, ապերջ ի վերջոյ կը դառնաք խոժոռ, կորովազուրկ, և խորժակնիդ կը կտրի, չէք կրնար քնանալ զիշերը և խորժակնիդ օրը կ'արթնաք երեսնիդ գունատ, խորշոմշաջորդ օրը կ'արթնաք երեսնիդ գունատ,

ներով ծածկուած և համողուած որ իրապէս հիւանդէք։ Տարակոյս չկայ որ պիտի տկարանաք քիչ մը, որովհետեւ տիսրութիւնը կը դանդաղեցնէ մեր մարմնոյն գործարաններուն կատարելիք աշխատութիւնը։ Կը կարէ ախորժակը, մեքենան դանդաղելով, աղաստելով, ազատ ասպարէզ կը բացուի ամէն տեսակ միքրոպիններու։ Այս տաեն պիտի ստիպուիք զեզեր առնել, ոէժիմի պիտի հետեւիք, գեղարանէ գեղարան պիտի գեղերիք, բժիշկէ բժիշկ պիտի զիմէք, ասոր անոր յանձնարարած գեղերը պիտի գործածէք կամ խարուելով լրագիրներու մէջ եղած ծանուցումներէ, այս կամ այն զեզը պիտի փորձէք և վերջապէս ամէն կողմ դլուխ պիտի զարնէք գտնելու համար դարմանը վիճակի մը, որուն պատասխանատուն դուք էք պարզապէս։

Ժամանակակից կեանքին յառաջ բերած անձկութեամբ տասապողները պարտաւոր են նախ ինքինքնին ենթարկել բարոյական թունազերծման, ինչպէս պարտաւոր են հպատակիլ սննդական թունազերծման ոէժիմի և հանգիստի միջոցաւ կանոնաւոր դարմաններու։ Հետեւեալներն են էական սկզբունքները բարոյական թունազերծման։

ա) Անօգուտ և վտանգաւոր երազներէ հրաժարիլ և ազատիլ։

բ) Տիրապետել յուզումներուն, զսպելով այն շարժուձեւերը, որով կ'արտայայտուի այդ յուզումները և կ'ընդարձակին։

գ) Առողջ մատածումներ ունենալ, այսինքն տըխրութեան, տկարութեան, վհատութեան պատկերները վանել միտքէն և անոնց տեղ մտքին տալ ուրախութեան, գորութեան և վստահութեան պատկերներ։

դ) Պատահնեկութեան տարիքէն խոկ պէտք է սկսիլ

ինքզինքն ու աղաքը պաշտպանել չափազանց երազող ըլլալէ։ Մատաղ տարիքէն է որ կ'առնուին ու կ'իւրացուին ամէն սովորութիւններ, նաեւ երազող ըլլալու ունակութիւնը։ Աղէտալի է մատաղ սերունդին մէջ ծայրայեղօրէն մշակել երազող երեւակայութիւնը, մանաւանդ եթէ տղան առիթ չունի անմիջապէս խաղի սկսելու և մոռնալու իր երազները։ Պատանիները պէտք է խաղան ու մրցախազով պարապին բաց օգի մէջ։ Պէտք չէ վախնալ որ այս կերպով կը վնասուի մտային զարգացումը։ Պէտք է մանաւանդ մօտէն հսկել պատանիներու սեռային զարգացումին, որովհետեւ այդ տարիքին մէջ պատանին սեռային յուղումներու ենթակայ է խիստ յաճախ, ատոնց յիշատակը կը մնայ մինչեւ վերջը և երեւակայութեան յոսի անդրագարձումներ կ'ունենայ։ Տարակոյս չկայ որ պատանիներու մէջ երազանքի գլխաւոր ազրիւրը սեռային բնազին ծաղկումն է։ Պատանիներու երեւակայութիւնը շարունակ կը չարչարուի սեռային զրգութեամբ և անոնց խօսակցութիւններուն, կատակներուն գլխաւոր նիւթը կը դառնայ ասիկա, գիշութեան սովորութիւնը կը ստանան, անմիտ փառասիրութիւններ կը ծնին իրենց մէջ, այսինքն անսահման մեծութեան գաղափարներ։

Երիտասարդը կ'երազէ ամէն ասպարէզի մէջ առաջին տեղը գրաւել և ամէնէն փայլուն գերը կատարել։ Անիկա ինքզինքը կ'երեւակայէ հանձարեղ երաժիշտ, բանաստեղծ, հնարիչ, մրցախազերու մէջ միշտ յաղթական։ Պատանին չափ ու սահման չունի, կ'ուղէ ամէն բան ըլլալ և առաջնակարգ հանդիսանալ այդ բոլոր ասպարէզներուն մէջ։ Եթէ մեծամտութեան պատճոր փնտուի, կը տեսնուի միշտ որ հրապուրելու փափաքն է։ Կարծես թէ աւանդավէպ մըն է որ կրկնուէր, պատանին օրական 4-5 անգամ կ'անցնի

աղջկան մը պատուհանին տակէն, իսկ երբեմն պարզապէս կ'երազէ, կ'երեւակայէ անծանօթուհի մը, զոր կը հետապնդէ։ Պատանիներուն համար մեծապէս օգտակար պիտի ըլլար սեռային բանաւոր դաստիարակութիւն մը այն պահուն իսկ, ուր կը կոխեն կեանքի պայքարի սեմը։ Սյսպիսի դաստիարակութեան մը շնորհիւ անոնք պիտի աղատին երազանքներէ, հրէշային իղձերէ, անմիտ երկիւզներէ, տղայական խղձի խայթերէ։ կանխահասօրէն հաստատուած երեւակայական անդրազարձումներէ որ ապագայ վատասերումներու և գէշ հակումներու կորիզը պիտի կազմեն։ Ուշեմն, գտանգաւոր երազանքներու գէմ իբր առաջին դարման անհրաժեշտ են չատ մարզանք, զործնական կրթութիւն և բանաւոր սեռային դաստիարակութիւն մը։

Զափահասներուն, որոնց միտքը միշտ կ'որոճայ, մտաւորականներու մեծամասնութեան յանձնարարելի է ատեն մը, ամէն օր այնպիսի զբազում մը ունենալ որ մարմինը աշխատի խիստ կարգապահութեան մը հարկադրած ձեւով։ Զբազման տեւողութիւնը կրնայ օրէ օր տարբերիլ։ Մրցախազերը, մասնաւորապէս այն մրցախազերը օր հաւաքաբար տեղի կ'ունենան, ինչպէս ֆութպօլը, առաջին կարգի միջոցներ են այս ձեւով մարմինը զբազեցնելու։ Երբ կանոնաւորապէս ի գործ դրուին մկանները և միտքը հանդստացնող մարզանքները, նոյնպէս արագօրէն զգալի բարւոքում յառաջ կուգայ։

Պէտք է կանուխէն սորվիլ չափաւորել փափաքները։ Պէտք է բովանդակ ուշադրութիւնը կեզրոնացնել ոչ թէ անզամ մը յառաջազրուած նպատակին վրայ, այլ մօտաւոր խնդիրներուն, մեր կատարելիք անմիջական ձիգին վրայ։ Կանուխէն պէտք է հեռացնել ամէն տեսակ փառասիրութիւն, անմիտ ծրագրելու ամէն տեսակ փառասիրութիւն, անմիտ ծրա

զիրները մեծութեան։ Պէտք է պատրաստուիլ իրագործելու այնպիսին պատակներ, որոնք չափ ու սահման ունին. կրնան իրականանալ. ու երբ նպատակակէտ մը իրազործուի, այն ատեն պէտք է յարատեւել նոյն ուղղութեամբ։ Գործի ձեռնարկելէ առաջ պէտք չէ երկարօրէն տատամոիլ։ Պարապ խօսք է ըսել որ վարանումի և ակարութեան նշան է երկար ատեն խորհիլը։ Նախ պէտք է շարժիլ. կացութիւնը կը պարզուի առաջին վճռական շարժումին։ Պէտք է կանխատեսել անյաջողութիւնները, ո՞չ թէ գործի ընթացքին վախնալու համար, այլ որպէսզի կարելի ըլլայ դիմակրաւել ամէն դժուարութեան։ Հարկ է գիտնալ հաւանականութեանց հաշիւին կողմը անցընել ձախողութիւնները որ կրնան պատահէլ, և պէտք է նաեւ մոռացութեան զամբիւղը նետել այն գործերը որ չեն յաջողած։ Հարկ է պերճանք մը նկատել այն ամէն մտածումները, խորհուրդները որ գործի չեն յանգիր, նոյնիսկ վաճանգաւոր թոյն մը նկատելու է զանոնք։

Բուռն յուղումները աղդակներ են գործարանական և մտային անհաւասարակշութեան և եթէ ոչ ջնջելու, գոնէ ենթարկելու է զանոնք խելացի կամքի մը հակաշիոին։

Թերեւս յանգնութիւն նկատուի ըսել թէ կարելի է ինքնածին յուղումները ենթարկել կամքին տիրապետութեան։ Սյնպէս կը թուի որ վախը, բարկութիւնը, վիշտը յաճախ կը պայթին անդիմադրելի փոթորիկներու նման որ կրնան խաղաղիլ միայն, երբ առաւել կամ նուազ արագօրէն սպառի մեր հոգեկան ձգտեալ վիճակը։ Իրողութիւնը այն է որ մեր յուղումները աղմկալից ձեւ մը կ'առնեն մեր մեղսակցութեամբը մենք այդ յուղումներուն թատերական, տուամադիք ձեւ մը կուտանք։ Եթէ երբեք չենք կրնար արդիւել ինքնեկ յուղումները, գոնէ կրնանք չափաւորել շարժում-

ները և խօսքերը, որոնց միջոցաւ անոնք կ'արտայայւուին։ Յաճախ շարժումներով և խօսքերով կը պահենք և աւելի կը սաստկացնենք յուղումները։ Վախկոտ մէկուն սարսափը ա'լ աւելի կը մեծնայ փախչելու համար ըրած անկանոն ճիգերէն։ Բաց գաղաղ մը ի՞նչ ողք ու կոծերու պատճառ կը գառնայ։ Բայց երբ այցելուները կը մեկնին, ողք ու կոծը կը հանդարափ, աչքերը կը չօրինան և անեցիք կը չափաւորեն, կը մեղմացնեն իրենց շարժուձեւերը։ Երբ նոր այցելու մը երեւի, սպաւորը, օրինակի համար, ամուսինը կուրութեան նուպաններ կ'ունենայ և ներկաները կը շանան միխթարել զինքը, բայց քանի՛ անոնք մեղնաւլու խօսքեր կ'ընեն, ողք ու կոծը այնքան կը սաստկանայ։

Յուղում մը որ կը զագրի արտայայտուելէ, երեք քառորդ մասամբ արգէն ջնջուած կ'ըլլայ։ Երբ չարագուշակ, գժնզակ յուղումը սկսելու վրայ ըլլայ, կը բաւէ մէկ քանի վայրկեան հանգիստ տալ մկաններուն ու միտքին, որպէսզի ներքին փոթորիկը անհաւատալի համեմատութեամբ մը նուազի։ Ի՞նչ է բարկութիւնը, ի՞նչ է կ'ընէ բարկացողը։ Կոկորդալիր կը պոռայ ու բառնցքները կը սեղմէ։ Երբ մէկը տեսնէ որ պիտի բարկանայ և այս վիճակը պիտի ստանայ, թողրանայ բառնցքները և յայնօրէն չունչ առնէ լոիկ, ու ահա պիտի հանդարափ մէկ քանի բոպէէն։

Այս է պատճառը որ անձկութեան մատնուզներուն կ'արգիլուի ողք ու կոծ ընել իրենց վիճակին վրայ, որովհետեւ այդ կերպով, այդ ընթացքով աւելի ևս կը ծանրացնեն զայն։ Ո՞չ թէ օգուտ, այլ վեաց կայ ո և է վիճակի և կացութեան տուամադիք հանգամանք ընծայելուն մէջ։ Մինչև իսկ ընթացիկ կեանքին մէջ պէտք է զգուշանալ չափաղանցելէ պղտիկ հոգերը սա տեսակ խօսքերով։ «Ճատ ցաւած եմ, զերծակուհին չբերաւ

շրջազգեստոս» և այս տեսակ խնդիրներու կուտաք տը-
ռամի մը համեմատութիւնը և հիւանդութեան մը ա-
ռիթ կը ստեղծէք։ Այսպիսի պարապ բաններու համար
սպառելիք փիզիքական և բարոյական ուժ չունի մարդ։
Զեր ցաւն ու վիշտը պահեցէք այնպիսի պարագաներու
համար որ արժեն։

Մեր միտքը չափազանց արամադիր է սխալ դա-
տողութեամբ մը արդարացնել մարմինին խանգարում-
ները։ Անձարակ, ձախաւեր այս մեկնութիւններէն
պէտք է հրաժարիլ, մանաւանդ պէտք չէ անոնց առիթ
տալ, այսինքն պէտք է երեւակայութիւնը բարւո-
քել, անկէ հետզհետէ վտարելով երկիւզները, գանգատ-
ները, ողբերը, յուսահատական շատախօսութիւնները
և վտանգաւոր սա տեսակ բանաձեւերը։ «Վիճակս ա-
ռ զէկ չէ, գժբախտ եմ» և մանաւանդ սա տեսակ վը-
ջիւները։ «Չեմ կրնար», որ ամէն խանգավառութիւն
և խոյանք կը ջնջեն և արգելը կը հանդիսանան ա-
մէնափոքը ճիգի մը անգամ։

Կան անկանոն յուզումներ, որոնք արդիւնք են ա-
նորոշ անձկութեան մը և խիստ վտանգաւոր են զգայ-
նութեան հաւասարակշռութեանը համար, բայց կան
անական գրգորիչ, զօրացուցիչ յուզումներ, զորս անձկու-
նակ մատնուզը կը փնտոէ բնական մղումով։ Այլ
ամէն գրգորիչ յուզում հաւասարակիւ յանձնարարելի
է, յուզումներ կան որ խիստ վտանգաւոր են, որովհե-
տեւ յոզնութեան կ'ենթարկեն գործարանաւորութիւնը,
այսպէս են ալքոլ խմելու և ուեէ ձեւի ներքեւ թմրե-
ցուցիչ առնելու մղումները։ Գործարանաւորութիւնը,
տուած գրգորութիւնը նուազի և գործարանաւորութեան
սպառումը շեշտուի։ Միեւնոյն բանը կարելի է ըսել
սպառումը շեշտուի։ Միեւնոյն բանը կարելի է ըսել
սպառումը շեշտուի։ Այսպիսի բանը յուզում մըն էր

բախտախաղի մոլութեան կը մղէ մտայոյզ անձկու-
թեան մատնուած մարդը։ այլ որովհետեւ կանանչ
ասուիին վրայ թափած դրամանիշերուն շարժումը իր
մէջ կիրք մը կը վառէ։ Այս կերպով կը մեկնուին նաև
ոմանց այլ և այլ առարկաներ գողնալու մոլութիւնը
(Cleptomanie)։ Մեծ վաճառատուներէ գողութիւնը ը-
նողները շատ անգամ հարուստ մարզիկ են, ուստի ի-
րենց ընթացքը չի կրնար իրը ընչափաղցութիւն մեկ-
նուիլ։ Իրապէս, անոնք մեծ մասամբ մտայոյզ, անձկու-
թեան մատնուած էակներ են որ արուեստական գրը-
գուութիւն մը կը գտնեն արգիլուած և գմուարին ի-
րենց այս արարքին մէջ և անոնք ինքինքնուն կու-
տան յուզում մը սա մտածումով։ «Երանի թէ չըըռ-
նուիմ։»

Հիւանդ կին մը, Վ. . . . , կը պատմէ թէ երբ ճնշումի
նոպայի մը ենթարկուած էր, բարեկամուհի մը զինքը
տարաւ մեծ վաճառատուն մը։ Ոչ մէկ բան կը շոհա-
գրգոր զինքը և պատահարար հաշուեսեղանին վրայէն
առաւ պգտիկ զարդասեղ մը։ Բարեկամուհին արդէն
կը մղէր զինքը զարդասեղի մը ընտրութիւն ընել, Կ'ու-
զէր զանել վաճառատան պաշտօնեաներէն մէկը, հա-
շիւը կարգագրելու համար, բայց անմիջապէս չգտաւ
և որովհետեւ բարեկամուհին չէր տեսեր որ այս հաշիւը
չէր կարգագրած, աւելի հեռուն գնաց անոր հետ, միշտ
զարդասեղը ձեռքը բանած։ Սակայն հազիւ թէ մէկ
քանի քայլ առեր էր, հոգ ըրաւ և ինքնիրեն ըսաւ
թէ զինքը զողի մը տեղ պիտի զնեն և այս մտածումը
սաստիկ յուզեց զինքը։ Այսպիսի բուռն յուզում մըն էր
որ կը փնտոէր երկար ատենէ ի վեր, ուստի այլ-
ևս ուրիշ բանի վրայ չմտածեց և հաշուեսեղաններուն
առջեւէն անցաւ հեշտալի տակնուվրայութեան մը են-
թարկուած։ Արգարեւ անհունապէս լաւագոյն կը
զգար ինքզինքը, ու երբ տուն դարձաւ, կրցաւ աշ-

խատիլ, տան զործերով զբաղիլ, քաջութիւնը վերստացեր էր, զուարթ էր և թժկուելու յոյս ունէր այլեւս: Դժբախտաբար այս դրդութիւնը մէկ երկու օր միայն տեւեց ձնչումը խիստ արագ վերսկսաւ միւնոյն կերպով: Տիկին՝ Վ... յիշեց վաճառատան մէջ զգացած յուղումը և մինչդեռ անկարող դարձած էր ո՛ւր է բանի մասին որոշում տալու, կրցաւ դիւրաւ գուրս ելել տունէն և զառնալ միեւնոյն վաճառատանը, «տեմնելու համար թէ միեւնոյն բանը պիտի զգա՞ր դարձեալ»: Հակոսակ բարոյական ամէն ընդդիմութեան, տեղի տուաւ նոր զողութիւն մը ընելու փափարին, կատարելապէս յաջողեցաւ և մէկ քանի օրուան համար բժշկուեցաւ: Այդ թուականէն սկսեալ պէտք եղաւ որ անդադար կրկնել զողութիւնները, վասնդի այդ կերպով միայն կրնար սփոփել իր վիճակը:

Յաւը կը փնտուն ոմանք իբր հոգին զօրացնող արուեստական միջոց մը: Մտայոյզ, անձկութեան մատնուած շատեր ցաւը կը փնտուն, որովհետեւ անիկա միայն կ'ըլլայ միջոց մը զիրենք ազատելու իրենց անտարբեր, մեռելային վիճակէն. և այդ կեռուպով կը շահին համակրութիւնը անոնց որ զիրենք պատին համար անհանգուրծելի մարդիկ են, կուլան, պատին համար անհանգուրծելի մարդիկ են, կուլան, շարունակ կը գանգատին զործարանային խանգաշտումներէ, կը փսխեն, չեն քնանար և ուրիշներն ալ կ'արբումներէ, պատին համունք անոնք աղէկ համոզուին թէ զիրենք քնանալէ, որպէսզի անոնք աղէկ համոզուին թէ զիրենք անգուն կը մնան: Ուրիշները կը յանդիմանեն իրենք անգուն կը մնան: Ուրիշները կը զարնեն առողջուոր զուարթ են, անոնց երեսին կը զարնեն առողջուոր զուարթ են, կը յանդիմանեն զանոնք իբր ապերախտ, թիւննին, կը յանդիմանեն զանոնք իբր ապերախտ, անսիրտ և եսասէր: Այսպէս, աժան պսակ մը կը պատահանքար նահանատակի: Այսպէս է նաեւ րաստեն իրենց համար նահանատակի:

որ ոմանք անձնասպան կ'ըլլան: Պէտք է զգուշանալ արուեստական այսպիսի սպառիչ յուղումներէ: որ թոյնի մը ազգեցութիւնը կը զործեն: Սակայն ասիկա չի նշանակեր որ պէտք է զանց առնել կարգ մը յուղումներու զործած զօրացուցիչ ազգեցութիւնը: Եղնդիրը ընտրել գիտնալն է: Ընդհանուր կանոնը այս է: Մարդ պէտք է զգուշանայ բոլորովին այն տեսակ յուղումներէ որ իր զգայնութիւնը կը զրգուն չարաչար, և պէտք է զիւրամատոյց ըլլալ ուրախ յուղումներու: որ կը յաջորդեն յաջողած զործերու և մասնաւորապէս ընկերային յաջողած ձեռնարկներու: որ ծափահարութիւններու կ'արժանացնեն և եռանդ կը զրգուն:

Եթէ անձկութեան պատճառն է խիստ բարդ գործ մը կատարելու անկարողութիւնը, մարդ պէտք է հետամտի այնպիսի զործերու մէջ յաջողելու որ աւելի դիւրին են և զօրացուցիչ ազգեցութիւն կ'ունենան, ընդհանուրին հիացման արժանանալով: Օրինակի համար, մտաւորական մը ընկճուած է, որովհետեւ կը վախնայ յաջողելէ մրցումի մը մէջ: այդպիսի մէկը կրնայ իր ուժերը վերագանել, յաջողելով այնպիսի ձեռնարկի մը մէջ, որ աւելի զիւրին է: Մեզմէ ամէն ոք իր բուն աշխատութեան հետ միասին կրնայ ունենալ ուրիշ զբաղում մը, որուն հետեւի իբր ամարիօր և սակայն այդ զբաղումը իրեն համար աղբիւր մըն է զինքը սրտապնդող զոհացումներու: Գործնական մըրցախաղերը՝ պայմանաւ որ տեղի ունենան առանց յոգնութիւն պատճառելու, ամէնէն մատչելի զբաղումներն են հաճոյք պատճառող, ուրիշ ինդիր որ անոնք միանգամայն կը մարզեն մարմինը, երբ կանոնաւորապէս տեղի ունենան: Բժիշկը ամէնէն ազգու գերը կը կատարէ, եթէ շատ անգամ, ընկճուած, անձկութեան մատճուած մարդուն յանձնարարէ աւելի զիւրին

զործեր կատարել, որոնք յաջողութեամբ պսակուելով
ուժ ու ինքնավստահութիւն կը ներշնչեն: Առաջն
չի բաւեր թեթեւցնել ընկճող անկանոն յուղումները,
անսոնց արտայայտութիւնը նուազագոյն չափին իջե-
ցնելով, այսինքն չի բաւեր միայն ինքնինքը զսպել և
յուղումներու մեծ ասպարէդ չընծայել, չի բաւեր միայն
խոյս տալ գրգորիչ յուղումներէ, որոնց արդիւնքը
կ'ըլլայ յոգնութիւններով յազթանակի սրտապնդիչ յու-
ղումներու հետամուտ ըլլալ, պէտք է ստեղծել և պահ-
պանել մեր մէջ առողջ երեւակայութիւն մը:

Հաստատ քալեցէք: Զեզի հետ խօսող մարդուն
շեշտակի նայեցէք, բարձր և վճռականորէն խօսեցէք,
պայքարեցէք այն ձգտումին դէմ որ ձեզի կ'ուզէ մղել
խոյս տալու մարդոց ընկերութենէն և դժուարին կա-
ցութիւններէ: Խոյս տուէք ձեր այն բարեկամներէն
որ ի բնէ ախուր են և վիշտեր ունին: Ընդհակա-
ռակն, փնտացէք ընկերութիւնը զուարթ և քաջա-
ռող մարդոց որ իրապէս կորովի ազբիւր մը, ներշն-
չարան մը պիտի ըլլան ձեզի համար: Զեր մտքին մէջ
ունեցէք աղէկ պատկերներ զորս կարենաք յիշել
տկարութեան վայրկեաններուն: Զեր ամէն գործերուն
հետ ունեցէք պարզ նախադասութիւն մը, որով ըսէք
թէ տէրն էք ձեր անձին, ուժով էք, և վստահու-
թիւն ունիք պազային վրայ: Երբ ձեռնարկէք փա-
փուկ զործի մը և վախ ունենաք թէ չպիտի յաջողիք,
հանգիստ տուէք ձեզի, յիշեցէք նմանօրինակ պարա-
գաներ, ուր յաջողած էք, ուր տեսած էք ուրիշի մը
յաջողութիւնը: Մի՛ մտածէք անյաջողութեան վրայ,
վանեցէք ձեզմէ ամէն յոռի պատկեր: Ընդհակառակն,
ձեր երեւակայութեան առջեւ բերէք միայն, թէ ի՞նչ
մեծ հաճոյք ու ուրախութիւն պիտի զգաք յաջողելով:
Զեզի ծանօթ մարդոց մէջն ընտրեցէք ա՛յն մարդը,

որուն ուժին և յաջողութեանը կը հիանաք, անոր
հետ յարաբերութիւն մշակեցէք, տեսէք թէ անիկա
ի՞նչ ձեւերով և միջոցներով յաջողած է, և զանիկա
առէք ձեզի իբր տիպար: Գիտցէք որ աւելի զիւրին է
գործել մէկու մը օրինակին հետեւելով և անոր նմա-
նելով, քան տեսական սկզբունքներու հաւատարիմ
մալով: Երբ դժուարին գործի մը պիտի ձեռնարկէք,
երեւակայեցէք թէ անիկա ի՞նչ պիտի ընէր նմանօ-
րինակ պարագայի մը մէջ ձեր տեղը, և միեւնոյն
կերպով շարժեցէք զուք ալ: Ամէնէն գժուարինը առա-
ջին շարժումն է:

Ուր է մէկուն երբեք մի՛ խօսիք ձեր միտքը
տանջող բաններուն, ձեր երկիւղներուն ու ձեր տը-
կարութեանց վրայ: Ընդհակառակն, այն կարծիքը
ունեցէք որ ուժով էք և տէրն էք ձեր անձին: Այս
հաւատաքին կառչեցէք: Զեղ ըրջապատողներուն ընթացքը
ձեզի հանգէպ: անոնց ցոյց տուած վստահութիւնն ու
հիացումը ձեզի, նոյնիսկ ակամայ կորով պիտի ներ-
շնչեն, նեցուկ պիտի ըլլան և պիտի իսանդավառն ձեզ,
անձկութեան վայրկեաններուն: Վարժուեցէք ամէն
պարագաներու մէջ ու ամէն ատեն լաւատես բանաձեւեր
գործածելու: «Հանգաբա եմ, զօրաւոր եմ, վստահ եմ
յաջողելու»:

Այսպէս պիտի կրնաք տիրապետել ձեր մարմնոյն
գալարումներուն և անոնցմէ ծնունդ առնող կիրքե-
րուն: Այսպէս պիտի կրնաք ձեր մէջ պահել ուրա-
խութեան բարերար գրգորութիւնը:

Է.

ԶՈՒԱՐԹ ԲՆԱԿԻՈՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՇԳՆԵՐԸ

Զուարթ բնաւորութիւնը խթան մըն է որ աղէկ կատարուին գործարանային պաշտօնները, անիկա սպեղանի մըն է հոգիին վէրքերը գարմանող, և յուռութք մը որ մարդոց երջանկութիւն կը բաշխէ: Մարմին և հոգիի ուրախութիւն մը կայ որ անդադար կը կրկնուի, երզը յաղթական կեանքին: Շատ հարուստ գործարանաւորութեան մը շոայլութիւնն է որ կուտայ խիստ կորով և այսպէս տեղի կ'ունենան սննդական փոխանակումները բջիջներուն մէջ: Ուրախ մարդը ուժ կ'արտայայտէ, անիկա աղատ կը զգայինքլինքը, ապրելու հաճոյքը ունի: Սիրաը աւելի արագ կը բարախէ, չնչառութիւնը աւելի արագ և խորունկ տեղի կ'ունենայ, մորթին տակ չնչերակները կ'ընդլայնին և աւելի կը գիւրանայ ճամբան արեան հեղեղին, վառարան բարերար թթուածինին: Գեղձային արտադրութիւնները կ'աւելնան:

Երիկամունքը աւելի ուժով դուրս կուտայ թոյները, զորս մարմնոյն հիւսքերը կը մերժեն, մարսողական գեղձերը աւելի առատօրէն կ'արտազրեն ներս մտած կերակուրները լուծող ու փոխակերպող հիւթերը, և ներքնահոս գեղձերը աւելի շատ կ'արտադրեն հօմոն կոչուող այն խորհրդաւոր նիւթերը, որ գործարանաւորութեան մէջ կը տարածուին, կ'ապահովեն հիւսկէններուն կանոնաւոր աճումը, առողջ կը պահեն մկանային զրութիւնը, կը պահպանեն փա-

փուկ զգայնութիւնը ջղային զրութեան, կը չեշտեն սեռային նկարագիրը, և մարդուն նախնական բնազգները կը տածեն: Միեւնոյն ատեն կ'աւելնան արեան գնդիկները և մանաւանդ անոնց մէջ կարմիր գնդիկները: Երեւակայութիւնը աւելի վառ վիճակ մը կը ստանայ, ախորժակը աւելի կը սրուի, մարմինը աւելի զիւրաւ կրնայ զիւրազրել հիւանդութիւններու: Ուրախ մարդը զերծ է մելամազգութեան և Ենւրաքենիքներու յատուկ ստամոքսային և աղիքներու անհանգստութիւններէն: Որքան բժիշկներ ի զուր փորձած են, հակառակ ամէն տեսակ զեղեր գործածենուն, որպէսզի առաջքը առնեն իրենց տիսուր և ծոյլ յաճախորդներուն մարսողական խանդարումներուն: Անոնց լեզուն միշտ անմաքուր է, մարսողութիւնը զանդաղ և զժուար կը կատարուի, կերակուրները կը մնան ստամոքսին մէջ, աղիքներուն մէջ խմորումներ տեղի կ'ունենան, շարունակ աղիքի հիւանդութիւններէ կը տառապին և մարսողական գործարանին լաւ չգործելը պատճառ կ'ըլլայ որ ամբողջ գործարանաւորութեան մէջ թունաւորում յառաջ կուգայ: բնաւորութիւնը կը թթուի, նկարագիրը կը փոխուի, և այս գիճակին ենթակայ եղողներ զայրացկոտ, տըխուր, մելամազգութ կ'ըլլան: Այսպիսի տիպար մըն է որ պատկերացուցած է Մոլիէռ «Երեւակայական Հիւանդ»ին մէջ:

Ուրախ մարդուն մարմինը զերծ է բոլոր այս աըխուր բաններէն: Ու երբ ճնշուածներ, անձկութեան մատնուած մարզիկ իրենց երրեմի հանդարտութիւնը և ուրախութիւնը վերստանան, յանկարծ կը դաղբին նաեւ մարսողական խանդարումները, որոնց գէմ մինչեւ այն ատեն ո՛եւ է ազգեցութիւն չէին ունեցած զեղերը և կ'անհետանան թունաւորումի ջղային նըշանները, Ուրեմն ուրախութիւնը կը գիւրացնէ իւշանները:

րացնել մեր առած սնունդը։ Երբ ճաշէն ետքը քըննուի արիւնը, կը տեսնուի որ սպիտակ գնդիկները առաջուրնէ աւելի շատցած են։ Ինչպէս յայտնի է, այս գնդիկները կը պաշտպանեն գործարանաւորութիւնը միքրոպներու յարձակումներուն դէմ։ Այս գնդիկները այդ վտանգաւոր միքրոպներուն դէմ ամէն որ կոիւ մղելով կը փանան, և հետեւաբար պէտք է որ անգաղար վերանորոգուին։

Մարտովութիւնը կը զիւրանայ ստամոքսային գեղձերուն առատ արամագրութեամբ, և ասիկա արզիւնք է մարզուս լաւ տրամադրութեան մէջ գտնուելուն, անոր ուրախութեամբ ճաշելուն, ախորժակին՝ որ ինչպէս ըսինք, արզիւնք է երեւակայութեան։ Ասկէ կը հետեւի ուրեմն որ ուրախութիւնը ինքնին պատուար մըն է վարակիչ հիւանդութիւններու դէմ։

Հոգեբանական տեսակէտով ուրախութեան բարիքը ո՛չ նուազ կարեւոր է։ Ուրախ մարզը թեթեւ և ուժով կը զգայ ինքզինքը։ Ուրախ մարզը զերծ է անորոշ և գծնդակ տպաւորութիւններէ, զիսու ցաւերէ, ծուլութեան նոպաներէ, անորոշ երազանքներէ, եսասիրական հոգերէ, այն գծուծ բնաւորութենէն, որով բարոյական ընկճումի օրերուն մեր գործունէութիւնը կը կասի և մեր զգացումները կը տղեղնան։ Ուրախ մարզը աւելի զգայուն է, ամէն բանով կը հետաքրքրութիւն հոգին համակրութիւն կը զգայ ամէնուն հանդէպ, կը պաշաէ կեանքին խորհրդաւոր ուժը որ կը տեսնուի ամէն կողմ, առտուն արեւին տակ փըթթող ծաղիկին, տերեւններու նուրբ շղթաւորքին, անձրեւին զովութեան և անհուն երկինքին վրայ աստղերու լոին չարժումին մէջ։ այդ հոգին կը զողայ։ Երբ կը լսէ անասունին ձիչը, զոր ան կ'արձակէ, երբ իրմէ կը խլեն ձագը, այդ հոգին կը խոնարհի մարզոց տառապանքին վրայ և առանց զծուծ նկատառումներու

կը չուայլէ իր անձնութիւնը։ Ուրախ մարզուն իւմացականութիւնը աշխայժ է և աւելի ձիշդ ու արագ կ'ըմբռնէ։ յիշողութիւնը հաւատարիմ է։ երեւակայութիւնը ձոխ, կամքը վճռական և գործունէութիւնը կորովի։ Ուրախ մարզը բաց սիրտ է և իր շուրջը կը տարածէ ուրախութիւնը, ուրիշներուն կը թելագրէ իր օրինակին հետեւիլ, այսինքն ուրիշներուն մէջ ուրախութիւն, ուժ և վեհանձնութեան զգացումներ յառաջ կը բերէ։ Անոր երախտապարտ են շատեր որ կորով կը ներչնչէ։ զանիկա կը փնտուն, կը սիրեն և հարիւրապատիկ կը փոխազարձեն այն ուրախութիւնը, զոր անիկա յառաջ կը բերէ իր շուրջը։

Բայց, պիտի ըսին զուցէ արզիական կեանքին անձկութեանը մատնուած մարզիկ ընկճուածներ, մեր հիւանդութիւնը ձիշա այն է որ զրկուած ենք այս բարերար ուրախութենէն։ Մենք անկարող գերիներ ենք որ կքած ենք մեր տառապանքներուն և յուսահատութեան բեռան ներքեւ ու մեր տաժանքը կը ծանրանայ, երբ կը տեսնենք ուրախութեան նուազիլը։ Ուրախութիւնը մեզի համար Աւետեաց երկիրն է, որմէ հրաժարած են մեր տկար մարմինները և մեր յուսահար հոգիները։ Թերահաւատներ կը կոչէր Յիսուս զանոնք որ յուսահատած էին երկինքի արքայութիւնը շահելէ։

Եթէ մէկդի առնենք այն պարագան, ուր ալխուրութիւնը արզիւնք է հիւանդազին վիճակի մը, անդին կը տեսնենք նաեւ անթիւ անհամար մարզիկ, որոնք զուրկ են ուրախութենէ և անոնց մանաւանդ պէտք է ցոյց տալ ուրախութեան և երջանկութեան ձամբան։

Տիսուր ենք շատ անգամ, որովհետեւ յոսի սովորութիւններ ստացած ենք, այսինքն յոսի բնաւորութեան սովորութիւններ, որոնցմէ պէտք է հրաժարութիւններ, որոնցմէ պէտք է հրաժա-

բինք։ Մեծ զժբախտութիւններ, մեծազդղորդ ձախուղանքներ, արտասովզոր յուսախաբութիւններ չեն որ մտահոգ կը դարձնեն մեր ճակատները, մեր կամքը կը թուլցնեն, այլ գձուձ զիւրաղդածութիւններ, ամէնօրեայ պզտիկ վատութիւններ, անմիտ շարժումներ անհամբերութեան, լեզուագարութիւն, ասեղի հարուածներ, շարունակ անվստահութիւն, կասկած տածելը և միշտ կրկնուիլը յոսեւես խօսքիրու, մեքենաբար։ Ասոր հետ մէկտեղ նկատողութեան առէք որ մարդիկ շարունակ յուզման մէջ են, գործի վրայ են, շատ հոգեր ունին, որովհետեւ շատ դրամ կ'ուզեն վաստկիլ իրենց անվերջ փառասիրութիւնները և ծիծաղելի եսամոլութիւնը զոհացնելու համար։ Երբեք միտքէ չենք անցըներ թէ ի՞նչ անհաշուելի կորուսա մը կ'ընենք երջանկութեան ու կորովի, մտահոգութեան մատնուելով, տրտնջալով, երեւակայելով որ տակաւին ի՞նչ աւելի աղէկ վիճակի մէջ կրնայինք գտնուիլ և դէմքերնիս թթուեցնելով և ուսերնիս վեր բարձրացնելով միայն պատասխանելով մեզի ուղղուած ժպիտի մը և զգուանքի մը։ Շատեր կան որ խոժոս երեւոյթ մը կուտան իրենց, կարծելով որ այս կերպով աւելի պատկառելի երեւոյթ մը կը ստանան, քան երբ պարզ զգացումներ ցոյց տան և անկեղծօրէն վերաբերին ուրիշներու հանդէպ։

Ահաւասիկ գիւղացի մը որ երբեք գոհ չէ ո՛չ օդէն և ոչ ալ հունձքերէն։ Կ'անձրեւէ, անձրեւը աղէկ է մարդագետիններուն համար, բայց մեր գիւղացին կը տրտնջայ որ հունձքերը պիտի վիստուին։ Արեւ է, հունձքը աղուոր պիտի ըլլայ, բայց մեր գիւղացին դարձեալ գոհ չէ, ըսելով որ արջառը զի՞ն չպիտի ընէ։ Աւասիկ մէկը որ իրիկունը տուն կը դառնայ գրասենեկէն։ Կ'ատէ իր աշխատութիւնը, կ'ըսէ որ պետերը չափազանց խստապահանջ են, ամսաթոշակը միրա-

ւական է։ Կը գանգատի որ իր բոլոր օրերը զրաւուած են և չի կրնար զիւզ երթալ։ Տուն կուգայ, սեղանը գրուած է, աղէկ զարդարուած է, ապուրը կը ծխայ, կինը ժպտադէմ կ'ընդունի զի՞նքը և զաւակները կը վազեն զի՞նքը համբուրել։ Բայց անիկա կը սկսի տրտընալ, կը յանդիմանէ տղաքը որ անտանելի են, շատ աղմուկ կը հանեն, զգեստը աղտոտեցին իրենց պտըլիկ կօշիկներովը, երբ վրան մազլցեցան հայրիկը համբուրելու համար։ «Զեղի չե՞մ արգիլած որ ճերմակեղէն չչորցնէք վառարանին վրայ» կը պոռայ։ Կ'ըսէ որ լուացքի համար չափազանց ծախք կ'ըլլայ։ Կը տրտնջայ որ հողաթափները իրենց տեղը չեն։ ո՞ւր զրեր են ուրեմն։ Վառարանին մօտ։ Ապուրը չափազանց տաք է, բանջարեղէնը աղէկ չէ եփեր, անհամէ, միսը շատ եփուեր է, վերջապէս չորս կողմը կը պտացնէ ակնարկը անհաճոյ զիտողութիւն մը ընելու համար անպատճառ։ Արձակուրդ կը տրուի իրեն և այն մարզը որ կը գանգատէր թէ չափազանց գործ կը տրուի իրեն և զիւզ չի կրնար երթալ, կը սկսի ձանձրոյթի նշաններ ցոյց տալ, կը մերժէ ընտանիքը պըտոյաի հանել, ու երբ կինն ու զաւակները պնդեն, անտանելի կը գանէ զանոնք, կը պոռայ կը կանչէ և կ'ըսէ որ գրասենեակը եղած տանընը աւելի հանդիսաէր։ Այսպիսի խոժոս մարդիկ իրենց անձին ալ, իրենց ընտանիքին անդամներուն ալ զահիձներն են և ասոնք շատ են իրենց տեսակին մէջ։ Ատոնք իսկապէս հիւանդներն են, ասոնք իրօք գժբախտ մարդիկ են։ — Ոչ, անոնք պարզապէս դառն հաճոյք մը կը զգան իրենց յոսեւեսութեանը օրինաւոր ձեւ մը տալով։ Անգամ մը ըսեր են որ աշխատութիւնը տարհապարհակ մընէ, ընտանեկան կեանքը գերութիւն է, զգացում ըսուածը ծիծաղելի բան է, առաքինութիւնը ստորին անսակէն զաւեշտ մը, և հետեւաբար գիւրաւ չեն կրնար

րինք։ Մեծ դժբախտութիւններ, մեծազդորդ ձախողանքներ, արտասովոր յուսախարութիւններ չեն որ մտահոգ կը դարձնեն մեր ճակատները, մեր կամքը կը թուլցնեն, այլ գձուձ դիւրազգածութիւններ, ամէնօրեայ պղտիկ վատութիւններ, անմիտ շարժումներ անհամբերութեան, լեզուափարութիւն, ասեղի հարուածներ, շարունակ անվատահութիւն, կասկած տածելը և միշտ կրկնուիլը յոռետես խօսքերու, մեքենաբար։ Ասոր հետ մէկտեղ նկատողութեան առէք որ մարդիկ շարունակ յուզման մէջ են, գործի վրայ են, շատ հոգեր ունին, որովհետեւ շատ դրամ կ'ուզեն վաստկիլ իրենց անվերջ փառասիրութիւնները և ծիծաղելի եսամոլութիւնը զուացնելու համար։ Երբեք միտքէ չենք անցըներ թէ ի՞նչ անհաշուելի կորուսա մը կ'ընենք երջանկութեան ու կորովի, մտահոգութեան մատնուելով, տրտնջալով, երեւակայելով որ տակաւին ի՞նչ աւելի աղէկ վիճակի մէջ կրնայինք գտնուիլ և դէմքերնիս թթուեցնելով և ուսերնիս վեր բարձրացնելով միայն պատասխանելով մեզի ուղղուած ժպիտի մը և գզուանքի մը։ Շատեր կան որ խոժոս երեւոյթ մը կուտան իրենց, կարծելով որ այս կերպով աւելի պատկառելի երեւոյթ մը կը ստանան, քան երբ պարզ զգացումներ ցոյց տան և անկեղծօրէն վերաբերին ուրիշներու հանդէպ։

Ահաւասիկ զիւղացի մը որ երբեք գոհ չէ ո՛չ օդէն և ոչ ալ հունձքերէն։ Կ'անձրեւէ, անձրեւը աղէկ է մարգագետիններուն համար, բայց մեր զիւղացին կը տրտնջայ որ հունձքերը պիտի վնասուին։ Արեւ է, հունձքը աղուոր պիտի ըլլայ, բայց մեր զիւղացին դարձեալ գոհ չէ, ըսելով որ արջառը զին չպիտի ընէ։ Աւասիկ մէկը որ իրիկունը տուն կը դառնայ գրասենեակէն։ Կ'ատէ իր աշխատութիւնը, կ'ըսէ որ պետերը չափազանց խստապահանջ են, ամսաթոշակը անբա-

ւական է։ Կը գանգատի որ իր բոլոր օրերը զրաւուած են և չի կրնար զիւղ երթալ։ Տուն կուգայ, սեղանը գրուած է, աղէկ զարդարուած է, ապուրը կը ծխայ, կինը ժպտադէմ կ'ընդունի զինքը և զաւակները կը վազեն զինքը համբուրել։ Բայց անիկա կը սկսի տրաըռալ, կը յանդիմանէ աղաքը որ անտանելի են, շատ աղմուկ կը հանեն, զգեստը աղտոտեցին իրենց պարլիկ կօշիկներովը, երբ վրան մազլցեցան հայրիկը համբուրելու համար։ «Զեզի չե՞մ արգիլած որ ճերմակեցն չչորցնէք վառարանին վրայ» կը պոռայ։ Կ'ըսէ որ լուացքի համար չափազանց ծախք կ'ըլլայ։ Կը տրտնջայ որ հողաթափները իրենց տեղը չեն։ ո՞ւր զրեր են ուրեմն։ Վառարանին մօտ։ Ապուրը չափազանց տաք է, բանջարեղէնը աղէկ չէ եփեր, անհամէ, միսը շատ եփուեր է, վերջապէս չորս կողմը կը պտտցնէ ակնարկը անհաճոյ զիտողութիւն մը ընելու համար անպատճո։ Արձակուրդ կը տրուի իրեն և այն մարզը որ կը գանգատէր թէ չափազանց գործ կը տրուի իրեն և զիւղ չի կրնար երթալ, կը սկսի ձանձրոյթի նշաններ ցոյց տալ, կը մերժէ ընտանիքը պըտոյաի հանել, ու երբ կինն ու զաւակները պնզեն, անտանելի կը զտնէ զանոնք, կը պոռայ կը կանչէ և կ'ըսէ որ գրասենեակը եղած տանը աւելի հանգիստ էր։ Այսպիսի խոժոս մարգիկ իրենց անձին ալ, իրենց ընտանիքին անդամներուն ալ զահիճներն են և ասոնք շատ են իրենց տեսակին մէջ։ Ատոնք իսկապէս հիւանդնե՞ր են, ասոնք իրօք գժբայիտ մարդիկ են։ — Ոչ, անոնք պարզապէս զառն հաճոյք մը կը զգան իրենց յոռետեսութեանը օրինաւոր ձեւ մը տալով։ Անգամ մը ըսեր են որ աշխատութիւնը տարհապարհակ մընէ, ընտանեկան կեանքը զերութիւն է, զգացում ըսուածը ծիծաղելի բան է, առաքինութիւնը ստորին տեսակէն զաւեցտ մը, և հետեւաբար զիւրաւ չեն կրնար

զուարթ բնաւորութիւն ստանալ և երջանիկ ըլլալ պարզորէն։ Մարդիկ կան որ իրենց բովանդակ կեանքը ծամածոռութեամբ կ'անցընեն և կը հանդուրժեն որ ինքինքնին դժբախտ դարձնեն։ Եւ սակայն, ո և է մարդու ձեռքն է զուարթ ըլլալ, բաւ է որ ուզէ։

Զուարթ ըլլալու համար կը բաւէ համբերութեամբ զսպել բարկութեան և դիւրագրգոռութեան շարժումները, վարժուիլ ներողամիտ խօսքեր ընելու և ժպտելու։ Կարելի է խնդալ սորվիլ, խնդուքը լուսաւոր ճառագայթն է որ յանկարծ կը փայլի ձեր կեանքին մռայլ երկինքին վրայ։ Կին մը սաստիկ կը նեղուէր հոգերէ, յուսահատութեան մատնուած էր, գժուար մարսութիւն ունէր, գիշերները անքուն կը մնար և ընտանեկան վիշտեր գառնացուցած էին կեանքը։ բայց այդ կինը որոշեց թոթվել տիրութիւնը որ բեռ մը դարձուցած էր կեանքը և օրական գոնէ երեք անգամ խնդալ կանոն դրաւ իրեն, այսինքն խնդալու ասիթ ներկայանար թէ ոչ, ուստի վարժուեցաւ խնդալ ուրախ զուարթ, երբ ամէնափոքր առիթ մը ունենար և սենեկը կը քաշուէր ինքինք զուարթութեան մարզելու համար։ Քիչ ատենէն այդ կինը սքանչելի առողջութիւն մը ունեցաւ, զուարթ բնաւորութիւն և տունը ջերմութիւն մը ստացաւ, արեւով լեցաւ։ Ամուսինն ու զաւակները նախ և առաջ շատ զարմացան, թէ յարգեցին իր որոշումը, որովհետեւ այդ կինը շատ վիշտ կրած էր և սակայն չէին ըմբռներ թէ ինչո՞ւ այն տեսակ որոշում մը տուած էր։ Քիչ մը ատեն անցնելէ ետքը կնոջ ամուսինը ինքն ալ սկսաւ խնդալ, ամէն անգամ որ կնոջը տուած որոշումին խօսքը կ'ըլլար։ Երբ տուն գառնար, ամուսինը կը հարցնէր կնոջը թէ զուարթութեան վայրկեաններ անցուցե՞ր էր։ ու երբ այդ հարցումը կ'ընէր, կը խնդար։ կը խնդար նաև, երբ կինը պատասխանէր։ Տղաքը մայրիկին զաղափա-

րը շատ տարօրինակ կը գտնէին, բայց մայրիկը զանոնք ալ շահեցաւ։ Տղաքը այս մասին խօսեցան ուրիշ տղոց որ այդ պատմութիւնը կրկնեցին իրենց ծնողքներուն։ Ամուսինն ալ բարեկամներու ըսաւ, այնպէս որ կինը ամէն անգամ որ կը պատահէր այդ մարգոց, անոնք խնդալով կը հարցնէին։ «Այսօր քանի՞ անգամ խնդացիք»։ Բնականաբար այս հարցումը խնդուք կը պատճառէր նաև կնոջ։ Երբ այդ կինը այսպէս կը ստանար խնդալու սովորութիւնը, վիշտերու տակ ընկճած էր, և սակայն չնորհիւ դրած կանոնին, յաղթեց բոլոր վիշտերուն։ Սուր գժուարամարսութենէ կը տառապէր, սակայն երկար տարիներէ ի վեր այլեւս ունէ ցաւ չզգար։ Գլխու ցաւերը օրական մղձաւանց մը դարձեր էին վեց տարիէ ի վեր, այլեւս գլխացաւ չունենար։ Տունը բոլորովին տարբեր կ'երեւայ իրեն։ Ուրախութեամբ կը զբաղի տան գործերով, ամուսինը բոլորովին կերպարանափոխ եղած է, աղջիկներուն անունը դրած էն «միշտ խնդացող աղջիկներ»։ Վերջապէս, կ'ըսէ այդ կինը, իմ կանոնս ապացոյց մը եղաւ որ հրաշքներ կը րնան զործուիլ անոր չնորհիւ։

Ուրեմն որպինք խնդալ, և որպէսզի մեզի օդնած ըլլանք այս գործին մէջ, խուսափինք տխուր մարդոց ընկերակցութենէն, վշտալի մարզոցմէն և մանաւանդ անոնցմէ որ կը կարծեն թէ վիշտեր ունին։ Փնտունք, ընդհակառակն, զուարթ, քաջառողջ մարդգիկը, որոնց համար կարելի է կրկնել տղու մը ուղղած խօսքը մօրը։ «Երբ գուն կը խօսիս, գիշերը կը պայծառանայ»։ Կարգանք զուարթ գիրքեր։ Ռապըլէ, որ միանգամայն հանձարեղ ու ինելացի բժիշկ մըն էր, իր կատակախառն ահազին գործը զրեց բժշկելու համար հիւանդները, զանոնք սաստիկ խնդացներով։ Արդարե, ո՞վ կարգացած է կարկանթուայի և Բանթագարե, կրիւէլի պատմութիւնը և կուշտ ու կուռ չէ խնդացած։

Ուրախ զուարթ կեանքին կապուած, իրենց պատահած գժբախառութիւններուն վրայ ծիծաղող մարդիկը կը գրաւեն մեզի, անկարելի է կորով չատանալ, չոգեսրուիլ տեսնելէ ետքը անոնց ուրախութիւնը: Երկար ատեն Տահօմէ (Ավրիկէ) ապրած մէկը կը պատմէ թէ պահ մը այն աստիճան տիբութեամբ համակուեցաւ որ բոլորովին կորովազուրկ մէկը եղաւ և քիչ մնաց որ մեռնէր: Այլեւս չէր ուտեր և չէր կրնար դիմագրել տաքին ու առանձնութեան: Առառւընէ մինչեւ իրեկուն կը ծիւէր և ուիսքի կը խմէր: Բայց զինքը փըրկեց Ռըտեարու Քիբինիի հոչակաւոր վէպը, Քիմ, որ փառարանութիւնն է մարդկային կորովին: Այս զիրքը հետք տարած էր թէեւ. բայց անկիւն մը մոռցեր էր: Երբ աւարտեց անոր ընթերցումը, ցնցեց ինքզինքը, իրը թէ դժնդակ երազէ մը արթնցած ըլլար և ինքզինքը խիստ կարգապահութեան մը ենթարկելով աղատեցաւ մարմինի թուլութենէն և տիբութենէ:

Երիտասարդունի մը շարունակ յոռեաես գաղափարներ կ'ունենար և գժգոհ էր ամէն բանէ, հոգ չէր տաներ արդուզարդին, զգեստներուն, առառու իրիկուն կը տրանջար և կ'ատէր աշխարհը: Օր մը, ո և է առթիւ, ինքզինքը լուսանկարել տուաւ: Այն ատեն է որ աղէկ տեսաւ գէմքին փոփոխումը. գէմքին վրայ յառաջ եկած գիծերը, զորս լաւ չէր նշմարեր հայելիին մէջ, տեսաւ որ պառաւի մը խորշոմաւոր գէմքը ստացեր էր, սարսափեցաւ, հայելիին առջև վազեց և արդարե տեսաւ որ գէմքը փոխուեր է: Այդ վայրկեանէն սկսեալ ամէն ջանք ըրաւ չարիքը դարմանելու և այն վախը ունէր որ չպիտի յաջողէր: Ամէնօրեայ ինսամքի ինթարկեց ինքզինքը և ամէն օր սովորութիւն ըրաւ իրեն հայելիին առջեւը երթալ և ժպտիլ: Այս ճիզերուն չնորհիւ գէմքը օր մըն ալ այնպիսի ծամածութիւն մը ստացաւ որ աղջիկը սկսաւ քահ: Քահ ինդար:

Այդ վայրկեանէն սկսեալ փրկուեր էր, որովհետե ձիչդ այդ պահուն վերագտաւ իր զուարթ բնաւորութիւնը և նախկին փափաքը ուրիշներու: Հաճոյ ըլլալու:

Զուարթ բնաւորութիւնը թանկազին գործի մըն է առողջութեան և տղաքը ատոր մէջ մարզելու է իրենց ամէնէն մատաղ հասակէն: Զանոնք պէտք է վարժեցնել տղայական պղտիկ վեհանձնութիւններ ցոյց տալու, որ ժպիտ կը պատճառեն: օրինակի համար, զանոնք խրատել որ իրարու պուպրիկ, կարկանդակ տան, և զանոնք վարձատրել իրենց այս վեհանձնութեանը համար, գգուանքի աւելի մեծ չափով մը: Պէտք է անոնց սորվեցնել խոյս տալ պերճանքէ, չանարգել աղքատութիւնը և ամէնէն անակնկալ, տհաճութիւն պատճառող պարագաներն անգամ զուարթութեան առիթ նկատել: Տղաքը զուարթ նկարագրի մէջ մարզելու լաւագոյն ձեւն է շարուակ օրինակ ըլլալ այս մասին և իր զասերուն չտալ բնաւ անգործագրելի մնացող տեսութեան մը երեւոյթը:

Այսպիսի մարզանքներէն կրնան օդուեիլ նաեւ միծերը, անոնք որ իրենց մանկութեանը ընթացքին ընտանեկան ուրախ միջավայր մը չեն տեսած: Խընդուր մոզական բարերար աղղեցութիւն մը ունի մեր ընդհանուր էութեան վրայ: Այս, թերեւս առաջին վայրկեաններուն գժուար թուի բռնի ինդար, բայց յետոյ պիտի տեսնուի անոր փրկաւէտ աղղեցութիւնը: Խնդալը, ժպիտը, լաւատեսութեան չափ սրտապնդիչ է: Անտարակոյս կայ լաւատեսութեան մէկ ծիծաղելի ձեւը, զոր Վոլթեռ շատ աղէկ նկարագրած է Գանիտին մէջ: Ծիծաղելի է արդարեւ այն տեսակ լաւատեսութիւն մը որ երկրաշարժի կամ անձրեւի նման գէպքերը բարի նպատակներու կը վերագրէ: Բայց լաւատեսութիւնը ինքնին անբազատելի միջոց մըն է ուժի և առողջութեան, երբ անոր սապարէզը մարդ-

կային կամքի և զգացումներու ընդարձակ դաշտն է։
Զուարթ բնաւորութիւնը յաճախ մէկ բարիքն է վեհանձն Բնութեան, բայց անիկա կրնայ նաեւ ծնիլ իմաստուն կամքի մը համբերատար խնամքով և արդարեւ սքանչելի տեսարան մըն է, հոյակապ երեւոյթ մըն է, երբ մարդկային էակ մը ինքն իսկ կը կերտէ, կը դարբնէ իր ուրախութիւնը և երջանկութիւնը արդի կեանքին կիրքերուն թօհուբոհին և ժխորին մէջ։ Ապրիլ գիտնալը, արդի դարուն մէջ, գիտնալն է սնանիլ, աշխատիլ ու հանդչիլ բարոյական և զործարանական պաշտօններուն հաւասարակշռութիւնը ապահովով ձեւով մը։ Ապրիլ գիտնալը՝ հնազանդիլ է կեանքին օրէնքներուն, զորս հաստատած են գիտութիւնն ու փորձառութիւնը։ Այս մասին ցարդ ամփոփ կերպով ըսինք, ինչ որ անհրաժեշտ էր։ Կեանքը ամէնօրեայ գժնդակ պայքար մըն է, ուր կ'աւելինան մեր յուղումները, հոգերը, անձկութիւնները, յոգնութիւնը, կը կորսնցնենք մեր մաքի ու մարմի հաւասարակշռութիւնը, մաքի ծայրայեղ յոգնութիւնը պատճառ է ժամանակակից ջղայնութեան, որուն զոհերն ենք քիչ շատ ամենքս ալ։ Բացատրեցինք թէ ի՞նչ կերպով կարելի է հակազդել այս վտանգաւոր վիճակին։ Ամէն ոք կրնայ օգտուիլ դիտական փորձառութեան վրայ հիմնուած այս պատուէրներէն, պայմանաւոր ուզէ, կամք ընէ և ինքինքը մարդէ։



Ը.

ԿԱՂ ԴԵՅԼ ԿԵԱՆՔԻ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԵՋ

Կեանքը ինքնին դժուար է, խիստ դժուար ամէնուն համար, այր թէ կին, անիկա դժուար կ'երեւի մանաւանդ, երբ կը ծնինք ու կը մեծնանք այն դազափարով որ կեանքը վարդագոյն շրջան մը միայն պիտի ըլլայ։ Իսկ նոր սերունդին համար, որ ամէն օր գիտութեան շնորհիւ յառաջ եկած նորանոր հրաշալիքներ կը տեսնէ, խիստ դժնդակ կ'երեւին կեանքին ընծայած զերբուկները, որովհետեւ, նոր սերունդը կը սպասէր որ շնորհիւ գիտութեան յառաջդիմութիւններուն, զերծ մնար ամէն դժբախտութիւններէ։ Եւ սակայն, այս ամէն ակնկալութիւնները ի զերեւ ելած են, որովհետեւ արդի դարուն յառաջդիմութիւնը, մեքենականութեան (Machinisme) այս շրջանը ո՛չ մէկը լուծած է մարդկութիւնը չարչրկող մեծ հարցերէն։ Երբ փողոցներուն մէջ կը լոէ ինքնաշարժերուն, հանրակառքերուն, օդանաւերուն խլացուցիչ ազմուկը, երբ կը մարին լուսաշողող ծանուցումները, որ կը կուրցնեն մեր աչքերը իրենց ընդհատ փալիլումով և տարօրինակ կերտուածքով, ականջ զրէ՛ք։ Զէ՞ք լսեր արդեօք որ զրեթէ ամէն տան մէջ ողբ մը կայ, կուլան, կը հեծեծեն։ Իսկ այս սրտաձմլիկ ծայներուն մէջ ամէնէն աւելի մարդս կը յուղեն կիներու ծայները։

Կինը, փափուկ էակը, որուն վրայ ամբողջ հրաշալիքներուած մը յօրինած է Միւլէ իր Սերը անուն

հեղինակութեամբ, այսօր, մեծ դեր մը կը կատարէ կեանքի ասպարէզին մէջ։ Այսօր չենք կրնար ըմբանել կին էակը, ծոյլ նստած տան անկիւնը։ Կինը նկատուած է լծակիցը այր մարդուն։ Այսօրուան կեանքը իրապէս լծակից մը կը գարձնէ կինը, աշխատող ձեռք մըն է անիկա, որովհետեւ այր մարդուն աշխատութիւնը ներկայ տագնապին մէջ, անբաւական կուգայ հոգալու տան բոլոր պէտքերը։

Ասիկա խնդրոյն մէկ մտան է միայն, այսինքն կնոջական խնդրոյն, որ երկար ատենէ ի վեր վիճաբանութիւններու տեղի տուած է։ Վերջնապէսյաղթանակած է այլեւս կոչ դատը բոլոր քաղաքակիրթ երկիրներուն մէջ։ Ամէն տեղ անիկա տիրացած է քաղաքական իրաւունքներու և հաւասար կը նկատուի այր մարդուն։ Այլեւս ժամանակավրէպ մը պիտի ըլլար այն մարդը որ ուրանար երկու սեռերուն հաւասարութիւնը։ Բայց արդեօք կինը աւելի՞ կը բարձրանայ իր քաղաքական իրաւունքներուն վրայ պնդելով և մանաւանդ քաղաքական գործունէութեան նուիրուելով։ Այս է արդեօք բուն կոչումը կոչ և Բնութիւնը ի՞նք տարբերութիւն մը չէ՝ դրած երկու սեռերուն միջեւ։ Անոնք միթէ իրենց բնական կոչումը չունի՞ն և ոտքնագութիւն մը չըլլա՞ր անցնիլ իրարու սահմանը։ Ոխալ չհասկցուինք։ Երբեք խնդիրը բարոյական հաւասարութեան վրայ չէ։

Հաւասարութեան սկզբունքը անառարկելի է։ Կինը պակասաւոր կամ թերի էակ նկատելը պարզապէս նախտինք պիտի ըլլար ողջմտութեան դէմ։ Բայց տարակոյս չկայ նաեւ որ այր ու կին տարբեր են իրարմէ, ֆիզիքապէս, մտաւորապէս և բարոյապէս։ անոնց հասակը, ոսկրային կազմը և մկանային զրութիւնը տարբեր են։ տարբեր է օդի և սնունդի քանակը, զոր անոնք կրնան սպասել, իւրացնել։ տարբեր են անոնց

մտաւորական և բարոյական ձգտումները, տարբեր են անոնց ըղձանքները։ Ուրեմն արդար է որ տարբերին անոնց կրթութիւնը, գաստիարակութիւնը, կեանքի մէջ կատարելիք պաշտօնը, գործերը և արհեստներն ու արուեստները, որոնց պիտի նուիրուին։ Արդար է որ տարբերին անոնց պարտականութիւններն ու իրաւունքները, անոնց ստանալիք վարձատրութիւններն ու պատիժը։ Ասիկա նոյնիսկ կարծիքն է նշանաւոր կին հոգեբան բժիշկի մը, ձինա կօմպրօզոյի, որ սքանչելի ուսումնասիրութիւններ ունի կնոջ և կնոջական հարցին նուիրուած և երբեք բարեկամ չէ ծայրայեղ ֆէմինիստներուն, և արդարեւ, զարմանալի երեւոյթ մըն է որ ֆէմինիստ պահանջումներուն կատարեալ յաղթանակէն ետքը, շատեր գիտուններէ, իմաստասէրներէ, և վերջապէս ամէն տեսակ մտաւորականներէ, նոյնիսկ արդի անտեսական տագնապը ծանրացնելու տեսակէտով վեսասկար կը դատեն կիներու աշխատութիւնը իրը բանուորունի, որով մրցակից կը հանդիսանան այրերուն։ Այս մասին բողոքի ձայն բարձրացուց մանաւանդ ֆրանսացի նշանաւոր գիտունը Շաոլ Ռիչէ։

Շատեր կ'առարկեն որ կինը անառակ դարձած է շատ աշխատութիւններու, և չէ կրցած իր բոլոր կաշողութիւնները զարգացնել, որովհետեւ գարերով տան մէջ բանտարկած են զինքը և իրը տան էակ կը թուած է։ այսինքն առնաւութիւնը պատճառ կը նկատեն կնոջ արդի վիճակին։ Մակայն առնաւութիւն բառը պէտքը չէ թեթեւօրէն արտասանել։ Դարերէ ի վեր ցուլ և կով ախոռի մէջ կը պահուին, բայց ցուլը միշտ կը մնայ անզուսպ, իսկ կովը հլու և խոնարին աքաղաղը պայքարող է, մինչ հաւը իսպաղասէր։ Սրու առիւծներն ու վագրերը միշտ անզուսպ են, մինչդեռ էղերը հնագանդ են և կրնան բնտանենալ։

Կարելի՞ է միթէ ենթագրել որ այս ձգտումները, այս բնագդները, այս ճաշակները զոյութիւն չունին Բնութեան կատարելագոյն ցեղին, մարդկային ցեղին մէջ։ Եթէ գոյութիւն չունենային, պէտք էր ստեղծուէին։

Ի՞նչ կը տեսնենք Բնութեան բոլոր յեղաշրջումներուն մէջ։ Բնութիւնը ամէն միջոցներով և միշտ կը ջանայ տարբերել արուն ու էզը և էզին մէջ զարդացնել այն բոլոր յատկութիւնները որ զինքը կարող, յարմար ընեն տեսակը շարունակելու պահօնին։ Բնութիւնը երկու սեռերուն մէջ հաստատ կը պահէ անոնց ծննդագործողի յատկութիւնները և բոլոր այն յատկութիւնները, որով անոնք կը պահպանեն իրենց սերունդը։ Նախապէս, էզ էին կենդանիներն ու բոյսերը, յետոյ զարձան ործեւէզ և ամէնէն ետքը սեռը տարբերեցաւ, որովհետեւ յառաջդիմութիւնը, յեղաշրջումը, բնաշրջումը և վերջապէս կեանքը կարելի կը դառնան միմիայն սեռերուն տարբերութեամբ։ Հոն ուր սեռերը տակաւին չեն տարբերած։ Ինչպէս կարգ մը բոյսերու մէջ, Բնութիւնը այնպիսի խորհրդաւոր միջոցներ ի գործ կը դնէ որ սեռային տարբերութիւն յառաջ կուգայ և այսպէս բոյսը կը պահպանէ իր տեւականութիւնը։ Ուրեմն եթէ Բնութիւնը նոյնիսկ ի սկզբանէ, մինչեւ անգամ բոյսերուն մէջ, ջանացեր է բաժնել սեռերը, զանոնք տարբերել ըստ կարելոյն, եթէ այս տարբերութիւնները աւելի շեշտուած է բոյսերէն դէպի անսառւնները, ստորին անսառւններէն դէպի բարձրագոյն անսառւնները, վայրենի ցեղերէն դէպի քաղաքակիրթ ցեղերը, ուրեմն պարտաւոր ենք շրջանայեցութիւն ցոյց տալու, երբ կը քալենք հակառակ ուղղութեամբ։ ուղելով վերադառնալ դէպի միակ դիրք, որմէ Բնութիւնը ուզած է հեռանալ այնքան ճիգ թափելով։ Եթէ կինը ֆիզիքապէս հաւասար չէ այսոր մարդուն, եթէ մէկուն բը-

նազդները չեն համապատասխաներ միւսին բնազդներուն, եթէ մէկուն համար զոհողութիւն է, ինչ որ հաճոյք է միւսին համար, եթէ մէկուն հաճոյքը միւսին համար հաճոյք չէ, ուրեմն արդարութիւն չէ որ կինը պահանջէ պարտականութիւններու և իրաւունքներու հաւասարութիւն, կրթութեան, դաստիարակութեան, պաշտօններու և արուեստի հաւասարութիւն, այն պատրուակով թէ ինչ որ ինք կը պահանջէ՝ արդէն ձեռք բերած է այր մարդը։ Առտուն գործի սկը սկսողներ նոյն վարձքը կը ստանան, եթէ հաւանած են կանխաւ՝ հաւասար վարձք ստանալու։

Այսօրուան կինը կը տառապի, բայց կը տառապի ոչ թէ որովհետեւ այր մարդը անարդարութիւն մը նիւթած է իրեն դէմ, կը տառապի ոչ թէ այն պատճառով որ այրը մեծ ազգեցութիւն մը չէ ձգած իրեն՝ քաղաքականութեան մէջ։ Կնոջ տառապանքին պատճառը այն չէ որ չափազանց կախում ունի այր մարդէն, կամ որովհետեւ շատ պիրկ են ամուսնական կապերը և իր կրթութիւնը թերի է։ Կնոջ տառապանքին բո՛ւն պատճառը այն է որ արդի ճարտարարուետական շրջանը զինքը վատարած է ընտանեկան օջախէն, զանիկա հարկադրած է այր մարդուն նման կեանք մը վարելու, զինքը ուղղած է դէպի հաճոյքներ, դէպի շահ, դէպի փառասիրութիւններ որ նոյն հրապոյրը չունին իրեն համար, որքան այր մարդուն, և շատ աւելի դժուար է կնոջ համար զանոնք ձեռք բերել կամ իրագործել և զինքը վերցնելով ուրախութեանը և գործունէութեանը բնական կեզրոնէն, նետած է բոլորովին տարբեր կեղրոն մը։ Կինը կը տառապի, որովհետեւ զինքը բնաւ չեն գոհացներ պազ ուսումները և հատուածական գործունէութիւնը, որով հարգապէս հաւասար չէ այսօր դրազիւ, կը տառապի մանաւանդ,

որովհետեւ կը նշմարէ թէ այս դժնդակ աշխատութիւնը, այս դժնդակ ճիգերը կը սպառնան զինքը զըրկել սէրէ:

Կինը այսօր հարկադրուած ըլլալով շահիլ իր ապրուսար, ստիպուելով ընտանիքն դուրս բնակիլ յաձախ, չի կրնար վարել նախկին կեանքը: Տարբեր զաստիարակութեան և կրթութեան պէտք ունի, աւելի անկախութեան, աւելի ազատութեան պէտք կը զգայ, և պէտք է աւելի խառնուի արական սեռին, քան անցելոյն մէջ, և սակայն կինը պէտք չունի բարոյական տարբեր կանոններու, Աւելի աղէկ բացատրենք մեր միտաքը. Կինը եթէ կ'ուզէ սիրուիլ, պէտք չէ որ անցնի իգական բարոյականի կանոններէն անդին և բարոյականի տեսակէտով երբեք զանցառութիւններ չեն կրնար ըլլալ ի շահ գիտութեան, արուեստի և իմացականութեան, ինչպէս կը պահանջուի այսօր: Գիտութեան, արուեստի և իմացականութեան մէջ պատուական դիրք մը զրաւելը իրաւունք կուտայ միայն մասնաւոր առանձնաշնորհումներ վայելելու գիտութեան, արուեստի և իմացականութեան շրջանակին մէջ, բայց երբեք իրաւունք չի տար կնոջ ոտնակոխ ընելու բարոյականի սկզբունքները: Ի՞նչ պիտի ըսէր թուղթի խազացող մը, եթէ զիմացինը ինք զինքին իրաւունք տար իր թուղթերուն նայելու ըսելով որ զրագէտ է կամ գիտութեան մարդ: Եթէ գիտունը կամ արուեստագէտը թուղթ խաղան, պատաւոր են հետեւելու խաղին կանոններուն ունէ մահանացուի նման: Այնպէս ալ արուեստագէտ կամ գիտուն կինը եթէ սովորական կնոջ մը պէս սէր կը բաղձայ, կ'ուզէ սիրուիլ, պէտք է հետեւի կնոջական բարոյականի կանոններուն, ինչպէս պարտաւոր է հաղուիլ իրը կին: Արդեօք բարոյականի կանոններուն հետեւիլ զոհողութիւններու կ'ենթարկէ կինը: Ո՞չ:

Թղթախաղին կանոններուն հետեւիլն ալ զոհողութիւն կը հարկադրէ խաղացողին այլ եթէ այդ կանոններուն ուշագրութիւն չընծայուի, ո'եւ է խաղ կարելի չըլլար:

Այր մարդը ուրիշներէն կախում չունի իր փափաքներուն համար, բայց սիրող կինը պէտք է միշտ աշխատի ըլլալ այն էակը, զոր այրը կը փափաքի: Բայց կինը պէտք է աշխատի որ բոլոր կիներն ալ ըլլան այնպէս և չիյնան ցոփութեան մէջ, ինչ որ ամբողջ սեռին համար նախատինք մը պիտի ըլլար: Դիտել կը տրուի որ յաճախ կը յաջողին կեանքի մէջ և ամուսին կը գտնեն ա'յն կիները որ թեթեւ են և կրնան հրապուրել, մինչ աւանդութեանց գերի կիները նոյն յաջողութիւնը չեն ունենար. ասիկա սակայն վաղանցիկ յաջողութիւն մըն է և արդիւնք ներկայ անցուղակի յաջանին, ուր անպատկառ կիները շփոթել կուղակի յաջանին, ուր անպատկառ կիներու հետ, և իրենց անպատկառութեամբը վայրկենապէս կը հրապուրեն, մինչ պարկեշտ կիները կը տառապին այսպիսի անամօթներու մըցումէն, որովհետեւ չեն կրնար անոնց նմանիլ: Բայց պէտք է նաեւ գիտնալ որ այր մարդը զուտով կը յափրանայ այն տեսակ զրգոիչ ու անպարկեշտ կիներու հրապուրներէն և ի վերջոյ կը զզուի:

Պարկեշտ կիները պէտք է բողոքեն այս վիճակին դէմ, և միտքէ իսկ պէտք չէ անցընեն հետեւիլ անպարկեշտ կիներու օրինակին, իրենք ևս յաջողելու համար: Կեշտ կիներու խօսքը, կ'ըսենք, — թող կինը ուղած ուսումը ընէ, թող մասնակցի քաղաքական կեանքին, եթէ այնպէս կը փափաքի, թող այրերու յատուկ ասապարէներ ընդգրկէ, եթէ այնպէս հաճոյ կը թուի իրեն, բայց թող երբեք մտքէ շանցնէ որ ուսում, ասպարէզ կամ պաշտօն կրնան զինքը ձերբազանել աւանդական

բարոյականէն։ Այդ բարոյականին չնորհիւ միայն կրնայ ստանալ ամէնաբարձր գոհացումները, որոնց կ'ըղձայ և այդ գոհացումներն են որ իրեն անհրաժեշտ են բացարձակապէս։

Մեր ապրած արդի շրջանը նպաստաւոր չէ կնոջ համար։ արդի զարուն մէջ մեքենաներուն գրաւած դիրքը այրերուն և կիներուն իրը մեքենայ աշխատիլը, առոր հետեւանքով ընտանիքին քայլայումը խիստ աննըսպաստ պարագաներ են կնոջ համար։ Կինը չի կրնար միայնակ հոսանքն ի վեր բարձրանալ, բարոյական բարձրութիւնը միակ միջոցն է որ կը մնայ իրեն հակազդելու արդի կեանքին բոլոր անպատեհութիւններուն և այսպէս կարելիութիւն ընծայել իրեն գոհացներու ամէնէննուիրական ըղձանքները։ Աւելի բարձր է կիներուն երկինքը, կիներուն դրախտը և աւելի դուռար է անոր հասնիլ, քան այրերու դրախտին։ Անոր ճամբան աւելի երկար է ու ոլորապտոյտ, աւելի սուր տատասկներով ու փուշերով լեցուն։ Պատմութեան ընթացքին տեսնուած է որ կինը ըմբոստացած է իր ճակատագրին գէմ և զայրանալով որ այրը կրնայ նըւազ յոգնութեամբ հասնիլ իր երկինքը, ուզած է գրաւել այրերու դրախտը։ Բայց հոն հասնելէ ետքը կինը զայն գտած է աւելի գէշ, քան երկիրը զոր ձգած է ։ Պատճառ. — Որովհետեւ չեղած է բնական ընթացքէն։ Զուկը պէտք է ապրի ջուրին մէջ, չի կրնար ցամաք ցատկել։ Թիթեռնիկը ծաղիկներու սերմիափոշին ծծելու վարժուած է, ո՛չ թէ պտուղը կրծելու։ Ամէն սեռ իրեն յատուկ երկինքն ունի, կարելի չէ զայն փոխել, այսինքն փոխել կոչումը, իտէալը, զոր իւրաքանչիւր սեռ սահմանուած է իրագործել այս աշխարհին մէջ։ Կնոջ կացութիւնը արդարե եղերական է։ Բնութիւնը խորհրդաւոր և հանդիսաւոր պաշտօն մը առուած է իրեն, մարդկային ընկերութիւնը շատ անբնական փո-

խարինութիւն մը միայն կ'ընծայէ կնոջ։ Բայց եթէ այդ փոխարինութիւնները համապատասխան չեն թուիր իր զոհողութիւններուն, թող կինը խորհի նաև որ Բը-նութիւնը մեծագոյն առանձնաշնորհումը առուած է իրեն, — Ստեղծագործել, տեսակը յաւերժացնել։ Այրերուն ունեցած ազատութիւնները պարզապէս փոխարինութիւններ են, որով կարելի կ'ըլլայ զանոնք միացնել, կապել կնոջ յատկացուած մեծ պաշտօնին։

Կնոջ բախտը իր իսկ ձեռքն է, եթէ իբր մայր և քոյր կարենայ այր մարդուն բացատրել կնոջական փափուկ փափաքները և վարժեցնել այր մարդը անոնց գոհացում ընծայելու։ Ծնդհակառակն, բարոյական գէշ ըմբոնուած ազատութիւնը, որուն կ'ըղձան շատ կիներ, ֆէմինիստներ, կը սպառնայ կնոջ առջեւ փակել ամուսնութեան ճամբան, գործի ասպարէզը և այսպէս քայլայել նաև մարդկային ընկերութիւնը։

թ.

ԳՈՐԾԻ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԷԶ

1. ՅԱԿՈՂՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆ՝

Ս Կ Զ Բ Ո Ւ Ն Ք

Մեծ նաւարկութիւնը զարկ ստացաւ ա'յն օրէն
ի վեր, երբ սկսաւ գործածուիլ կողմնացոյցը։ Ահազին
ովկէանոսներու վրայ, աշխարհէ աշխարհ հակայ անդր-
ադլանտեսաններու երթեւեկը և հետեւաբար առեւտրա-
կան մեծածաւալ գործունէութիւն մը անկարելի պիտի
դասնար, եթէ կողմնացոյցի զիւտը եղած չըլլար։ Այս
հիւթական օրինակը ցոյց կուտայ թէ գործնական
կնանքի և ո'եւ է ձեռնարկի մէջ յաջողելու համար
մարդ պէտք է նախ և առաջ որոշէ իրեն համար ուղ-
ղութիւն մը, պէտք է ընդգրկէ սկզբունք մը և հե-
տամուտ ըլլայ անոր յաջողութեան, քաջութեամբ և
յանդգնութեամբ գործելով։ Ամէն գործի մղիչ ուժը
սկզբունքն է, առանց անոր կարելի չէ ո'եւ է գործի
ձեռնարկել ու վերջացնել։ Արիստոտելէն ի վեր ամէ-
նէն մեծ փիլիսոփաններն անդամ հոչակած են այս ճշ-
մարտութիւնը։ Ամէն կաղմակերպութիւն սկզբունքէ
մը կը ծնի։ Հետեւաբար, մարդ պէտք է խորհի ո'եւ է
գործի ձեռնարկելէ առաջ։ Ամէն գործ, ամէն մտա-

ծում պէտք է ձգտի յաջողութեամբ պսակելու յա-
ռաջադրուած սկզբունքը։ Յաջողիլ ուղող մարդը
իր դրած սկզբունքին միայն ուշադրութիւն կ'ընծայէ,
անօպուտ ամէն ճիգ ու մտածում կը վտարէ։

Քննենք ուրեմն թէ ի՞նչ բան կ'առաջնորդէ սկզբ-
րունքին յաջողութեան։ — Մարդ նախ կը հաստատէ
սկզբունքը, այսինքն գաղափարը, զոր կ'ուզէ յաջող-
ցնել, կը քննէ այս գաղափարը, կը վճռէ անոր յա-
ջողութիւնը, կը սկսի գործել և կը վերջացնէ։ Ասկէ
կը հետեւի թէ ո'րքան կարեւոր է լաւ մտածել իր
հաստատելիք գործին մասին։ Մարդ պէտք պիտի ու-
նենայ յետոյ, հաւաքելու այն բոլոր տարրերը որ
պիտի նպաստեն իր գաղափարին և գործին յաջողու-
թեան։ Զոյլ ոսկին մանր կտորներէ կազմուած է,
մարդիկ զանոնք մաքրած, ստկած ու իրար միացու-
ցած են։ Այսպէս է նահեւ բարոյական աշխարհին մէջ։
Գործի մը ամբողջութիւնը յաջողելու համար պէտք է
լաւ մէկանքել բոլոր այն տարրերը, որոնց գործակ-
ցութիւնը, համերաշխութիւնը անհրաժեշտ են։ Բայց
հարկ է զտել զանոնք, ինչպէս մարդ կը զտէ ոսկիի
մանրիկ հատիկները աւազի անմաքուր կոյտերուն մէ-
ջէն, ձոյլ հիանալի զանգուածը մէջանեղ հանելու հա-
մար։ Անգամ մը որ այս զանգուածը կազմուի, անկէ
յետոյ շատ դիւրին է ամէնէն գեղեցիկ զարգերը յօրի-
նել։ Այսպէս ալ, անդամ մը սկզբունքը դրուելէ, խոր-
հրդածելէ, անոր յաջողութեանը նպաստելիք տար-
րերը իրար բերելէ ետքը դիւրին է գործել և յաջող
ելքի մը յանդեցնել ձեռնարկը։

Ուրեմն գործի աշխարհին մէջ առաջին պայման-
ներէն մէկը ինքզինքը ազատելն է անօպուտ խոր-
հրդներէ, որոնք մտածումին մակարոյժներն են։
Մարդ պէտք է վարժեցնէ իր միտքը այսպիսի մակա-
րոյժ մտածումներէ զերծ մնալու, որպէսզի կարենայ

հարազատ ձոյլ զանգուածը յառաջ բերել: Եթէ ոսկերիչը իր ձեռքը չունենայ մաքուր ոսկին, ո՞ւրիէ պիտի կը ընայ շինել հիանալի մանեակները, օղերը և ուրիշ զարդերը: Այդ ոսկին միջոցն է ուզուած զարդերը կամ առարկաները շինելու, այնպէս ալ սկզբունքը, նախնական գաղափարը անհրաժեշտ միջոցն է ամբողջ աշխատութիւն մը յաջողութեան ճամբուն մէջ դնելու: Ենդիրը գաղափարը նիւթականացնելու մէջ է, ինչպէս ոսկերիչը ո՛եւ է ձեւի կը վերածէ ձոյլ ոսկին և անկէ կը շինէ այլեւայլ զարդեղներ:

Մարդուս կամքը պէտք է ձգտի գաղափարին, պէտք է ամէն ձիգ անոր յաջողութեան աշխատի: Կասկածը պէտք է վտարուի, որովհետեւ մեծազոյն արգելքն է յաջողութեան: Անշուշտ գիտարութիւններ պիտի ծագին, բայց եթէ մարդ լաւ կարգադրած է իր միջոցները, անոնք չպիտի կրնան արգելք հանդիսանալ: Մինչեւ որ մարդ հարստութիւն մը կազմէ, դիրք մը շինէ իրեն համար, մեծ աշխատութիւն մը պիտի ունենայ կատարելիք: Հարստութեան մը տիրանալ առաջին սկզբունքն է յաջողութեան, որովհետեւ որոշ հարստութեան մը շնորհիւ է որ մարդ կրնայ յագուրդ տալ իր բոլոր գովելի փառասիրութիւններուն, ուզած գործերը ընել, բարերարել, և ինչ որ ամէնէն կարեւորն է: Նիւթական անկախութեան մը տէր ըլլալ և հետեւաբար ձեռք բերել բարոյական անկախութիւն: Առանց ասոր, չկայ անհատականութիւն:

Զ. ՔԱՋՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՆԴԳՆՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է քաջութիւնը: Քաջութիւնը առհասարակ կը մեկնուի սա՛ իմաստով: — Անիկա ներքին յատկութիւն մըն է, որով կրնանք հանդարտորէն մտածել կեանքին բոլոր գժուարութիւններուն վրայ, պազարեամբ զիմագրաւել վտանգներուն և ունենալ յանզըդնութիւն, լաւ խորհրդածելով և նախապէս ստացուած փորձառութիւններուն վրայ հիմնուելով: Այս է քաջութեան նոր իմաստը և մարդ գործնական կեանքի մէջ պէտք է ունենայ այս քաջութիւնը: Անով մարդ կը ստանայ կորով, բայց քաջութիւն հետ պէտք է ունենայ լաւ զատողութիւն: Անօգուտ քաջութիւն մը կրնայ մարդը ձախողութիւններու տանիլ: Չի բաւեր վտանգը արհամարհել, արգելքները ոտնակոխ ընել, հարկ անհրաժեշտ է ցոյց տալ խորհրդածեալ յանզընութիւն մը և քաջութիւն մը: Մարդ պէտք է զիտնայ թէ ի՞նչ վտանգ կը սպառնայ իրեն, որպէսզի զիտնայ արհամարհել և զիտակցաբար գործել: Կարելի զիտնայ արհամարհել և զիտակցաբար գործել: Կարելի զիտնայ անհրաժեշտ է յանզըն մարդը որ ո՛եւ է հաշէ յանզուգն և քաջ նկատել ա՛յն մարդը որ ո՛եւ է հաշէ յանզուգն և զիտնայ առաջարկ կը գործէ ըստ պատահարի: Յանզուգն կը վերջանալ հօն, ուր սգիտութիւնը կը սկսի: Կարելի է միթէ յանզուգն նկատել տղայ մը որ բոցը բռնել կ'ուզէ: Տղան ձեռքը կ'երկնցնէ բոցին, որովհետեւ չի զիտեր թէ ի՞նչ է այն փայլուն և զինքը շըլացնող նիւթը, զոր կ'ուզէ առնել: Տղան չի զիտեր թէ զտանգաւոր է իր արարքը, վասնղի բոցին էութիւնը ծանօթ չէ իրեն: Եւ իր տղիտութիւնն ալ մէջ տեղ կ'ելլէ անմիջապէս, երբ հաղիւ բոցին զպած, կը սկսի պոռաւ, կանչել և լալ: Կեանքի ասպարէզին մէջ

շատ մարդիկ բնաւ տարբերութիւն չունին այսպիսի տղոցմէ: Անոնք իրարու հետ կը շփոթեն տղիտութիւն և յանդգնութիւն: Անէծք կը կարդան իրենց անխոհեմութեանը և կ'աշխատին ինքզինքնին արդարացնել ըսելով. «Եթէ գիտնայի, չէի ըներ»: ուրիշներ կը կարծեն իրենց սխալը արդարացնել կամ նուազեցնել, խոստովանելով իրենց անձեռնասութիւնը և կ'ըսեն. «Ես չէի գիտեր այսինչ բանը և ատոր համար ձեռնարկեցի այդ գործին, բայց հիմա տեսայ թէ ո՛րքան սիալեր եմ. ի՞նչ օգուտ որ ուշ է և կարելի չէ դարձանել սխալը»: Ուրիշներ, նուազ անկեղծ, կ'ըսեն. «Ո՞վ կրնար կասկածիլ երբեք որ հետեւանքը ա՛յս պիտի ըլլար»:

Մարդկային ծանօթութիւնները սահմանափակ են, ուստի անխոհեմ մարդիկը կարելի չէ այսպանել լոկ այն պատճառով որ չեն գիտեր, այլ մանաւանդ այն պատճառով պախարակելի են որ գիտնալ չեն ուզեր: Եթէ ամէն մարդ խորհրդածէ, շատ աղէկ կրնայ թափանցել այն բոլոր անհրաժեշտ ծանօթութիւններուն որ պէտք են իր ծրագիրներուն յաջողութեանը համար. Շատ անգամ քիչ մը կամք բաւական է, որպէսզի մարդ ըմբռնէ թէ որո՞նք են յաջողութեան նպաստելիք տարրերը:

Ներելի է որ մարդ չգիտնայ բայց ամէն մարդ կրնայ սորվիլ իրերը ճանչնալ: Այս է աւասիկ յանդընութեան սկիզբը: Սյունքն, խնդիր մը լուծելէ առաջ գիտնալ թէ անիկա ի՞նչ է խսկապէս. գիտնալ գործելէ առաջ, գիտնալ նպաստաւոր պարագաները որոշել, գիտնալ ցաւալի պատահարները կանխատեսել, գիտնալ զանոնք մեղմել, եթէ պատահին, վերջապէս գիտնալ անակնկալներու առաջքը առնել: Բայց ի՞նչ է գիտնալու միջոցը: Մէկ միջոց կայ միայն.— Սորվիլ, իսկ սորվելու համար պէտք է իր ուշադրութիւնը

կեդրոնացնել սորվուելիք առարկային վրայ, առանց երբեք ազգուելու արտաքին թելազրութիւններէ և ուրիշ մտածումներէ: Մարդ շատ անգամ բան մը դժուարաւ կը սորվի, որովհետեւ անկարող է, ուժ չունի մերժելու արտաքին թելազրութիւնները, որոնք միտքը մելու արտաքին թելազրութիւններէ: Կը իսակարեն և շփոթութիւն կը պատճառեն:

Բայց ասիկա երբեք չի նշանակեր որ պէտք է մերժել ամէն զաղափար որ կը ծնի զիխաւոր գաղափարէն կամ ուզզակի անոր հետեւանք է: Խնդիրը այն է որ մարդ չճապաղէ իր միտքը, չափաղանց չտարտընէ իր մտածումները, շատ ճիւղեր արձակել չտայ անսնց, այլ ամփոփէ: Երբ շատ մը մտածումներ պաշարեն միտքը, այն ատեն անիկա կը չեղի զիխաւոր գաղափարէն: Հետեւաբար նաեւ, յանդգնութեան գերը մեծապէս կը նոււզի, երբ դժուար կ'ըլլայ գիտնալ թէ ի՞նչ վճռական կէտի վրայ պէտք է ցոյց տրուի անիկա: Անգամ մը որ մարդ զաղափարի մը վրայ հաստատ կը մեայ. այսինքն անիկա լաւ տեղ կ'ընէ իր միտքին մէջ, անկէ ետքն է որ պէտք է աշխատի երկրորդ աստիճանը բարձրանալ, այսինքն վճռական որոշումի երթալ: Մտածումի ուժը գործունէութեան ուժ է: Երբ միտքը զործէ լաւ, այն ատեն արագօրէն կրնայ, որոշել թէ ի՞նչ պիտի ըլլայ իր գործունէութեան կէտ նպատակին, թէ ի՞նչ հետեւանքներ կրնայ ունենալ այդ գործունէութիւնը և կրնայ նաեւ որոշել յառաջ գալիք գէպքերը: Մտքին գործունէութեան շնորհիւ է որ ցաւալի զէպքերու առաջքը կ'առնուել կամ անոնք նոււզ աննպաստ հետեւանք կ'ունենան, բայց ամէն պարագայի մէջ, մտքին գործունէութեան շնորհիւ է որ կարելի կ'ըլլայ օգտուիլ ամէնափոքք գէպքերէ: Իսկ մտքին գործունէութեան զանազան կարողութիւն, Որոշողութիւն, Զանազանեկանակները կը կոչուին՝ Որոշողութիւն և Վճռականութիւն: լու կարողութիւն, Դատողութիւն և Վճռականութիւն:

Աշխոյժ միտքը արագ կ'ըմբռնէ , լաւն ու գէշը կ'ոռոշէ , այսինքն գործի մը լաւ կամ յոռի կողմերը , դատողութիւնը կը հաստատէ ասիկա և կուտայ միջոցը ապահով յաջողութեան : Ինչ որ ուժ կը կոչենք , մտքին գործունէութեան զանազան եղանակներն են : Կան կրաւորական ու գործօն ուժեր . երկուքն ալ կարեւոր են , այսինքն պաղարիւնութիւն , անհամբերութիւնը զսպելու կարողութիւն . որ նոյնպէս յանդգնութիւն է : Պաղարիւն մարդը այն ատեն միայն կը սկսի պայքարի , երբ հաւաքած է իրեն պէտք եղած բոլոր յարձակողական և պաշտպանողական զէնքերը : Ինչ կարեւորութիւն կ'ունենայ պատերազմիկը , երբ ճամբայ կ'ելլէ առանց պէտք եղած զէնքերուն , լոկ իր քաջութեանը և խանդավառութեանը վստահելով : Այսպիսի մէկը անխօնեմ մըն է պարզապէս . կարելի է հիանալ իր վեհանձն քաջութեանը վրայ , բայց իր բոլոր հիանալի ձիրքերը ո՛եւ է արժէք չպիտի ունենան , քանի որ զուրկ է պէտք եղած զէնքերէն :

Արդ , ամէն մարդ ունի հակառակորդ մը , որուն դէմ անընդհատ պայքար պէտք է մէկ ամէն օր . այս ամէնօրեայ հակառակորդը կեանքն է . կեանքը որ ամէն օր մեղի կը հարկադրէ առաւել կամ նուազ ծանր կոիւներ մղելու , ուր զինագուլեր տեղի կ'ունենան անոնց համար որ գիտեն ձեռք բերել այդ զինազուլերը պայքարին մէջ յաղթանակելէ ետքը : Ինչ որ կը կոչուի կեանքի պայքար (struggle for life) , պղտիկ կոիւներու շարք մըն է յաճախ , բայց ատոնց մէջ կը յաղթեն յանդուզն եղողները , ամէնէն առաջ նետուելով կոիւն մէջ , իրենց բովանդակ էութեամբը : յանկարծակի կը բերեն թշնամին , արագ յարձակում կը գործեն և կը զգեանեն զանիկա : Կը պատահի սակայն որ կեանքի պայքարը ըլլայ ընդհանուր կոիւ մը , ուր կէ յանդուզն , քաջ եղողները միայն զուրս կուզան

անվեսա , մինչդեռ տատամսոտ մարդիկը և վախկոտները զոհ կ'երթան , կը կոխկոտուին և թշնամին կրնայ ամէն խաղ խաղալ անոնց գլխուն :

Կը տեսնուին կիներ ու այրեր , որ կամուրջէ մը ինքինքնին ծով կամ գետ կը նետեն և անձնատպան կ'ըլլան : Իրենց այս արարքը քաջութիւն է թէ վախկոտութիւն : Անչուշա անձնասպան եղող մը պէտք է քաջութիւն ունենայ , որպէսզի կամուրջի մը վրայ ելլէ , դէմ առ դէմ տեսնէ մահը և վերջ տայ կեանքին : Բայց այսպիսիներ վատե՛ր են , վախկոտնե՛ր , երբ վերջ կուտան իրենց կեանքին , խուսափելու համար կեանքի պայքարէն ու իրենց պարտականութիւններէն , ուրիշներուն ձգելով յաղթանակը շահելու հոգը : Աւասիկ վաճառական մը որ անհոգութեան և աշխատութեան մէջ մեթոս և նախաձեռնութեան ոգի չունենալուն պատճառաւ սնանկութեան գուոը հասած է , գիտէ որ անունը պիտի անպատուուի , բայց մինչեւ այդ օրը իրբ պատուաւոր մէկը յարգուած էր . այդ մարդը սենեակը կը քաշուի , կ'առնէ ատրճանակը և վերջ կուտայ կեանքին : Պէտք է զինքը քաջ մէկը նկատել . ո՛չ , քաջը ա՛յն մարդն է որ ամուր կեցած կը սպասէ զէպքերուն , վտանգներուն , դժուարութիւններուն , առանց այլայլելու : Խսկական քաջութիւնը ա՛յն է որ մարդը կը մղէ ամէնէն զան անյաղթանը մէջ յաղթախօսութիւններու , քինախնդրութիւններու , բամբասանքներու , նախանձի և անայլայլ կը շարունակէ ընթացքը , ոչ իսկ զիջանելով պատասխանել իրեն դէմ եղած թշնամական ակնարկութիւններուն :

Եատ անգամ դժուարութիւնները և մնակի դէմ պա-

տահած արգելքները օգտակար ազդարարութիւններ են. այդ արգելքները կրնան օր մը մեղի նպաստաւոր դառնալ, պէտք չէ առաջին օրէն վհատիլ: Կրնանք դանոնք ի նպաստ մեղի դարձնել, անոնց ընթացքը փոխել, աւասիկ իրական յանդկնութիւնը, քաջութիւնը, փոխանակ յուսահատելու անմիջապէս: Մարդ կը խնդայ նոյնիսկ այնպիսի արգելքներու ու խոչնդուներու վրայ, երբ կամք կ'ընէ զանոնք ի նպաստիրեն դարձնելու: Պէտք չէ ուրեմն վհատիլ, պէտք է միշտ պահել իր բարոյական կորով ու քաջութիւնը: Մանաւանդ ինչո՞ւ ցաւիլ չյաջողելուն համար այնպիսի գործերու, որոնց արդէն միջամուխ ըլլալ պէտք չէր: Եւ յետոյ, պէտք է զիտնալ թէ ինչ որ մեղի այսօր տհաճելի կ'երեւի, վաղը թերեւս պատճառ ըլլայ մեծ ուրախութեան: Տիրութեամբ կը կորսնցնենք երջանկութեան թանկագին վայրկեաններ և մանաւանդ գործի ասպարէզին մէջ ձեռնարկի մը յաջողութեան համար թանկագին պատեհութիւններ: Ժպիտի քաջութիւնը պէտք է ունենալ ամէն ատեն: Այնպէս նկատենք որ բնական են մեր գէմ ելած բոլոր գժուարութիւնները: Երբ մարդ այսպէս քաջութեամբ, արիութեամբ շարժի, այն ատեն անայլայլ պիտի չարունակէ իր աշխատութիւնը և թերեւս պատճառ պիտի ունենայ ուրախանալու կարգ մը գործերու չյաջողելուն համար:

Մարդ պարտաւոր է խորհիլ թէ տիրութեամբ կամ յուսահատութեամբ ի՞նչ կը չահի: Ընդհակառակը տեսնուած են մարդիկ որ անդամ մը կործանելէ ետքը, յաջողած են իրենց հարսաւութիւնը վերակազմել, վասն զի երբեք չեն կորսնցուցած քաջութիւննին: Ամէն զի երբեք չէ աշխատի, պէտք է իր տրամադրութեան ոք պէտք է աշխատի, պէտք է իր տրամադրութեան տակ պահէ յաջողութեան տարրերը, նախաձեռնուակ պահէ յաջութեան ոպի, փորձառութիւն, գործունէութեան միջոց-

ներ, ասոնք են հարստութիւն չինող միջոցները, բայց կը պատահի որ մարդ կորսնցնէ հարստութիւնը մասամբ կամ ամբողջովին, զանիկա վերակազմելու միակ հաւանականութիւնը յանդկնութիւնը և քաջութիւնն են որ կ'ընծայեն: Մարդ պէտք չէ դազրի աշխատելէ, ընդհակառակն ամէնամեծ յաջողութիւնները պէտք է գրգիռ մը ըլլան եւս աւելի յաջողելու: Մեծահարուսագնդապետ Ասթոր կարաւ Թիբանիքի աղէտին մէջ: Զաւակը այդ միջոցին 21 տարու էր և 500 միլիոն ֆըրանք ժառանգեց, բայց հակառակ ատոր իբր հողագործ սկսաւ աշխատիլ, փոխանակ հօրենական հարստութեան ապաւինելով զիես կեանք մը վարելու: — Կին մը կը գանդատէր թէ ժամանակին 10 ծառայ ունէր, բայց բախսը հարուածեց զիրենք, հիմա պարտաւորուած է աշխատիլ և ամէն գործ ինք կատարել կամուրիշներուն ծառայել իբր սպասուհի: Իրաւունք ունի արդիօք այս կինը գանգատելու: Եթէ անիկա իր ճոխ շրջանին ծոյլ մնացած չըլլար, այլ օգտակար արուեստի մը հետեւած ըլլար: Իր գժբախտութեանը մէջ պիտի կրնար աւելի շահաւոր և նուազ գժուարին արուեստ մը ի գործ գնել: Կեանքին մէջ բնական արդարութիւն մը կայ որ մարդուն ընթացքին համաձայն հատուցում կ'ընէ: Մարգիկ առհասարակ կ'ենթարկուին այն վիճակին, զոր իրենք իսկ հրաւիրած իրենց վրայ: Քաջութիւնը ինքզինք փոխակերպեն իրենց վրայ: Քաջութիւնը ինքզինք փոխակերպեն կը կարդալու: Մարգում մէջ է, ոչ թէ ողբ ու կոծ կարդալուն: Մարգում մէջ իսկ է յաղթելու միջոցը: Մեծագոյն գժուարութիւնը որուն մարդ կը բաղիսի, ինքզինքին յաղթելունը, որուն մարդ կը բաղիսի, ինքզինքին յաղթելունը, որուն մարդ յաջողի ինքզինքը զսպել, իր է: Անդամ մը որ մարդ յաջողի ինքզինքը զսպել, իր անձը նուածել, այլեւս զրեթէ ամէն գժուարութեան կրնայ յաղթել:

Ծատ մարդոց միաբը կը չարչարուի իրենց տղոց ապագային խնդրով: Աւասիկ պարագայ մը, ուր ի-

րապէս քաջութիւնը անհրաժեշտ է . քանի՞ ծնողքներ զիտեն իրենց տղոց ընել տալ , ինչ որ անոնք պէտք է ընեն : Շատ ծնողքներ գէշ ըմբռնուած զաւակասիրութեամբ մը և անդութ չնկատուելու համար չեն ուղեր ձգել իրենց զաւակները որ անձամբ կեանքի փորձառութիւնը ստանան : Տղան եղած չէ , որպէսզի ծնողքները զինքը չոյեն ու փայփայեն միայն : Տղան պէտք է սորզի կեանքը ապրիլ , և կեանքը կոիւ է : Տղան տպէտ ձգել կեանքի պայքարին դժուարութիւններուն մասին , անյաջողութեան մատնել է զանիկա , քաջութենէ զրկել է զանիկա , այսպիսի ծնողքներ թէ՛ իրենք քաջութենէ զուրկ են և թէ երկչոտ կը մեծցնեն իրենց զաւակները : Ինչ որ շատեր ուէր կը նկատեն հանդէպ զաւկին , պարզապէս անտրամաբանական զգայնութիւն մըն է : Քաջութիւնը՝ տղոց հանդէպ միշտ արդար , նոյնիսկ ի պահանջել հարկին խիստ ըլլալն է : Կարեւորութիւն չունի ուրիշներու կարծիքը թէ ի՞նչ պիտի ըսեն մեր ընթացքին մասին : Այս քաջութիւնն է որ տղուն պիտի ապահովէ փայլուն ապազայ մը . եթէ չունիք այս քաջութիւնը , տղան պիտի զրկէք փորձառութենէ , որ այնքան անհրաժեշտ է , երբ կուգայ զայրկեանը կեանքի բիրտ սանդիմատերէն վեր ելլելու : Հանդարտ քաջութիւն , անայլայլ և պաղարիւն , ահա՛ ինչ որ անհրաժեշտ է կեանքին մէջ : Այս տեսակ քաջութիւնը անհրաժեշտ պայմանն է ընտանեկան անդորր կեանքին , գործնական ասպարէզին մէջ՝ յաջողութեան և մեր իսկ նիրքին անդորրութեան :

Նշանաւոր զերման իմաստասէր նիչէ կ'ըսէ թէ մարդու մը արժէք ունենալը կամ ոչ յայտնի կ'ըլլայ անկէ որ զիտէ՞ զիմանալ : Դիմանալու կարողութիւնը աննպաստ պարագաները արհամարհելն է , այսինքն՝ յաղթել մեղի զէմ կանդնող արդելքներուն և յարա-

տեւել կանխաւ գծուած ճամբուն մէջ : Դիմանալու կարողութիւնը յարատեւութենէն աւելի մեծ բան մըն է , առանց սակայն ըլլալու յամառութիւն : Դիմանալ կը նշանակէ կամովին մոռնալ դժուարութիւնները և քաջութեամբ ընդունիլ բոլոր հետեւանքները որոշումի մը , որուն գործադրութեանը կ'ըգձանք : Դիմանալու կարողութիւնը մեզի քաջութիւն կ'ընծայէ երեւան ելած բոլոր խոչընդոտներուն դէմ : Բայց անիկա որ և է գործի չի ձեռնարկեր առանց պատճառի : Բանավարութիւնն է որ կը լուսաւորէ անոր ճամբան : Անիկա կորովէ որ արգելք կը հանդիսանայ ֆիզիքական տկարութիւններու , արհամարհել կուտայ ցաւը և գործունէութեան կը մզէ : Յաջողութեան էական պայմաններէն մէկն է ահաւասիկ դիմանալու այս կարողութիւնը :

Կեանքի մէջ շատ կարեւոր պարագայ մըն է վըտանգի (risque) խնդիրը : Առած մը կ'ըսէ թէ ո՞վ ո՞ր վտանգ աչք չառներ , չի կրնար բան մը շահիլ : Ասիկա մէկ կոզմէ կը պախարակէ երկչունները և կը քաջալերէ զանոնք որ միշտ առաջ կը նետուին , նորանոր փորձեր կը կատարեն յաջողելու համար : Բայց վտանգ աչք առնել երբեք չի նշանակեր անխոհեմ շարժիլ : Ուստի , վտանգը , այս իմաստով , կը նշանակէ ձեռնարկել այնպիսի գործերու , որոնց ելքը թէեւ ստոյգ չէ , բայց եթէ յաջողին , արդիւնքը խիստ փայլուն կ'ըլլայ : Ուրիշ խօսքով՝ այս տեսակ վտանգաւոր ձեռնարկներ միշտ աւելի շահաբեր են քան այն գործերը , որոնց յաջողութիւնը գրեթէ անխուսափելի է : Ամէն մարդ որ գործի կը սկսի , իր առջեւ կ'ունենայ ընտրութեան մը անհրաժեշտութիւնը : Ի՞նչ տեսակ գործ պէտք է ընտրէ , ապահով , թէ այնպիսի գործ մը , ուր վտանգը հաւանական է : Շատեր կը ճախողին կատարելապէս , ոմանք պահ մը կը քաշկուտուին ,

առանց սակայն հասնելու իրենց երազած դղեակը, իսկ ուրիշներ որ սովորական գործի մը ձեռնարկած էին, կը շարունակեն իրենց ձամբան դրեթէ ամէն ապահովութեամբ, սակայն կան նաեւ ուրիշներ, որ խիզախաբար կը ձեռնարկեն ամէնէն դժուարին գործերուն, երբեք կարեւորութիւն չեն ընծայեր դժուարութիւններու, չեն վհատիր, անայլայլ կը շարունակեն աշխատութիւնը, նոյնիսկ ձախողանքներէ ետքը և վերջապէս ի գին ամէն դժուարութեանց կը յաջողին: Ասոնք կեանքի քաջերն են, սովորական ձամբէն չեն ընթանար, այլ ամէնէն դժուարին յաղթանակներուն կը հետամտին: Այսպիսի ճիգերու շնորհիւ է որ գիտութիւն և ճարտարարուեստ յառաջ կ'երթան:

Պեսնար Բալիսի նոյնիսկ իր տան կահ կարասիները վառեց, մինչեւ որ գտաւ գաղտնիքը կիտուածանկարին:

Այս բոլոր ըսուածներէն չի հետեւիր սակայն որ վտանգ աչք առնելը կը նշանակէ բացարձակապէս անխորհուրդ գործերու ձեռնարկել: Այնպիսի մարդիկ անմիտ կը կոչուին: Եթէ նոյնիսկ յաջողին, այդ յաջողութիւնը երկար չի տեւեր, որովհետեւ քաջութիւնը չի բաւեր անխորհուրդ ձեռնարկի մը բոլոր անպատեհութեանց առաջքը առնելու: Ամէն գործ, որքան ալ վտանգներ ներկայացնէ, պէտք է իրեն հիմունենայ ողջմութիւն, դատողութիւն և նրբամիտ հաշիւ: Առանց այս էական պայմանները լրացնելու, բացարձակապէս անխորհուրդ բան կ'ըլլայ ո՛եւ է կործի ձեռնարկել:

Պիտի ըսուելի թերեւս որ անխոնեմ մարդիկ չնըկատուեցա՞ն միթէ անոնք որ ժամանակին օդանաւորդութեան առաջին փորձերը կատարեցին, անոնք որ միշտ աւելի բարձր ուղեցին սաւառնիլ, անխորհուրդ մէկը չնկատուեցա՞ւ միթէ օդանաւորդ կարոս, որ

քսան տարի առաջ առաջին փորձերը կատարեց օդանաւով գլխիվայր սաւառնելու: Ո՛չ, ասոնք անխոնեմ մարդիկ չէին, ասոնք յանուն գիտութեան կըռուող և իրենց կեանքը վտանգող խիզախ մարդիկ էին ու իրենց բոլոր յանդուղն փորձերը հիմնուած էին չափագիտական և բնագիտական տուփքներու վրայ: Անխոնեմ մէկը չէ այն գիտունը որ այսօրուան համար զարմանալի, բայց վաղը սովորական ձմարտութիւն մը ըլլալու կոչուած գիւտ մը կը հետապնդէ, նոր ձմարտութեան մը լոյսը նշմարելով նախապէս եղած գիւտերու մէջ: Քառասուն տարի առաջ ո՞վ երբեք կրնար կուանել հրաշալիքը որ է այսօրուան ուտիոն և կոչուած է մօտաւոր ապագայի մէջ ա՛լ աւելի մեծ և ապշեցուցիչ հրաշալիք մը ըլլալու: Վտանգներ ներկայացնող գործի մը աշխատիլը, ուրեմն, անխոնեմութիւն չէ ինքնին, բաւ է որ բանաւոր հիմ մը ունենայ, արդիւնքը արժէք մը ներկայացնէ:

Պատահած է գիտութեան մէջ որ այսպիսի գործերու ձեռնարկող յանդուղն մարդիկ զոհ զացած են իրենց յղացումներուն, զաղափարներուն և ուրիշներու վիճակած է զանոնք իրականացնել, բայց ասիկա երբեք չի նուազեցներ անոնց բարոյական արժանիքը: Խնդիրը՝ որոշելն է թէ կ'արժէ՞ վտանգը աչք առնել, ձեռնարկուած գործը իրօք արդիւնաւոր պիտի ըլլայ: Անգամ մը այս սկզբունքը ճշգուելէ ետքը, մարդի կրնայ առաջ նետուիլ: Ամէն պարագայի մէջ, գործի մարդուն առաջին պարտականութիւնն է կառչած չըմնալ հին ծթուած աւանդութիւններու և սովորութիւններու վրայ, չըլլալ աւանդամոլ, միշտ նորութիւննորհիլ, նկատողութեան առնել միջավայրին պէտքերը, ինչպէս նաեւ պէտքերը այն միջավայրին, որուն հետ պիտի գործէ: Աւասիկ խոշոր հարց մը որ գրաւած էր անտեսազէտներու ուշադրութիւնը, Ընդ-

հանուր Պատերազմէն իսկ առաջ : Գերման ձարտարարուեստը ամէն օր նորանոր ասպարէզներ կը շահէր ու զանոնք կը խլէր անգլիական ձարտարարուեստին ձեռքէն, որովհետեւ գիտէր աւելի նոր մեթուներով գործել, չկառչիլ աւանդութեանց վրայ, յանդուզն ըլլալ և միշտ փոխել իր գործունէութեան եղանակը ժամանակին ու միջավայրին համաձայն և նկատողութեան առնելով ճաշակը անոնց, որոնց համար կոչուած են գործել վաճառականն ու գործարանատէրը :

ՅԱՑՈՂՈՒԹԻՒՆ

Գործի մէջ յաջողութեան զլիմաւոր պայմաններէն մէկը լաւ գատելն է : Խորհրդածել, գատել, այսինքն քննել թէ ո՛ր աստիճան յարմար է փափաքուած գործին ձեռնարկել և ի՞նչ կրնան ըլլալ զանիկա յաջողցնելու պայմանները : Ուրեմն գատողութեան կարողութիւնը հիմնական է գործի մարդուն համար :

Սնիկա պէտք է գիտնայ գիտել, զանազանել, էական և երկրորդական տարրերը կարգաւորել, անոնց յարաբերութիւնը որոշել և մանաւանդ գիտնալ իրերու և գործի մէջ պէտք եղած տարրերուն յարաբերականութիւնը ի վեր հանել : Աշխարհի մէջ, մանաւանդ գործնական կեանքին մէջ կայ յարաբերականութիւն մը, դոր չատեր չեն կրնար զանազանել և այդ կ'ըլլայ պատճառը իրենց շատ մը ձախողանքներուն : Ուրեմն գործի ասպարէզին մէջ, գատողութեան գերը պիտի ըլլայ մանաւանդ զանազանել իրերու բուն արժէքը, և անոնց յարաբերական արժէքը :

Դեղեր կան որ փրկարար ազդեցութիւն ունին այլեւայլ հիւանդութեանց մէջ, բայց կրնան մանաւիթ

գառնալ ուրիշ պարագաներու մէջ : Միեւնոյն դեղն է, բայց ո՛չ միշտ օգտակար : Սխալ պիտի ըլլար ուրեմն ըսել թէ ամէն դեղ վլասակար է, ինչպէս նոյնքան սխալ պիտի ըլլար վճռաբար յայտարարել թէ ամէն դեղ օգտակար է ամէն մարդուն համար : Ուրեմն խընդիրը բժիշկին համար, զանազաննելն է պարագան, ուր կարելի է գործածել ո՛եւ է գեղ : Այնպէս ալ գործի մարդուն համար կարեւորը զանազաննելն է թէ ո՛եւ է պարագայի մէջ ի՞նչ պիտի ըլլայ իր ընթացքը և ո՛եւ է պարագայի մէջ ի՞նչպէս պիտի դատէ իրեն ներկայացող խնդիրները : Ի՞նչ պարագաներ պիտի ընտրէ որ նպաստեն գործին յաջողութեան : Երէկ նըսպասաւոր երեւցող պարագայ մը կրնայ այսօր խիստ աննպաստ դառնալ : Ուրեմն պէտք չէ կառչիլ մնալ կարծիքի մը վրայ, պէտք է ալզէկ որոշել իրերու և կարծիքներու յարաբերականութիւնը : Գործի մարդուն համար անհրաժեշտ է նաև գիտնալ թէ ի՞նչպէս գործի վարուի այլեւայլ մարդոց հետ : Ամէն մարդու պիտի վարուի գիտնալ մարդու հետ միեւնոյն ընթացքը չի կրնար ունենալ, ոմանց հետ պարտաւոր է մեղմութեամբ շարժիլ, իսկ ուրիշներու հետ խստութեամբ, նոյնիսկ բրտութեամբ : Խնդիրը զանազաննել գիտնալն է : Աշխարհի մէջ կարելի չէ որոշ սահման մը զծել գործի մէջ յաջողութեան տեսակէտով : Այո՛, անշաւչա բացարձակ պայմաններ կան, ինչպէս պատուաւորութիւն, ձշապահութիւն, կանոնաւորութիւն, մաքրութիւն, բայց անդին կան երկրորդական պարագաներ ալ, ուր բացարձակ կանոնի մը հետեւիլ թերեւս պատճառ պիտի ըլլար ձախողման : Ուրեմն պէտք է գատել և ձշել ըլլար պիտի ըլլայ մանաւանդ զանազաննել իրերու բուն արժէքը, զոր պէտք է ունենալ նոյն բուն պէտին : Հին վէպերուն մէջ է որ կը տեսնուին անպէտին : Հին վէպերուն մէջ է որ կը տեսնուին անպէտին :

Գործնական կեանքը տարբեր երեւոյթ մը կը պարզէ։ Անոնք որ պարկեշտօրէն չեն գործեր, կը ծածկեն ինքն զինքնին ամէնէն փաղաքուշ ձեւերուն ներքեւ։ Պէտք է դիմանալ զանազանել այդպիսիները։ Արաբական առած մը կ'ըսէ։ «Բանաստեղծութիւնը շատ աղուոր բան է և փափուկ խորափիները թանկագին են, բայց ամէն բան պէտք է դայ իր ժամանակին որ գնահատուի։»

Մարդիկը զանազանելէ և անոնց հանդէպ իր ունենալիք ընթացքը որոշելէ զատ գործի մարդը պարտաւոր է նաեւ նկատողութեան առնել թէ ո՞ր աստիւ ձան պատշաճ և նպատակայարմար կ'ըլլայ իր ո՛եւ է ընթացքը կամ ձեռնարկը։ Վսեմին ու ծիծաղելիին միջեւ, կ'ըսէ ծանօթ առած մը, երբեմն շատ քիչ միջոց կայ։ Առողջ դատելու համար պէտք է մանաւանդ նկատողութեան առնել երեք պարագայ։ Ժամանակի յարմարութիւնը, Միջավայրի յարմարութիւնը, Գործ ծունէութեան եղանակի յարմարութիւնը։ Այսինքն նկատողութեան առնել թէ գործի մը ձեռնարկելու համար ընտրուած ժամանակը յարմա՞ր է, յարմա՞ր է այն տեղը, ուր պիտի հիմնուի գործը։ և ի՞նչ միջոցներ պէտք է ձեռք առնել անոր յաջողութեան համար։ Ուրեմն գործի ասպարէզին մէջ նկատողութեան առնուելիք գլխաւոր պարագաներէն մէկը պատեհութեան, յարմարութեան ինդիրն է։ Գործի մարդը պէտք է արագ որոշում տայ, ուշ տրուած որոշում մը կրնայ ո՛եւ է օգուտ չունենալ և ընդհակառակն վեաս պատճառել։

Մանաւորապէս ամէնէն յետին կէտերուն ուշագրութիւն ընելու պարտաւոր են, զգուշութեամբ շարժելու են անոնք որ տակաւին նոր գործի կը սկսին։ ասոնք ամէնայետին մանրամասնութիւններուն անշամ ուշագրութիւն ընծայել պարտաւոր են։ Պէտք է

յարմարիլ ժամանակի պահանջներուն։ —Իրենց զիրքը շինած նշանաւոր մարդիկ կան որ երբեք կարեւորութիւն չեն ընծայեր իրենց հագուստ կապուստին և օրինակի համար՝ քառասուն տարի առաջուան նորաձեւութեան մը համաձայն կը հագուին։ Ասիկա անշուշտ մեղանչում է ժամանակին պահանջումին դէմ, բայց նշանաւոր դէմքեր են և ներողամիտ աչքով կը դիտուի անոնց այս զանցառութիւնը։ մինչդեռ իր ապագան պատրաստելու սկսած երիտասարդ մը պէտք է ամէն կէտ խորհի։ Շատ անդամ այսպիսի անզգոյց երիտասարդներ ամէն գուռ փակուած կը տեսնեն իրենց առջեւ և հետեւաբար առաջին քայլերուն իսկ միծամեծ զժուարութիւններու կը հանդիպին, որովհետեւ ոչ խնամեալ կերպարանքով մը և թափթփած ձեւերով կը ներկայանան։ Ամէն գործի մարդ նկատողութեան պէտք է առնէ միջավայրին պահանջը։ Գործի մարդուն յաջողութեան անզրանիկ պայմանը աղէկ թափանցելն է միջավայրին հոգեբանութեան։ ինքինքը անյաջութեան մատնել է աչքերը խփել միջավայրին առջեւ։ Խոչոր աղամանդի տէր մէկը հարուստ կը նկատուի քաղաքի մը մէջ, սակայն ի՞նչ կարեւորութիւն ունի այդ աղամանդը անապատին մէջ ապրող ուղտապանին համար։ ինչ որ թանկագին է այս մարդուն աչքին։ մէկ քանի կոյժ պազ ջուրն է այս աղամանդի կառըր։ Ամէն միջավայր իր պահանջը ունի, ինչպէս ժամանակը, ինչպէս անձիրը։ Գործի մարդը պարտաւոր է սերտել ասոնց հոգեբանութիւնը և ըստ այնմ լարել իր գործը։ Վերացական տեսութիւններով գործել անյաջողութիւնը պատրաստել է։ Գործի մարդը պարտաւոր է իրատես ըլլալ, աղէկ դատել, աղէկ ընտրել պարագաները և ըստ այնմ գործել։ Ծանօթ է արեւելեան պատմութիւնը։ Զօրաւոր գործել։ Գործի մը պետը կոիւի մտած էր մօտակայ ցեղի ուղագրութիւն ընծայել պարտաւոր են։ Պէտք

մը հետ որ շատ նուազ էր թիւով, հետեւաբար կոխուն արդիւնքը տարակոյս չէր վերցներ, այս ցեղապետը պիտի կրնար նահանջ մը կեղծել և թակարդի մը մէջ ձգելով փճացնել իր հակառակորդները։ Սակայն արագօրէն վազած ատենը ձիուն պայտերէն միոյն գամը ինկաւ։ Ցեղապետը կարեւորութիւն չընծայեց, յետոյ պայտը ինկաւ, և ձիուն ոտքը վիրառուեցաւ քարէ մը և սկսաւ կաղալ։ Ցեղապետին մարդիկը շուարեցան, թշնամիները նշմարեցին ասիւկա, ճարտար ռազմավարութեամբ շահեցան յաղթանակը և ցեղապետը հարկադրուեցաւ անձնատուր ըլլալ նուաստացուցիչ պայմաններով։

Ան որ կ'ուզէ յաջողիւ, պէտք չէ զանց առնէ յետին մանրամասնութիւններն անգամ։ Կորսուած գամին պատմութիւնը ամէն վայրկեան կը կրկնուի մարդոց կեանքին մէջ։ Ճարտար մարդը ա՛յն է որ կը դնահատէ ամէնէն յետին գամին արժէքն անգամ։

4. Մէ՛կ Գիղիթիին

Գործի յաջողութեան էական պայմաններէն մէկն ալ մէկ ուղղութեան հետեւիլն է, այսինքն գաղափարները չցրուել, որովհետև, ինչպէս ըսինք, խառնաշփոթ գաղափարներու առատութիւն մը լաւ նիշ մը չէ յաջողութեան։ Շատ պատճառներ կան գաղափարները, միտքը ցրուով, սակայն կրնանք ամփոփել այդ պատճառները հետեւեալ կերպով։ Մտքին ծուլութիւնը, վարանում, անիրականալի բաներու հետամտիլ ու երաղել։ Միտքին ծուլութեան գլխաւոր պատճառը այն բաղել։ Միտքին պատճառը կը յաջորդեն, գաղափարէ որ պատկերներ իրարու կը յաջորդեն, առանց ու և է ներ, երազներ իրարու կը խառնուին, առանց ու և է

գաղափար որոշ ձեւ մը ստացած ըլլալու տակաւին։ ամէն գաղափար կը մնայ ամպային վիճակի մէջ, հազիւ կ'ուրուագծուի, և անա նոր գաղափար մը կը յաջորդէ և այսպէս շարունակ։ Ուրեմն մարդ չի կրնար ուեէ ուղղութիւն ընդգրկել։ Ծոյլ միտքը չի կրնար որոշապէս, յսակօրէն ըմբռնել։ այս է պատճառը որ գաղափարներ իրարու կը յաջորդեն, առանց սակայն անոնցմէ մէկը որոշապէս հաստատուելու մտքին մէջ։ Վարանումը ուղղակի հետեւանք է մտքի ծուլութեան և պատճառ կը հանդիսանայ որ միտքը շատ մը գաղափարներ յղանայ, բայց չկարենայ անոնցմէ մէկը ընտրել։ Ան որ կ'ուզէ յաջողիւ, պէտք է կամք գնէ որոշ գաղափարի մը վրայ ամուր կենալու և անոր յաջողութեանը հետամտելու։ Պէտք է գիտնալ յանդգնիլ, այսինքն վճռականօրէն ուղղութիւն մը ընդգրկել, և ըստ այնմ գործել։ Այս իմաստով, յանդգնիլը պարզապէս նախաձեռնութիւնն է կեանքի ասպարէզին վրայ և հետեւաբար յանդգնութիւնը կ'ըլլայ գործոն քաշութիւն։ Ուրեմն գործի մարդը պէտք է իրմէ վանէ երկչոտութիւնը։ Արդ, երկչոտութիւնը ընդհանրապէս հետեւանք է ստացուած զաստիաբակութեան։ ուստի, կրթութեան ու դաստիաբակութեան աւագ պարտականութիւնը պէտք է ըլլայ գործի ասպարէզ նետել մատաղ սերունդը, քաջաբար գոտեպնդուած։ Աշխարհի մէջ գիրախտաբար շատ են երկչոտները։ Կը տեսնենք մարդիկ որ կը շուարին ոչինչ պատճառվ մը։ ինչո՞ւ։ Որովհետեւ վախկոտ են։ Անոնք ինքինքնին միշտ ստորին կը նկատեն, կը վարանին, իրենց միտքին վրայ կը ձնչէ շարունակ այս գաղափարը։ «Սա գործին պիտի ձեռնարկեմ, մեծ փափաքս է անիկա, բայց արդիօք պիտի յաջողի՞մ։» Եւ կը սկսին ամէն հաշիւ ընել, առանց սակայն որոշ կէտի մը վրայ կառչելու և վճռելու թէ ի՞նչպէս պիտի սկը-

սին, ո՞ւրկէ պիտի սկսին և ո՞ւր պիտի յանդին։
Դաստիարակութեան հիմնական պարտականութիւնը մատաղ սերունդին մէջ նախաձեռնութեան ոգին զարգացնելն է մանաւանդ։ անկարելի է սկզբունքի տէր ըլլալ, երբ մարդ ո՞չ իսկ կրնայ նախաձեռնութիւն մը ունենալ։ Երկչուութիւնը երբեք բնական վիճակ չէ, սակայն կ'ամրապնդուի մարդոց մէջ այդ վիճակը անոնց մտածելու սխալ եղանակին պատճառաւ։ Տրուած դաստիարակութեան նպատակը պէտք է ըլլայ գործի ապագայ մարդոց ուժ ներշնչել որ յանդուզն ըլլան բնականն սահմաններու մէջ, որովհետեւ յանդուզն ըլլալ չի նշանակեր բնաւ անցնիլ, սանակոխ ընել բարոյականը և մարդկային ընկերութիւնը կառավարող օրէնքներուն սահմանը։ Մարդքարեարելուն մէջ կրնայ յանդութեան ծայրագոյն սահմանները երթալ, սակայն գէշ գործի մէջ յանդութիւնը պէտք է զսպուի առաջին արտայայտութիւններուն իսկ։ գործի մարդը պէտք է ուղղութիւն ունենայ, և մէկ ուղղութիւն. սակայն այդ ուղղութիւնը պէտք չէ ըլլայ այնպիսի ուղղութիւն մը որ հակասէ յաջողութեան սովորական պայմաններուն, այսինքն պարկեշտութեան և ուղղամտութեան կանոններուն ու պատուաորութեանն երբ կ'ըսենք թէ գործի մարդը պէտք է մէկ ուղղութեան հետեւի, կը հասկնանք նաև որ անիկա պարտաւոր է ուշադիր հսկել և օգտուիլ բոլոր պատեհութիւններէն որ կը ներկայանան։ Օրինակի համար, անիկա պարտաւոր է օգտուիլ ժամանակէն, պէտք է լաւ ըմբռնէ ժամանակին արժէքը։ Ժամանակը կրնայ բարերար ազգեցութիւն ունենալ թէ յոռի, ըստ այնմ որ գործի մարդը գիտնայ կամ չգիտնայ զայն գործածել։ Ժամանակին պահանջներուն համաձայն պէտք է ընթանալ։ Ծանօթ խօսք մըն է թէ ժամերը չեն կորսուիր այն մարդուն համար որ գիտէ զանոնք գործի մը յատկացնել։

Գիտուններ ահագին աշխատութիւն կրցած են կատարել օգտագործելով այն վայրկեանները որ կարսուած կը նկատուէին, այսինքն այն ժամանակամիջոցները, ուր անգործութեան մատնուած կը կարծուէին այդ գիտունները։ Անկախութիւն ձեռք կը բերէ այն մարդը միայն որ գիտէ ժամանակին յարգը։ այս է իմաստը անգլիական առածին թէ ժամանակը զրամէ։ Այն որ գիտէ գործածել ժամանակը, անգրէպ պիտի տիրէ յաջողութեան և միանգամայն ձեռք պիտի բերէ իր ընկերային ազատութիւնը որ արդիւնքն է աշխատութեան և ձեռնարկուած գործերուն յաջող վերջաւորութեան։ Ժամանակին յարգը աղէկ գիտնալ կը նպաստէ մէկ ուղղութեամբ գործելուն, որովհետեւ մարդիկը կը վարմեցնէ ձշգապահ ըլլալու։ Մարդիկ կան, կ'ըսէ առած մը, որ մէկ քառորդ ուշ ծնած են և երբեք չեն կրցած այդ մէկ քառորդին կորուստ գարմանել։ Ասիկա անշուշտ ծիծաղելի ձեւ մըն է ձշգապահութեան կարեւորութիւնը բացարելու։ Ասկայն բաւական է ցոյց տալու թէ կան շատեր որ երբեք չեն կրնար ձշգապահ ըլլալ, յարդել իրենց ժամադրութիւնները, և ուրիշներուն ժամանակի կորուստ չպատճառել։ Այսպիսի մարդոց համար ձշգապահութիւնը անիմաստ է։

Ձշգապահ չեղող մարդոցմէ խիստ հազուազէպ բացառութիւն մը միայն կրնայ յաջողութիւն գանել կեանքին մէջ, որովհետեւ այդ տեսակ մարդիկ անտանելի կը զառնան, զմգոհութիւններ յառաջ կը բերեն իրենց շուրջը և վերջապէս իրենք ալ կը զառնան և հետզհետէ կը կորսնցնեն բարեկամութիւններ և գործակցութիւններ, որ այնքան անհրաժեշտ են մեր կեանքին մէջ։

Ձշգապահ չըլլալը ո՞չ միայն սխալ մըն է, այլ նաև ձախաւերութիւն և անձարակութիւն։ Այն որ

ճշգապահ չէ և չի յարգեր իր ժամադրութիւնները, զժգոհութիւններու տեղի կուտայ և ամէնէն առաջ ինք կը վնասուի անոնցմէ: Այսպէս, ժամադրութեան ուշ եկող մը յանդիմանութիւններով կ'ընդունուի և հետեւաբար երբ խօսակցութեան սկսուի, ուրիշներու համեմատութեամբ ստորին դիրքի մը ենթարկուած կ'ըլլայ, չի կրնար ձայն բարձրացնել, որովհետեւ նախ հարկադրուած է իր խօսակիցներուն սիրտը շինել: Անոնք որ յաջողութեան կը բաղձան, պէտք է համոզուին որ պարտաւորուած են ճշգապահ ըլլալ. առանց այս կարեւոր պայմանին, անոնք յուսախարութիւններու կը մատնուին և հետեւաբար նահւ ձախողանքներու: Եթէ այսքան կը շեշտենք մէկ ուղղութեան կարեւորութիւնը և ատոր մէջ ալ ճշգապահութեան կատարած մեծ դերը, պատճառը այն է որ ծրագրեալ գործի մը յաջողութեան մէջ մեծ դեր ունի անոր քննուիլը յարմարագոյն ժամուն:

Գործի մարդը պարտաւոր է զգուշանալ անկարգ ըլլալէ: Ամէն բան պէտք է կատարուի իր ժամունքը մէկ քանի գործի ձեռնարկուի միեւնոյն ատեն, ամէնքն ալ կը դատապարտուին կիսաւարտ մնալու. անյաջողութիւնը կրնայ վերագրուիլ շատ մը պատճառներու, բայց տարակոյս չկայ թէ գլխաւոր պատճառը գործի մէջ որոշ ուղղութիւն մը ընդգրկած չըլլալն է: Ան որ լաւ կշոած է որոշ ուղղութիւն մը ընդգրկելու անհրաժեշտ պէտքը, ամէն օր իր գործերը այնպէս կը կարգադրէ որ կարենայ կատարել բոլոր պարտականութիւնները: Մէկ ուղղութիւն ընդգրկելուն օգուտը այն պիտի ըլլայ որ գործի մարզուն բոլոր ջանքը պիտի կեղրոնանայ յաջողութեան վրայ, յաջողութեան պիտի ձգտի, շեշտակի պիտի դիմէ այդ նպատակին: Խելացի մարդը պիտի գիտնայ ընդգրկել լաւագոյն ուղղութիւնը, առանց կարեւորութիւն ընծայելու երբեք

աւանդամոլական նկատումներու, որոնք որ և է օգուտ չունենալի զատ վնասակար կը հանդիսանան: Վերջապէս մարդուս ջանքը պիտի ըլլայ նուիրուիլ աշխատութեան և օգտակար, արդիւնաւոր աշխատութեան: Աշխատութիւնն է որ մարդուս կ'ընծայէ աղ նոււականութիւն: Մարդ իր գոյութիւնը կ'արդարացնէ օգտակար գեր մը միայն կատարելով երկրի վրայ: Ծոյլ մարդը ի՞նչ դասակարգի ալ պատկանի, անարգ արարած մըն է, չի յարգուիր, ընկերութիւնը կը մերժէ զանիկա: Ծոյլ մարդը զուրկ է ազնուական զգացումներէ, արժանապատուութենէ և հետեւաբար չի կը նար որ և է գիրք գրաւել ընկերութեան մէջ: Ան որ կ'ուզէ յաջողիլ, պէտք է նախ կշոէ իր կարողութիւնները, ձիրքերը, կարենայ աղէկ զանազանել, որոշել գործի մը յաջողութեան բարոյական և նիւթական կարելիութիւնները: Այն ատեն կրնայ համարձակ նետուիլ պայմարին մէջ, տիրապետելու համար յաջողութեան, որովհետեւ իր ձեռքն ունի բազում կարելիութիւններ յաղթական զուրս գալու այս պայմարէն: Բաւ է որ ընտրուած գործը չի հակասեր արժանապատուութեան, այսինքն, եթէ անպատուութիւն յառաջ բերող զբաղում մը չէ, պէտք չէ վարանիլ, պէտք է լոկ աշխատիլ իրագործելու ակնկալուած արդիւնքը: Շատեր կան որ վարանումներ կ'ունենան գործի ձեռնարկելէ առաջ, ո'չ այն վարանումը, որուն կ'ակնարկէինք քիչ առաջ, այլ վարանումներ թէ այսինչ կամ այնինչ աշխատութեան սկսիլը կը հակասէ^o իրենց ընկերային վիճակին: Արդարեւ կան շատեր որ ամօթ կը համարին այս կամ այն գործը, որ սակայն երբեք անպատուիչ չէ: Այսպիսի վարանումներ անտեղի են, աշխատութիւնը ինքնին ազնուացուցիչ է, ո'եւ է գործ որ իր էութեանը մէջ արդէն զատապարտելի չէ, կ'ազնուանայ, երբ մարդ պատուաւորապէս ի գործ կը զութիւնը,

դնէ զայն։ Ի՞նչ պիտի ըլլար ընկերութեան վիճակը, եթէ մարդիկ չուզէին կատարել կարգ մը գործեր, այսինքն կոչտ աշխատութիւններ որ սակայն անհրաժեշտ են։ Քաղաքի մը կեանքին մէջ իրենց դերն ունին այն համեստ աշխատաւորները որ կը ծառայեն զայն մաքուր պահելու։ Եթէ այս տեսակ աշխատաւորներ գոյութիւն չունենային, ի՞նչպէս կարելի պիտի ըլլար յարգել առողջապահութեան տարրական պայմանները։ Ոմանք անախորժ հօտերէ անհանգիստ կ'ըլլան։ Ի՞նչ պիտի ըլլար սակայն մարդկութեան վիճակը, երբ ամէն ոք այնպիսի մարդոց նման մտածէր և բժիշկներ ու վիրաբոյժներ գոյութիւն չունենային։ Հողագործը դժնդակ աշխատութիւն մը կը կատարէ տաքին կամ ցուրտին։ Կեանքը կարելի պիտի ըլլար պայման, գոյութիւն պիտի ունենա՞ր, եթէ շինականը չաշխատէր։ Աշխատութեան տեսակը չէ որ նուաստացնէ մարդը։ Ամէնէն բարձր և աղնուական արուեստներու հետեւողներ իսկ զ'անպատուեն ինքինքնին, երբ պարկեցաօրէն չեն գործեր և խարինքինքնին, երբ պարկեցաօրէն կը զիմն։ Ունեցէ՛ք յանդախ խարենքայ միջոցներու կը զիմն։ Ունեցէ՛ք յանդախ խարենքայ միջոցներու ձեզի սկզբունք մը, քարեզգնութիւն, ընարեցէ՛ք ձեզի սկզբունք մը, քարեզգնութիւն, զիմն բարձր պատեհութիւններէ ցէք մէկ ուղղութեամբ, զիմն բարձր պատեհութիւններէ ոգտուիլ, ժամանակը օգտագործել լաւագոյն կերպով, զգուշացէք մտքի ծուլութենէն, և ահա յաջողութեան էական պայմանները լրացուցած, ձեր ձեռքը ունեցած պիտի ըլլաք։ Այն ատեն միայն կասկածեցէք յաջող պիտի ըլլաք։ Այն ատեն միայն կասկածեցէք յաջող պիտի ըլլաք, երբ գործի կը ձեռնարկէք վարանումնեղութենէն, երբ ձեռքը ուղղութեամբ էրազէ երազ օրօրուելով, խառնաշփոթ զաղարով, երազէ երազ օրօրուելով, յոռի թելազրութիւններով։ Գործի մը վարներով և յոռի թելազրութիւններով։ Գործի մը ձախողութեան պատճառները ասոնք են ահաւասիկ։ Ուրիշ նկատողութեան առնուելիք կէտ մը այն է որ մանաւանդ ձեր առաջին քայլերուն աղէկ ընտրէք ձեր բարեկամները, ձեր խորհրդականները։ Ուշագրութիւններուն ընդայնք որ անոնք անկեղծ մարդիկ ըլլան մանաւանդ։

Ժ.

ԱՄԻԹ ԵՒ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ծատեր չեն յաջողիր կեանքին մէջ, որովհետեւ կարձատեներ են, եւ չեն գիտեր օգտուիլ ներկայացող առիթներէն ու պատեհութիւններէն և ասոնք կ'անցնին ապարդիւն։ Ծատ անզամ յաջողութիւնը կախում ունի պղափիկ պարագայէ մը։ Մարդ իր բոլոր կարողութիւնները պէտք է կեղրուացնէ յաջողութիւնը ձեռք բերելու, այսինքն աշխատելու, զիտելու, զատելու, զանազանելու կարողութիւնները, առողջութիւնները, ներկայացող պատեհութիւնները տեսնելու ձիրքը, որ հետզետէ ձեռք պիտի բերուի փորձառութեամբ, պայմանաւ սակայն որ մարդ միշտ արթուն հսկէ, և սորվի զիտել։ Ամերիկացի նշանաւոր գրամատէր Բիրբօնթ Մօրկան կ'ըսէ թէ սովորաբար խորհուրդ կը տրուի որ մարդ մէկ կողովի մէջ չհաւաքէ ունեցած բոլոր հակիթները, որպէսզի անոնք ամէնքը միասին չկոտրին, երբ կողովը փորձանքի մը հանդիպի։ Իսկ ես, կ'ըսէ Մօրկան, խորհուրդ կուտամը ընդհակառակն որ ձեր բոլոր հաւկիթները ժողովէք մէկ կողովի մէջ և լաւ հսկէք այդ կողովին վրայ։ Բիրբօնթ Մօրկանի այս օրինակը նիւթական է։ անիկա ըսել կ'ուզէ թէ զործի ասպարէզի մէջ նետուողը պէտք չէ բաժնէ իր ուժերը, այլ զանոնք յատկացնէ մէկ գործի և աղէկ հսկէ այդ զործին յաջողութեան։

Աւասիկ առաջին պարտականութիւնը գործի աս-

պարէզ նետուողին։ Գալով պատեհութեան, մարդ իր
կեանքին մէջ շատ պատեհութիւններ կ'ունենայ որ
կրնան իր երջանկութիւնը կերտել, սայմանաւ որ
գիտնայ զանոնք զործածել կամ ինքն իսկ ստեղծել
այդ պատեհութիւնները։ Շատեր կը շփոթեն բախտ
և պատեհութիւն բառերը։ Բախտ կամ պատեհութիւն,
տարբերութիւն չկայ, ինդիրը օգտուելուն գրայ է։
Կարեւորը՝ զործի մէջ յաջողին է, և յաջողու-
թեան պատեհութիւնը կրնայ ամէն վայրկեան մեր
մօտ գտնուիլ, սակայն տարակոյս չկայ որ մարդ իր
կեանքին մէջ յաճախակի պատեհութիւններ կ'ունե-
նայ և կը գիտնայ զանոնք շահագործել կամ ոչ։
Դժբախտաբար, ամէն ոք այս ճարտարութիւնը չու-
նենար, այս է պատճառը որ շատեր կը զանգատին որ
երբեք բախտ ու պատեհութիւն չեն ունեցած։ Այս-
պիսի մարդիկ առ հաստակ անձարակներ են և փո-
խանակ զանգատելու պատեհութիւն չներկայանալէն,
ընդհակառակն պէտք է ամբաստանեն ինքզինքնին
որ չեն կրցած օգտուիլ ներկայացած առիթէն։ Խիզախ
մարդը ոչ միայն չի շփոթիր, այլ ընդհակառակն կ'ո-
րոնէ պատեհութիւնները, կը բռնէ զանոնք, և կ'օգ-
տուի։ Անիկա հաստատ կեցած կը սպասէ առիթին,
գիտնալով որ այդ առիթը կը ներկայանայ անոնց մա-
նաւանդ որ գիտեն տեսնել։ Խնդիր մը կը ծագի այս-
տեղ, ի՞նչպէս կարելի է զանազանել անկարեւոր գէպ-
քերը, ուուտ առիթները բուն առիթներէն, որոնք մի-
եւնոյն ձեւ ով կը ներկայանան, բայց մէկն կարելի չէ
օգտուիլ, իսկ միւսէն՝ շատ լաւ։ Որպէսզի ո՛եւ է ա-
ռիթ չկորսուի, պէտք է արթուն հսկել. պէտք է
ոմիտքը միշտ արթուն պահել։ Առիթէն օգտուելու հա-
մար պէտք է ունենալ վստահութիւն, համբերութիւն
և ուշագրութիւն, ըլլալ յստակատես, ատով միտյն
կարելի է զանազանել իրական և կեղծ առիթները։

Առիթներ կան որ փափաքելի են, իսկ կան որ աղէ-
տալի հետեւանք կ'ունենան։ Առիթներ կան որ շատ
կանուխ կը ներկայանան և ի վիճակի չենք ըլլար
օգտուելու անոնցմէ, կամ կը ներկայանան այնպիսի
պահու մը, ուր այլեւս օգուտ չունին. ուստի մեծ
ձախաւերութիւն կ'ըլլայ անպատճառ օգտուիլ ուզել
անոնցմէ։ Որպէս զի մարդ կարենայ առիթէ մը օգ-
տուիլ, պէտք է որ իր զործը այդ առիթէն օգտուելու
հասունութեան հասած ըլլայ, ուստի պէտք է համբե-
րել, պաղարեամբ, հանգարտօրէն, որպէսզի երբ պա-
տեհութիւնը ներկայանայ յարմարագոյն վայրկեանին,
կարելի ըլլայ մեծագոյն օգուտը քաղել անկէ։ Ուրեմն
զործի մարդը պէտք չէ մտացիր ըլլայ։ Իսկ առիթը
ձեռք անցուելէ ետքն ալ կարեւոր պարագան այն է
որ պէտք է քննուի թէ ի՞նչ կերպով կարելի է օգ-
տուիլ անկէ։

Ամէն առիթ միւսնոյն կերպով չի շահագործուիր։
Շատ մարդիկ ձիշտ այս կէտին մէջ սիսալած ըլլանուն
համար է որ տուժած են չարաչար։ Ո՛չ շատ լաւա-
տես, ո՛չ ալ յոսեած պէտք է ըլլալ։ Ոմանք սկեպ-
տիկ միաքը գերազանցութիւն կը նկատեն։ Սխալ է
ասիկա. մարդ պէտք է հաւատագով զործէ. այսինքն
այն վստահութեամբ որ պիտի յաջողի։ Ի՞նչպէս կրնայ
յաջողութիւն ձեռք ձգել այն մարդը որ մեծ հաւատք
չունենայ իր ձեռնարկած զործին գրայ և պատահարի
արդիւնք նկատէ անոր յաջողութիւնը։ Յաջողութեան
առաջին պայմանը ո՛չ թէ սկեպտիկ ըլլալն է, այլ
լինքնավստահութիւնը։ Գործի մարդը Ե՞ն առաջ իր
իսկ արժէքին գրայ պէտք է վստահ ըլլայ, պէտք է
բարձր բռնէ իր հոգին, զանիկա պատրաստէ ամէնօր-
եայ պայքարին։ Այս ոգիով զործի սկսողը միայն
կրնայ հաւատականութիւն ունենալ յաջողութեան, ոչ
թէ այն որ սկեպտիկ ոգիով մը կը ձեռնարկէ զործի

և կամ թէ ամէն ինչ կը ձգէ առիմի ու պատեհութեան։ Առիթ և պատեհութիւն կրնան նպաստել ձեռնարկ մը զարգացնելու, բայց միակ պայմանը չեն յաջողութեան։ Սկեպտիկ ոգին կը ջլատէ մարդը, ու բովհետեւ ամէն բանի վրայ կասկած կը ներշնչէ։

Սկեպտիկ ոգիով գործողը միշտ այն կասկածը պիտի ունենայ թէ իր ճիգերը ապարդիւն պիտի անցնին։ Սկեպտիկ ոգին կը ջլատէ նախաձեռնութեան ոգին կը սպաննէ կորովը, պայքարելու ոգին։ Գործի մարդուն անհրաժեշտ եղող տարրը վստահութիւնն է։ Իսկ կան պարագաներ, ուր սկեպտիկ ոգին ուղղակի աղէտալի հետեւանք կ'ունենայ։ Այս է պատճառը որ կ'ըսենք թէ գործի մարդը պէտք է լաւ պահէ իր միտքի ու մարմնի հաւասարակշութիւնը, դատողութեան, որոշողութեան կարողութիւնը, որովհետեւ անոնք են էական պայմանը շահելու կեանքի կոփւը։ Երանի՛ անոր որ չափազանց չի խոշտանգուիր այս պայքարին մէջ, բայց գործի ձեռնարկող մարդը պէտք է քաջութիւնը ունենայ ամէն հաւանականութիւն նկատողութեան առնելու, ձախողութեան և լաւ պատեհութեան հաւանականութիւնները։ Խնդիրը գործի մարդուն ճարտարութեան մէջ է, այսինքն ըստ կարելոյն խոյս տալ ձախողութիւններէ կամ մեղմել անոց ունենալիք հետեւանքները, իսկ ամէն պարապայի մէջ՝ չփախցնել լաւ պատեհութիւնները և ագայի մէջ՝ չփախցնել զանոնք։ Այսպէս սպառազէն մէկը ամէնամեծ հաւանականութիւնը պիտի ունենայ տիրելու յաջողութեան, օգտակար հանդիսանալու իր անձին թէ ուրիշներուն և մարդկային ընկերութեան։ Այս կերպով պիտի կրնայ արժեցնել իր անհատականութիւնը։ Ո՞ւեւ է մարդ պարտաւոր է նայիլ իր գործին և տեսնել թէ անով ի՞նչ օգտակար գեր կը կատարէ, ի՞նչ թերի մը կը լրացնէ մարդկային ընկերութեան մէջ։

Այսպիսի քննութիւն մը կատարող անհատը միայն արժանի է ամէն յարդանքի։ Իսկ այնպիսի քննութիւն մը կատարելու կարողութիւնը ցոյց կուտայ միտքի և մարմինի հաւասարակշութիւնը, առողջութիւնը որ պէտք է ըլլայ մեր ամէնուս հոգածութեան առարկան։ Անով պիտի կրնանք զգալ զմեզ երջանիկ, զգալ կեանքին հածոյքը, ըմբուշինել զայն, ուրախ ապրիլ և ուրախութիւն տարածել մեր չուրջը։

ՃԱ

ԵԶՐԱԿԱՎՑՈՒԹԻՒՆ

Կ'ուզենք իբր եզրակացութիւն այս բոլոր ըստածներուն՝ մէկ քանի խօսք ընել, Երկու գլխաւոր պարագայ տեսանք մարդուս երջանկութիւնը և գործի մէջ յաջողութիւնը ապահովող։ Ուրախութիւն և Յանդզնութիւն։ Ասոնք յազթանակներ են, զորս մարդ պէտք է աշխատի շահիլ իր անձին վրայ։ Յանդզնութիւն ամէն գործի մէջ ու միշտ։ Երջանիկ է այն մարդը որ կը յանդզնի, կը համարձակի։ Բժիշկի մը բոլոր ճիգերը ապարդիւն կը մնան հիւանդ՝ մը դարձանելու մասին, երբ նոյնիսկ ենթական չօժանդակեր իրեն։ Երանաւոր անգլիացի բնագէտ Ուիլլը Քրուքս օր մը յայտարարեց Լօնտոնի Արքայական Ակադեմիային մէջ։ «Ինչ որ ալ ըլլան արժանիքները արդի բժշկութեան,

անիկա մէկ բան միայն կրնայ ընել, հիւանդին մէջ արթնցնել բժշկուելու ուժը. կամ լաւ ևս՝ ապրելու կամքը: Ուրեմն ոչ ոք կը բժշկէ ուրիշ մը, այլ հիւանդը ինքինք կը բժշկէ և բժշկը օժանդակ մըն է միայն, այն որ կ'աշխատի արթնցնել բժշկուելու ուժը՝ որ թմրած է:» Ուրեմն մարդ իր մէջ կը կրէ միջոցը բժշկուելու, այսինքն բարոյական կարգին մէջ աշխարհի, յաջողելու: Մարդ ոնէ բանի զերի չէ: Բաւ է որ ուղէ ազատիլ իր վրայ գտնուած բեռներէն, որոնք կը խանգարեն առողջութիւնը, և հետեւաբար արգելը կը հանդիսանան կեանքին մէջ յաջողութեան: Բացարձակապէս սխալ է այն նախապաշարումը թէ կայ ժառանգականութիւն մը, որմէ մարդ չի կրնար խոյս տալ:— Անշուշտ կան ջղայիններու տղաք որ նախասահմանուած են զոհելը ըլլալու վտանգաւոր հիւանդութեան մը, բայց ասոնք աննշան բացառութիւն մը միայն կը կազմեն բաղդամամբ անոնց որ կը ծընին քիչ մը դիւրաբեկ ջղային զրութեամբ և ուրիշներէն աւելի դիւրազգած են: Ասոնք անցաւոր կամ քրոնիկ խանգարումներ կ'ունենան կեանքի պատահարներու համաձայն: Բայց ժառանգականութեան զաղափարը, մլձաւանջն է որ զանոնք կ'ընկճէ և երկիւղալի խանգարումներ յառաջ կը բերէ: Պէտք է կոռուիլ այս երեւակայութեան զէմ պէտք է հակազգել ատոր, այսպիսի վիճակի մը դէմ թոյլ շարժիլը կամ անշարժ մնալն է որ յոռեգոյն չարիքներ յառաջ կը բերէ: Դիտութիւնը այսօր հերքած է լօմլորօղոյի այն տեսութիւնը թէ ի բնէ ոճրազործներ կան, այսինքն մարզիկ որ իրենց ծնած վայրկեանէն նախասահմանուած են ոճրազործներ ըլլալու: Մարդ ոճրազործ կամ գոզ չի ծնիր, բարկութեան շարժումներ, բիրտ բնազգներ կ'ունենայ և անոնք զինքը կրնան մղել ոճիրի կամ զողութեան: Մրգ, եթէ գիտնանք մեզ բարկու-

թեան մղող ուժը սահմանափակել, աղէկ ուղղութեան մէջ դնել, ո՛չ միայն չարագործ մէկը չենք ըլլար, այլ ընդհակառակն ամէնէն օգտակար անհամը: Նոյն զգացումը ունեցող մէկը կրնայ ըլլալ ոճրազործ, քաջ զինուոր, հիանալի ձեռնարկու, առաջնակարգ մարմար մղողիկ և քաղաքագէտ, ըստ այնմ որ այդ ներքին մղումը օգտակարապէս կամ ի չարն զործածէ: Շատ տղաք, ոճրազործի, ալքոլամոլի զաւակ, իրենց յոռի հակումներուն կը ձգուին և բնականաբար յոռի անհատ կը դառնան և փորձանք մարդկային ընկերութեան գլխուն. բայց երբ անոնք խնամուին, կրթուին դաստիարակուին, այն ատեն բոլորովին տարբեր մարդիկ կը հանդիսանան: Շատ անգամ բարի խօսք մը, խորհուրդ մը անչափահասի մը կեանքին ուղղութիւնը կը փոխեն բոլորովին, ինչպէս որ վիրաբուժութիւնը կ'ուղղէ միու թերիները, որոնք այլապէս աղէտալի աղղեցութիւն պիտի ունենային: Պարտիզանին համբերատը աշխատութիւնն է որ վայրի մասրենիէն յառաջ կը բերէ հիանալի վարզը: Մարդ պէտք է միշտ կրկնէ այն զաղափարը թէ իր ուժը, երջանկութիւնը, առողջութիւնը իր ձեռքն է միայն, ինք կրնայ կերտել զանոնք և ամէնէն վտանգաւոր ժառանգութեամբ մը ծնած տղան անգամ կ'ուղղուի և կեանքին մէջ կը յաջողի, եթէ բարոյական ու ֆիզիքական դարմանին ենթարկուի այնպէս, ինչպէս առիթ ունեցանք քանիցարացարելու: Կ'ուղղէ՞ք ուրախութեան զաղանիքը, մէկ բանաձև միայն կայ անոր համար. «Մոոցիր ինքինքը դործի մէջ»:

Շատեր ճիշտ այս կէտին մէջ կը սխալին, որովհետեւ չեն կրնար որոշել թէ ի՞նչ պէտք է ընեն: Օգուտ չունի չատ ծրագիրներու ետեւէն վազել, պէտք է գիտնալ ընտրել: Օր մը կին մը լքեց ամուսնական յարկը և զժբախտ այրը սկսաւ օրէ օր հիւծիլ: Այս

տիուր դեպքէն քանի մը ամիս ետք գացեր էր ձա-
շարան մը և տեսաւ որ խեղճ մէկը, զանակով սեղա-
նին վրայ բաներ կը գծէր. անմիջապէս զաղափար մը
ծնաւ իր միտքին մէջ, փայտի վրայ քանդակագոր-
ծութեամբ զբաղիլ: Եւ յաջորդ օրը գնաց գնեց պէտք
եղած գործիքները և տանձենիի ողորկ կոոր մը,
բարեկամ մը իրեն խորհուրդներ տուաւ և մարդը ե-
ղաւ նշանաւոր վարպետ մը և իր գործերը հիացում
առթեցին: Ո՛չ միայն գտաւ իր հանգարառութիւնը, ոչ
միայն մոոցաւ գժբախտութիւնը, այլեւ անկէ ետքը
երջանիկ կեանք մը վարեց: Յարմար զբազում մը
գտնել և անոր նուիրուիլ, ա'ւասիկ կեանքին գլխա-
ւոր նպատակը մանաւանդ անոնց համար որ կը տա-
ռապին անձկութենէ և հետեւաբար հակամէտ են դր-
բախտութեան նախասահմանուած նկատելու ինք-
զինքնին:

Ո՛չ ոք գժբախտ ըլլալու սահմանուած է, եթէ
ինքն իսկ չպատրաստէ գժբախտութիւնը: Ամէն ինչ
կախում ունի վարժութենէ մը մարզանքէ մը: Միտ-
քի թէ մարմնոյն համար. հաւասարապէս ձմարիտ է
ասիկա: Պէտք է համոզուիլ որ կրնանք մեր բոլոր
թերիները դարմանել, եթէ կամք ունենաւնք: Նշանա-
ւոր ջլախտաբոյժ Տոքթ. Պապինսքին ներկայացաւ
աղջիկ մը որ ջլային դրութեան ո'ւ է խանգարում
չունէր, բայց ինքինքը հիւանդ նկատած ըլլալով,
պրկումներ կ'ունենար և այս վիճակը կը տեւէր չորս
տարիէ ի վեր: Բժիշկը ո'ւ է բան չըսաւ աղջկան թէ
տկար չէր, ընդհակառակն ընդունեց որ շատ տկար է
և գորաւոր ելեկտրական հոսանքի մը պէտք է են-
թարկէ զինքը, որպէս զի ջլային պրկումները գաղ-
րին: Սակայն ելեկտրական ո'ւ է հոսանք չտուաւ,
այլ այնպէս ձեւացուց որ աղջկան կոնակէն կուտար
հոսանքը. քիչ ետքը ըսաւ աղջկան. «Ելիր ու քալէ»:

Աղջիկը ոտքի ելաւ և սկսաւ միայնակ քալել, ընտա-
նիքին անդամները ուրախացան, գարմացան այս
հրաշքին վրայ, մինչ բժիշկները կը ժպտէին, զիտ-
նալով որ Տոքթ. Պապինսքի պարզապէս հնարք մը
բանեցուցած էր: Ընդհանուր Պատերազմին, հազարա-
ւոր զինուորներ, որ ուղեղային գէշ ցնցումներու ենթ-
արկուած էին և ջլացաւային խանգարումներու,
անդամալուծութեան կուրութեան խլութեան, համ-
բութեան և պրկումներու զատապարտուած էին, հրա-
շալիօրէն բժշկուեցան ելեկտրական գործիքի մը մի-
ջոցաւ, զոր հնարք էր Տոքթ. Վենսան: Այս գործի-
քին չնորհիւ հիւանդը կ'ենթարկուէր ուժգին ու յան-
կարծակի ցնցումներու և այսպէս կը բարւոքէին այն
ջիղերը, որնանք կարկամութեան ենթարկուած էին:
Կատարելապէս համբ զարձած մարդիկ սկսան խօսիլ
մէկ քանի փորձէ ետքը:

Ուրիշ ատեններ այսպիսի բժշկութիւններ կաս-
տարեալ հրաշք պիտի նկատուէին: Այսպիսի հրաշք-
ներ ամէն օր կը պատահին կեանքին մէջ: Խնդիրը
լոկ ֆիզիքական տկարութիւններու վրայ չէ, այլ մտքի
այն վիճակին վրայ որ արգելք կը հանդիսանայ բնա-
կանոն գործունէութեան: Իր այս վիճակէն վրկուիլ
անհատէն միայն կախում ունի: Խոհեմ պէտք է ըլլալ
մանաւանդ իր կեանքին մասին: Այս խորհուրդը կա-
րեւոր է մանաւանդ երկու սեռերուն համար ալ. անոնք
պարտաւոր են հսկել իրենց կեանքին վրայ և պէտք
է ըմբռնեն որ զեր մը ունին կատարելիք և անոր մէջ
յաջողութեան առաջին պայմանը իրենց առողջութիւնն
է: Առողջ մարզը միայն կրնայ յաջողիլ. մարդոց մե-
ծագոյն գժբախտութիւնը այն է որ պարագաներու
բերումով կը կորսնցնեն այս առողջութիւնը կամ ու-
կարներու կը հանդիպին:


Ապրելու ու գործելու արուեստը, որ այնքան


գժուար կը թուի, խիստ պարզ է, ինչպէս տեսանք։
Բարիկամեցողութեան խնդիր է անիկա, ողջմտութեան
և աղէկ գատելու արդիւնք։ Միշտ, և սակայն ներկան
տենդագին կեանքին մէջ աւելի ատելի կը գառնան
տկարները, անոնք որ միշտ արտունջ մը ունին իրենց
բերնին մէջ։ Մարդուս պարտականութիւնն է զսպել
ինքզինքը, և չներկայանալ իբր խղճալի էութիւն
մը և շարունակ կուրծք տալ գժուարութիւններուն,
անոնց յաղթելու հաստատ վճռականութեամբ։ Մեծա-
գոյն ճարտարութիւնը հոգիներու բժշկութիւնն է,
կ'ըսուի յաձախ։ Անհատը այս գործին մէջ մեծագոյն
գերը ունի։ Փոխանակ ուրիշն ակնկալելու իր բժը-
կութիւնը, որ էական պայմանն է կեանքի մէջ յա-
ջողութեան, թող զանիկա փնտոէ իր մէջ։

Զկայ ո՛եւ է թերութիւն, զոր անկարելի ըլլայ
ուղղել, և մարդուն համար զոյտութիւն չունի ո՛եւ է
վտանգ, անյաջողութեան մատնուած տեսնելու իր
կեանքը, երբ գիտցած է հսկել իր մտքի և մարմինի
առողջութեանը, գործի ձեռնարկել սկզբունքի մը կառ-
չած, յարատեւ անոր իրազործմանը ջանացած։ այդ
օրէն և քաջաբար։

Եւ կին մը երբեք չպիտի առիթ ունենայ ինքզինքը
գժբախտ նկատելու, երբ գիտցած է մնալ իր գերին
մէջ, պահել իր արժանապատուութիւնը, ընդգրկած
ո՛եւ է ասպարէզին մէջ, և մանաւանդ աշխատած է
ըլլալու սիրող և բարութիւն սփռելու կոչուած էակը։
Իսկ երկու սեռերը անվրէպ ձեռք պիտի բերեն իրենց
երջանկութիւնը, երբ գիտնան զիրար յարգել, իրարու-
օգնել և համոզուի այս պալափարին թէ Բնութիւնը
սահմանած է զիրենք ամբողջացնելու գիրար։







15

2013

«Ազգային գրադարան»



NL0071881

